

L u u l

1078

Григорий
Иванович Гоголь
Севастополь

1884

~~N 85~~

~~#301~~ ~~#305.~~ 357

04 MAY 2010

#301

N/88

4/2010

ՃԱՇԱԿ

Ա Բ Գ Ի

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ծ Ա Զ Կ Ա Ք Ա Զ

Յ Ա Յ Ե Խ Ե Ր Հ Ի Կ Լ Ե Զ Ո Ւ Ւ

Հ Ա Ն Դ Ե Ր Զ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ , ՊԱՏՈՒՄԱԿԱՆ , ԴԻցաբանական
Եւ ԱՂԻԱՐԲԱԳՐԱԿԱՆ ԺԱՆՈՐՈՎՐԵԱՄԲՔ

Բ. ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՓՈՓՈԽԵԱԼ Ե Ի Խ Ի Ւ Ս Ճ Ո Խ Ա Յ Ե Ա Լ

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄՄ

Ա. Պ Ի Պ Ե Ռ Ա Ճ Ե Ա Ն Ի

Կ. Պ Ո Լ Ի Ս
ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. Պ Ե Ր Պ Ե Ր Ե Ա Ն

1884



ѣ з ѿ к ѻ

Յ Ա Ր Ե Ր Ֆ Յ Թ Ո Ւ Ց Ա Կ Ի

Մ Ի Ր Ե Լ Ի Մ Ե Պ Ա Վ Ա Ց Ս

22 JUL 2012

ՀԱՅ
1078

ՃԱՇԱԿ

ԸՐԴԻ

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ծ Ա. Ղ Կ Ա. Ք Ա. Ղ

ՅԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԻ

Հ Ա. Ն Դ Ե Բ Զ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ, ՊԱՍՄԱԿԱՆ, ԴԻցաբանական
Եւ ԱՂԽԱՐԲԱԳՐԱԿԱՆ ԺԱՌՈՎԱՐԵԱՄԲՔ

(1010
41022)

Բ. ՑՊԸԳ ԲՈՒԹԻՒՆ

ՓՈՓՈԽ ԵԱԼ ԵԻ ԽԻՍ ՀՈԽԱՅԵԱԼ

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ

Ա. ՊԻՊԵ ՌԱՋԵԱՆԻ

Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐ. ՆՀԱՆ Կ. ՊԵՐԱԿԵԱՆ

26403 - 4 . 8

Հ Ա - 10 88

Յ Ա Խ Ա Զ Ա Բ Ա Ն

Սոյն ծաղկագաղ հաւաքածոյին առաջին տպագրութեան սուղ ժամանակի մէջ սպառիլը համարձակութիւն կուտայ մեղ կարծելու, թէ աշխարհիկ լեզուն ազգային վարժարանաց մէջ դասական լեզուաց կարդն կ'անցնի տակաւ առ տակաւ, թէ մեր յարդոյ դասատուք ոսկեղէն դարու բարբառոյն ուսումէն յառաջ սկսած են աւանդել աշակերտին՝ ներկայ դարու բարբառը զոր կը խօսի ազգն համօրէն՝ Գանգէսէն մինչեւ Դանուք, աւելի կամ նուազ մաքրութեամբ :

Իրօք կար ժամանակ մը յորում ազգային դասախարակութեան հիմը գրական լեզուն կը համարուէր, մեր սակաւաթիւ վարժարանաց մէջ առ հասարակ ամէն դասագրեանք՝ Ալբենարանն մինչեւ Քերականութիւն գրաբար էին. հեղինակն՝ իւր երկերը, բանաստեղծն՝ իւր տաղերը, վարդապետն՝ իւր քարոզը գրաբար կը յօրինէր. մինչեւ իսկ կրնայինք յայնժամ ցոյց տալ աշխարհի, գրաբար լեզուաւ լրագիր մը — Արշալոյս արարատեան, որ ազգին անդրանիկ թերթն եղած է. սակայն այսօր ամենայն ինչ փոխուած է, գրաբար դասագրեանց յաջորդեցին հետպահետէ աշխարհիկ լեզուաւ գրեանք. այսպէս, նարեկի տեղ՝ այսօր աշակերտն ունի Մայրենի լեզուի հատորներն. Պաղտասար Դպրին Գործնական բառագիտուրեան տեղ՝ Սագրէի իրագիտուրեան դասերն. Հեղարանին տեղ՝ Մամուրեանի Բանալի նայերէն շաբաթուրեանն. որպէս կը տեսնուի, տըզոց կարողութենէն բարձր և անյարմարագոյն գրեանք տեղի տուած են այնպիսի դասագրեանց, որք ոչ թէ միայն հասկանալի են նոցա այլ և ունին մանկավարժա-

2002



Կ 654-56

կան դրութեան ամենայն առաւելութիւնքն : Եւ մինչեւ իսկ կը մտածուի տշխարհիկ լեզուն ներսուծել յեւ կեղեցին՝ թօթափելով նախապաշարմունքն և թարգմանելով Աստուածաշունչ Ս. Գիրքը : Արդէն մօտերս, հայ կղերական դասուն պատկառելի անդամ մը՝ Տ. Յ. Մը կղերեան աշխարհաբար - գրաբար աղօթագիրք մը հրատարակեց ի դիւրութիւն ժողովրդեան, և շատ տարիներ յառաջ Վենետիկոյ և Վիէննայի Հարք նմանօրինակ աղօթագրեանք հրատարակած են որ երթալով ընդհանութիւն կը գտնեն :

Այս փոփոխութիւնը հայերէն լեզուի յատուկ երեւոյթ մը պէտք չէ նկատել . ամէնէն հին լեզուներն, որպէս հելենականն և լատիներելնը մի և նոյն վախճանն ունեցած են . վասնզի լեզուներն ալ ունին ծնուռնդ և մահ . գրաբար լեզուն ծնած է անցիշտակ ժամանակաց մէջ հայ ազգին հետ և որոյ քաղաքական կենացը հետ աստիճանաբար զարգանալով ունեցած է իւր Ռուկելէն Դարը յորում մեծահանձար Մատենագրեր երեւացած են, ինչպէս Սահակներ, Մեսրոպներ, Եզնիկներ, Եղիշէներ, Խորենացիներ, որք հայկական լեզուն մշակելով կատարելութեան հասուցած են՝ թողլով աշխարհի վրայ այնպիսի հեղինակութիւններ ու թարգմանութիւններ որ հայ լեզուին իսկական դրոշմը կը կրեն . սակայն այսօր գրաբար լեզուն ոչ եւս է, այն լեզուն որ բազում դարեր հայոց քաղաքական, դիւանագիտական, վիալական և նա մանաւանդ կրօնական լեզուն եղած էր, այսօր ոչ եւս կենդանութիւն ունի հայ ժողովրդեան մէջ, միայն Եկեղեցւոյ մէջ գոյութիւն ունի . լոկ կրօնական լեզու մ'է, վասնզի հին սերբնդեան մը լեզուն նոր սերնդեան մը բերանը կարելի չէր կենդանի մուալ . լեզուի այս փոփոխումն անհատական ջանից ար-

դիւնք չէ, այլ արդիւնք է բնական օրինաց, այլ արդիւնք է հայ ազգին՝ դարերու հոլովման տակ կրած վիճակի փոփոխութեան, զի Մովսիսի ժամանակակից այցը ամէն կերպով կը տարրերէր Քրիստոսի ժամանակակից հայէն որ այնչափ կերպարանափոխ եղած է կակից հայէն՝ որ այնչափ կերպարանափոխ եղած է բաղդատելով 19^{րդ} դարու մէջ ապրող հայուն հետ . բաղդատելով վիճակութիւն՝ սովորութեամբք, քաղաքակրթութեամբ, առանձին կենօք, կրօնքով ու բարքով :

Այս վիճակին մէջ հայ լեզուն եւս կրած է ազգին տարրեր կացութեանը համաձայն, ժամանակին ազգեցութիւնն, որոյ կատարեալ վերահասու կըլլայ ոք եցութիւնն, որոյ կատարեալ վերահասու կըլլայ ոք եցութիւնն, որոյ կատարեալ վերջին դարերութէ բաղդատէ ոսկեդարուն լեզուն վերջին դարերութէ բաղդատէ ոսկեդարուն հետ, այսինքն բաղդատէ ոսկեդարուն հայէն արծարի, պղնձի և երկարի դարուց հետ, քընդարն արծարի, պղնձի և երկարի դարուց հետ, քընդարն յաջորդաբար ստացած կերպարանքն այս նելով լեզուին յաջորդաբար ստացած կերպարանքն այս չորս մեծ ժամանակամիջոցներու մէջ : Այս քննութենէն չորս կը տեսնուի որ լեզուն հետզհետէ կորսնցունելով որոշ կը տեսնուի որ լեզուն հետզհետէ կորսնցունելով իւր բարձրութիւնն ու ճոխութիւնը կը հասնի մինչ 19^{րդ} դարուն սկիզբը լուսովին անկերպարան, անշուք և անլնդունակ բացատրելու դարուս լուսաւոր և զարգեալ գաղափարները, վիճակ մը որ յար և նման էր վացեալ գաղափարները, վիճակ մը որ յար և նման էր վացութեան . խառնակոյտ մ'էր դարձած յայնպին կացութեան . խառնակոյտ մ'էր դարձած յայնպին լեզուն յորում աւելի շատ էին օտարազգի քան ազգի բառերն ու ոճեր :

Սակայն գրաբարն այս անկեալ վիճակին կրցաւ բարձրանալ չնորհիւ իւր անցեալէն մնացած հարուստ նշարաց զոր Մեծ Աշխատաւորներ, որպէս Բագրատունիք, Զինարմինզր, Գարզրմինանիք, Գարագաշեանիք, Թոռնեանիք և այլք, այս դարուս վերջի կիսուն մէջ երեւան հանեան գնակելով նախանեաց լեզուին սրբազն հետքերն, ցին վնատելով նախանեաց լեզուին սրբազն հետքերն, (բառին բովանդակ իմաստովն) վերակենդանացուցին (բառին բովանդակ իմաստովն)

Հայ լեզուն, որոյ կորուստ մօտալուտ էր, կորուստ մը
որ այնչափ ողբալի պիտի լինէր հայ ազգին համար,
իւր դոյութեանը համար . կորուստ մը որ իրեն հետ կը
տանէր գրաբարի կենդանութեան ժամանակին մնացած
ամենայն մեծութիւնք և փառք, առանց թողլոյ իւր յա-
ջորդին այն ամէն տարեքըն որսնցմով օր մը պիտի կեն-
դանանար նա եւ պիտի լինէր իւր արժանաւոր յա-
ջորդն : Սակայն այս մեծ ու հոյակապ Մատենագ-
րաց շնորհիւ հայ լեզուն ազատեցաւ կորուստէն, պահ
մը ապրեցաւ ծաղկելով ու զարգանալով և յիշեցնելով
նոր սերընդեան իւր փառաւոր անցեալը . բայց այս նոր
ոսկեդարն շատ քիչ պիտի տեւէր վասնղի դարուս ո-
գին չէր ներեր զայս, նորը կը յաջորդէր հնոյն և հինը
կը մեռնէր թողլով յաջորդին՝ իւր բոլոր հարստութիւն-
քըն ու բոլոր գանձերն :

Հայ լեզուին մի մեծ յեղաշրջում կսկսէր յայնժամ .
գրաբարը կը մեռնէր խսպառ և աշխարհաբարը կը լլար
գրաւոր բարբառ, և այսպէս լեզուի մի նոր դարագլուխ
կսկսէր : Սակայն այս նոր բարբառն, որ է աշխար-
հիկ լեզուն պէտք չէ նկատել իրեւե նորածին լեզու մը
և կամ ինչպէս ոմանք կը կարծեն. խառնուրդ մը՝ հայ և
օտար լեզուաց բաւերու և ոճերու : Ամէն քննութիւն
ցոյց կուտայ թէ աշխարհիկ լեզուին ծագումը շատ հին
է, թէ միշտ ընկերացած է գրաբարի հետ, իբր գեղ-
ջուկ բարբառ. մը, կենդանի անոնց քով որ անտեղեակ
էին զրական լեզուին . թէ և աշխարհաբարն որչափ ալ
ունեցած ըլլայ հնութիւն, բնա՛ւ գրաւոր բարբառ
եղած չերեւար. և յիրաւի ինչպէս կարելի էր գրաւոր
ըլլալ քանի որ մի և նոյն ժամանակ կապրէր գրա-
բարն՝ իւր բոլոր կենդանութեամբն և բոլոր ճոխու-
թեամբն և այսքան ճոխ և վայելուչ բարբառոյն քով

միթէ կարելի էր որ ժողովրդին լեզուն կամ գեղջուկ
բարբառը գրաւոր լեզու ըլլար, այն լեզուն որ աղքատ
էր և զուրկ գրական լեզու ըլլալու ամէն հանգա-
մանքներէ : Հ. Ա. Ալոնեան խիստ լաւ կըսէ այս կէ-
տին վրայ Քննական Քերականութիւն արդի նայե-
րէն լեզուի անուն անդուդական հեղինակութեանը մէջ .
« Խոկ թէ մի և նոյն երկրին, մի և նոյն գաւառին մէջ
ալ մի և նոյն ժամանակը կար գրաւոր լեզուէն զանա-
զանեալ խոնարհագոյն -ընտանեկան կամ ուամկական
հայերէն բարբառ մ'ուլ, այնչափ ստոյգ է՝ որչափ ըս-
տոյգ է որ այն երկրին իւր ազնուականաց դիմաց՝ մի-
ջին և ստորին կարգի մարդիկն ալ ունէր այլ և այլ
դրից ու կրթութեան աստիճանաւ, որոնց կենցաղական
յարաբերութիւնները դիւտանական յարաբերութիւննե-
րէն շատ տարբեր ու բոլըրովին ուրիշ աստիճանի պէտք
էին ըլլալ : Ո՞վ կրնայ հաստատել թէ ճոխ ազնուակա-
նաց պալատներուն մէջ նոյն ոճն ու նոյն լեզուն կը
հնչէր՝ ինչ որ հանգարտիկ խաղաղասէր ընտանեաց
խոնարհ երդերուն տակ » :

Եւ հին գարերու այս ընտանեկան կամ ուամկական
լեզուն եղաւ, ներկայ գարու մէջ հայ ժողովրդեան
բարբառն, որ ի սկզբան թերի ու տկար, սկսաւ աս-
տիճանաբար ծաղկիլ՝ կոկուելով ու հարթուելով և
ազգին մտաւորական զարգացման հետ բարձրանալով,
մէկ կողմէն քաղեց այն ամէն նիւթերն որոնցմով պի-
տի կերպարանար, պիտի ձեւակերպուէր, և միւս
կողմէն դարուս պահանջմանց համեմատ տաշուեցաւ
ու նոր ոյժ ու զօրութիւն ստացաւ :

Այս նորաբողբոջ լեզուին զրեթէ մէկ գարու մէջ
ստացած զարգացումը քննելու համար պէտք է ի նը-
կատի առնուլ այն խոչընդուներն որ ամենուրեք կը հան-

Դիմին նորա դողդոջ քայլերուն, վասնզի հայ ժողովրդեան
մեծագոյն մասը չի խօսիր իւր մայրենի լեզուաւ և այդ
մասը քաղաքացիներն , այսինքն Ազգին ներկայացուցիչ-
ները կը կազմեն . պէտք է հաշուի առնուլ այն անհո-
գութիւնն ու անտարբերութիւնն որ կը տիրեն մեր մէջ
աղքային դաստիարակութեան մասին, վասնզի ազգային
դաստիարակութիւնը մայրենի լեզուն տարածելու և հե-
տեւարար զարգացնելու ամէնէն ազդու միջոցն է . պէտք
է թուել այն հալածանքներն որոց և նթարկուեցաւ խեղմ
լեզուն իւր ամենաբնական ընթացքին մէջ , Գրագէտէն,
Ռւսուցչն և Վանականէն, Գիտունէն և Բանդէտէն, վա-
սնզի գեռ երէկ մի մեծ գրաբարեան, որ անշուշտ կըր-
նար առաւելապէս նպաստել արդի լեզուին ինչպէս որ
օգտակարագոյն կերպով աշխատեցաւ չին լեզուն տա-
րածելու և մշակելու իւր ֆրանսանայ վիթխարի բառ-
գըրբով - ախոռ. կանուանէր արդի հայերէնն , և սա-
կայն այդ ախոռի լեզուաւն էր որ գրեց Ալիշան՝ իւր
Յուղիլներն . Պէշիթաշլեան և Դուրեան՝ իւրեանց
Քերպուածներն ու ողբերգութիւնն . Խ. Նար-Պէյ՝ իւր
Արշակ Բ. Կ. Խըթիւճեան թարգմանեց՝ նոյն լեզուաւ
Թափառական հրեան . Գ. Զիլինկիրեան՝ Հիւկովի թըլ-
ուառներն և քիչ տաենէն ազգն պիտի վայելէ - մի և
նոյն լեզուաւ - Մ. Նուպարեանի ֆրանսերինե-հայ-աշ-
խարիկ բառարանն , անզուգական երկեր որ մեր աղ-
քատ մատենադարանները կը ձոխացունեն :

Այս վիճակէն որոշ կը տեսնուի թէ աշխարհաբարը
յորմէ հետէ զրաւոր լեզու եղած է , չի գտաւ ոչ ձե-
ռնէաս անձանց մեծագոյն օգնութիւնն , և ոչ ալ մի-
ջոց տարածուելու, ընդհանրանալու և տիրով լեզու ըլլա-
լու՝ ոչնչացնելով գաւառաբարբառներն և տիրապետե-
լով այն ամէն տեղ ուր որ հայր , տեղոյն համեմատ

ընտրած են իւրեանց լեզուն և գարձեալ ազգին մտա-
ւորական վիճակն զի ներեց մեզ ունենալ Մեծ Բանաս-
տեղծ մը . բանաստեղծն որոյ պաշտօն երկնային է որ
պահ մը տէր կըլլայ լեզուին , ժողովրդին բերնէն կառ-
նու զայն՝ անկերպարան , կը ձեւէ , կը կոկէ և որոշ սահ-
ման մը կը դնէ լեզուին ինչպէս ըլլաւ Շեքսպիր՝ անգ-
ղիական լեզուն . Մայն բայ, Ռոնուան ևալլք՝ Փրանսե-
րէնն , Լուուլ.ր՝ գերմանականն , Տանրէ՝ իտալականն :

Ա. Այլ գարուս վերջին կիսուն երեւեցաւ Հայրն Ալիշան
որ Վիպական Քերպուածներովն և նոգեշոնից տաղե-
րվն աշխարհաբարը նուիրագործեց , գարձեալ Նալ-
րանտեանց , Պատկանեանք՝ հայր և որդի , Ս. Նազար-
եանց , Շահազիգեանց որք իւրեանց անմահ գործերովն
ուուսահայ բարբառը ազնուացուցին , Մամուրեան , Բա-
թի , Զիլինկիրեան , Պրօշեանց , Ծերենց որք ազգային
վիպական լեզուն ստեղծեցին :

Խ. Նար-Պէյ , Թերզեան , Հեղիմեան՝ ողբերգականն
և դիսցազներգականը հիւսեցին :

Պէշիկրաշլեան , Դուրեան՝ բերթողական լեզուն
բարձրացուցին :

Պարսեան , Սվամեան՝ երգիծականը պատրաս-
տեցին :

Քաւշներեան , Մինասեան հայերն՝ առակներ գը-
րեցին :

Այսպիսեաց և այլոց հեղինակութեամբը ձեւացաւ
արդի Մատենագրութիւնն որ թէ և տակաւին աղքատ
բազգատելով մեծ ազգաց հարուստ Մատենագրու-
թեանց հետ , այլ սակայն ունի կատարելութեան ընդու-
նակութիւն օգտուելու համար այն կենդանաբար
սնունդէն զոր կը բաշխէ առատօրէն և աննախանձ՝ լու-
սաւորեալ Եւրոպան :

Աշխարհիկ լեզուի գարդացմանը ոչինչ նուազ նպաստած են նաեւ Թէրքերն և Պար. Հանդէսներն :

Եւ ահա 19^{րդ} դարուն առաջին կիսուն վերջերը (1845) Վենետիկոյ Հարք կակին հրատարակել Բազմավիճ հնդ ետասանօրեայ ութածալ հանդէսն, որոյ իւրաքանչիւր ծալքը կը պարունակէ ընտրելագոյն յօդուածներ՝ գրական՝ ազգային՝ բանասիրական՝ դիտական և տնտեսական, որ հայ ժողովրդեան մտաւորական և աշխարհաբարի գարդացման մեծապէս օժանդակած են այն պահուն մանաւանդ յորում ազգը տղիտութեան մէջ թաղուած կապրէր . և տակաւին կը շարունակէ թազմափէալ ընթանալ մի և նոյն ուղղութեամբ և ա՛լ աւելի զարդացած թէ և ոչ մի և նոյն արագութեամբ . պարունակելով միշտ բնատիպ գրուածներ որ լեզուին հետ կը տարածեն նաեւ ազգային, գրական և պատմական նիւթոց վրայ հասուն և ողջմիտ գաղափարներ :

Սոյն հանդիսն յետոյ կակին ի լոյս գալ հայ ազգին մէկ քանի մեծ ու փոքր կեդրոններուն մէջ, այլ և այլ հանդէսներ և լրազրեր, որպէս Վիէնա ացւոց՝ Երրոյան (1847-1858) Գ. Այվազովսկոյ և Խ. Նար-Պէտր՝ Մասեաց աղաւնին (ի Փարիզ և ապա ի Թէոդոսիա, 1855) . Հիսարեանի՝ Բանասուրը (1851, ի Կ. Պոլիս) . Ս. Ոսկանեանի՝ Արեներ և Արենմուտրը (ի Փարիզ, 1856) . Գ. Զիլինկիրեանի՝ Ծաղիկը (ի Զմիւնիա, 1862), Մ. Աղաբեկեանցի՝ Կուունկն (ի Տիֆլիս, 1864), և Ծիլն աւարայրին (ի Կ. Պոլիս, 1866), Էջմիածնայ միաբանից՝ Արարատ ամսագիրն (Էջմիածնին, 1868), Շահնազարեան վարդապետի՝ Երկրագունտն (ի Մանչէսթէր, 1864 և յետոյ ի Կ. Պոլիս), և այլն :

Մի և նոյն ժամանակներն Կ. Իւթիւճեան կակի հը-

րատարակել իւր Մասիսը (1852) հայութեան ամէնէն մեծ կեդրոնին մէջ (ի Կ. Պոլիս) :

Իւթիւճեանէն յառաջ ոչ թէ միայն լրադրական լեզուն այլ ընդ. աշխարհիկ բարբառն թերի էր, դեռ յաձախ կը գործածուէին ուամկական և օտարութի մձերն ու բառեր . տակաւին աշ. լեզուն հաստատ հիմն մը չունէր . բացարութիւնք տկար և ճապաղ էին : Իւթիւճեան, իրեւ լեզուի վերանորոգիչ մը, կատարեց իւր պարտքը, որշափ որ միջոցները ներեցին, լրադրական լեզուն ստեղծեց, ձեւեց զայն, զօրութիւն տուաւ լեզուն՝ հարկաւոր բառերով, բառից բնական շարադասութեամբ և բառերու ճիշդ գործածութեամբ, այս ամէնքն ըրաւ առանց նախնեաց լեզուին օրինաց դէմ մեզազնչելու - Մասիսի 52 տարուան իւրաքանչիւր թիւերն և բազմաթիւ օտարազգի վիպերու թարգմանութիւնքը վկայ են այն ծառայութեանց զոր մատոյց Կ. Իւթիւճեան աշխարհիկ լեզուին :

Վերջապէս եկաւ Մ. Մամուրեան՝ հայ գրագիտաց պետն որ աշխարհիկ լեզուի վերանորոգութիւնն ըրաւ, իւր սուր զրչին տակ լեզուն նոր զօրութիւն ստացաւ, նոր ասպարէզ գտաւ, բացարութիւնք բազմացան, կոկուեցան, ամենէն դժուարի մաստները բացարուեցան . Մամուրեան և իրեն հետ Գ. Զիլինկիրեան և այլք վիպական լեզուն զարդացուցին և աշխարհաբար լեզուի գլխաւոր կեդրոններէն մին ըրին Զմիւնիա ուր լոյս տեսան և կը տեսնեն այնպիսի հեղինակութիւնք ու թարգմանութիւնք որ իւրեանց յատուկ կնիքն ունին :

Երբ այսպէս մէկ կողմէն արդի լեզուն յառաջադիմութեան ճամբուն մէջ կը մտնէր. միւս կողմէն Մեծ Քերական մը՝ Հ. Ա. Այտնեան, աշ. լեզուին պատմութիւնը գրեց, նորա ծագումն ու վիճակը ներկայեց ներհունդ

Խորհրդածութեամբ, իւր Քննական Քերականութիւն արդի նայերէն լեզուի և Քերականութիւն արդի նայերէն լեզուի հոյակապ գործերովը, և դարձեալ ի Կ. Պոլիս և ի Տիգիս հրատարակուեցան մի քանի Քերականութիւններ, ինչպէս Քիրէշճեամի՞ Հալեր! ն Քերականութիւններ, ինչպէս Քիրէշճեամի՞ Հալեր! ն Քերականութիւններ, աշխարհաբար լեզուի . Ա. Պալասանեամի՞ Քերականութիւն նոր նայեր! ն լեզուի և ուրիշ նմանօրինակներ ձեռնարկներ որ արդի հայերէն լեզուն քերականական օրինաց տակ կը զնէին . այս գովելի ջանքերն ապարդիւն չի մնացին, ունեցան և կունենան հետեւողներ որք կաշխատին աշխարհաբարը քերականական կանոններով ուսուցանել հայ մանկուոյն, որ ապագայ սերունդը կը ներկայէ :

Այս ընդհանուր յառաջադիմութեան հակառակ, աշխարհաբար լեզուն տակաւին մեծամեծ դարմաներու կը կարօտի, դարմանք որ անհրաժեշտ են լեզուին՝ քերականական օրինաց համաձայն ընթանալու, գաւառաբարբառները ջնջելու և ուղղութիւն մառնելու համար . և այս ամէնքն միայն ժամանակն եւ ՄԻԶՈՑՆԵՐԸ ԿԱՐԵՆ ԸՆԵԼ :

Սակայն երեւեցան ժամանակ ժամանակ բանասէրներ որ ջանացին արդի լեզուին բաղձացեալ վիճակը ձեռք բերել զանազան դրութիւններ ցոյց տալով, այս տեսակ հեղինակութեանց առաջինն ըրաւ Տօք. Ն. Ռուսինեան՝ իւր ուղղախօսութիւն արդի նայերին լեզուի (1853) անուամբ քերականութեամբն, որ քերականական, ուղղագրական և բառագիտական այնպիսի օրինաց վրայ կը հաստատուէր որք լեզուին հիմունքը կը խախտէին . ասոր համար իրօք լաւ ըստ է հայագէտ ամերիկացի քարոզիչ՝ Պ. Ռիկիս իւր արդի հայ լեզուի համառօտ քերականութիւն յառա-

ջարանին մէջ, « Աւելի ան դիտած է աւանդել Տօք. Ռուսինեան՝ աւղղախօսութեամբ՝ ինչ որ (իւր ըմբռումամբ) ըլլալու էր նոր հայերէնը՝ քան թէ ինչ որ է իրօք » :

Եւ դարձեալ մօտ ատեններս (1874) Մ. Զերազ փորձեր ըրաւ ընտրօղական լեզուի դրութեամբ աշխարհաբարը կանոնաւորել . բայց այս նոր դրութիւնն այնպիսի օրէնքներ կը հաստատէր որ լեզուին ոգւոյն բուլորովին հակառակ էին և զարմանալի չէր որ այս դըրութիւնն ալ ապարդիւն մնար :

Հ. Ա. Այտնեան շատ լաւ կը սահմանէ Քերականի մը պարտքն ու պաշտօնն :

« Քերականութիւնը թէ և իրօք օրինաց մատեան մը ըլլայ, քերականութեան հեղինակն այն օրինաց ալ հեղինակը չէ, իւր պաշտօնն է դիտել քննել այն օրէնքներն որ բնութիւնը իւրովի կազմեր է, ժողովել քովէքով բերել, համեմատել, ընդհանուրն ու մասնաւորը զատել, բացառութիւնն որոշել և այլն, ձշղիւ այնպէս՝ ինչպէս բնական դիտութեանց որեւէ ձիւղին դրազող մատենագիր մը ուրիշ պաշտօն կամ պարտաւորութիւն չի ձանշնար իւր վրայ՝ եթէ ոչ բնութեան երեւոյթներուն և անոնց օրինացը գումարութիւնն ընծայեցնել պարզապէս . և որչափ հաւատարիմ է այս մասին՝ այնշափի մերձուստ և ապահով ճամբով հասած է վախճանին, և նոյնշափի վստահ է իւր պաշտօնն անվրէպ կատարած ըլլալուն : Լեզուներն ալ բնութեան հորիզոնին վրայ բնական երեւոյթներ են, եթէ քերական մայս տեսութեան մէջ միալած է, հարկ է ըսել թէ իւր պաշտօնը չէ ձանցած » :

Ազգին ամենէն մեծ գրագէտներէն մին՝ Գ. Օտեան Տօք. Ն. Ռուսինեանի կենսագրութեանը մէջ այսպէս

կը գրէ , « Խիզախս ձեռնարկութիւն մ'է լեզու նորու գելըւ ձեռնարկութիւնը . լեզուն ժաղովրդին բերմին մէջ կը շնուրի : Բնականին դէմ յանձնապատանութիւն է ենել ինքնիրեն օրէնքով շնել լեզուին և կարծել թէ ազգ մ'ամբողջ այն օրէնքով պիտի վարուի : Այսպիսի ձեռնարկութիւն մը , ինչպէս ամէն նոր բան , իր հետեւողները կրնաց ունենալ և ոչինչ այնքան բուռն է որքան նոր աղանդաւորի մը եռանդը : Այլ աղանդաւորք ինչպէս իրենց եռանդն վաղ թէ անագան կ'անցնին , և լեզուին ոգին որ ազգային հանձարին ցողացումըն է կը յազմանակէ ամենուն : Անտարձակցս կարդէ դուրս հանձար մը կուգայ զաշխարհ գորդել կրնայ նոր շարժում ու նոր կեանք տալ լեզուին ալ , Տանթէի պէս անմահ գործքի մը մէջ կուել կոփել իր նորաձեւութիւնքը : Ուստահառ , Ունիէ , Մալէրս որ դգազզիական դպրութիւնն ու լեզուն նորոգել ձեռնարկեցին և որ պատրաստեցին այն լեզուն որով Գօռնէ յլ գրեց ետքէն , քերականութիւն չը շնեցին այլ զիրք զբեցին » :

Արդի լեզուն կանոնաւորելու համար եղած ամէն ջանք պէտք չէ ըլլալ հակառակ լեզուի օրինաց , այն ամէն աշխատութիւն որ կը տարուի լեզուն վերանորոգելու համար պէտք է համաձայն ըլլալ լեզուի ոգւոյն որ կը բարձրանայ մի միտյն ազգին ճշմարիտ յառաջազիւթեամբը , յառաջադիմութիւն զոր կարող է Ազգն ունենալ , երբ :

Ա. - Ճողովրդին ամէն կարդերուն մէջ տարածուի դաստիարակութիւնը :

Բ. - Կեդրոններու մէջ ունենանք վարժապետանոցներ և բարձրագոյն վարժարաններ և գիւղերու մէջ նախակըրթարաններ , ուր նոր սերունդն ուսանի իւր մայրենի

լեզուն՝ ամէնէն աւելի խճամօք , ամէն օտար լեզուաց ուսումէն յառաջ :

Գ. - Տարածուի ընթերցասիրութիւնը՝ քաջալերելով ազգային թէրթերն և քաջալերելով հեղինակն :

Դ. - Ունենանք աշխարհի լեզուի ինչպէս նաեւ ուսման ու գիտութեան ամէն ճիւղերու վերաբերեալ դասագրեանք . զի լաւ դասազիրք մը դպրոց մը կարծէ որպէս ըստ Օտեան :

Ե. - Ունենանք ժողովրդական բանաստեղծներ որ իւրեանց երգերովն ու խանդակից տաղերովը տարածեն լեզուն ժողովրդին մէջ . ունենանք Մատենագրեր ու Գըրագէտներ որ գրեն ու հարստացնեն լեզուն իւրեանց երկերովն , և գիտուններ որ իւրեանց ճիւղն մշակեն այդ լեզուաւ :

Զ. - Ունենանք կեղրոններուն մէջ այնպիսի զօրութիւններ որոնցմով լեզուն՝ ինչ որ ստանայ նոր , ինչ որ ստեղծէ գեղեցիկ ու բարի , ճառագայթէ ամէն կողմ:

Ահա այս բնական միջոցներով միայն ազգը մտաւորապէս կը յառաջանայ և իրեն հետ ալ լեզուն , ալ անկէ անդին ամենայն ինչ դիւրին է , լեզուի ուղղութիւն , կանոնաւորութիւն , միօրինակութիւն , մաքրութիւն , ճոխութիւն , քանի որ կան ամենամեծ միջոցներ որք լեզուն կը կուեն ու կը կոփեն :

Գոհացուցիչ է տեսնել որ ազգն զգալի կերպով մըտաւորապէս կը յառաջանայ , որչափ որ պարագայները կը ներեն , հեղինակները կը շատնան , լրացրերն ու պարբերական հանդէսները կը բազմապատկին , հետզհետէ կերեւին մեր զրական թափուր հրապարակին վրայ բանաստեղծներ , վիստասաններ , մանկավարժներ , զիտուններ , որ իւրեանց գործերովն կը նստառեն ազգային լուսաւորութեան :

Ամենէն մեծ կեղրոններն որպէս Կ. Պոլիս, Տփղիս, Զմիւռնիա, Կարին, Վան, կան մասնաւոր և ազգային վարժարաններ ուր նոր սերունդ կը պատրաստուի ընկերութեան լաւ անդամ մը ըլլալու ամէն պայմաններով:

Եւ մենք որ սոյն աշխարհաբար հաւաքածոյքը պատրաստեցինք հեղինակութիւն մը ըրած ըլլալու յաւակնութիւնը չունինք, այլ մերովսանն մասնակցելու այն ընդհանուր ջանից որ կը թափուին ի կրթութիւն և ի դաստիարակութիւն հայ պատահեցին :

Ինչպէս կը տեսնէ ընթերցողն, սոյն ծաղկաքաղն եղած է մի միայն աշխարհաբար զրուածներով և բուժնուած է վեց մասանց որք են ,

Ա. Առակը - Մանրավէսկը

Բ. Նկարագրականք և կենսագրականք

Գ. Քնարերգականք և Եղերգք

Դ. Բարոյականք և իմաստամիրականք

Ե. Դամբանականք և բեմականք

Զ. Կրօնականք

Նիւթոց դասակարգութիւնն ըստ իմաստի եղած է և ոչ թէ անձնիւր հեղինակի գործերով:

Աշխարհիկ լեզուի այսպիսի ծաղկաքաղ մը կընայ օդտակար կերպով գործածուիլ ամէն վարժարանաց մէջ ուր աշխարհիկ լեզուի ուսուցման հոգ կը տարուի մասնաւորապէս . դասատուն տղայոց աստիճանին համեմատ կրնայ ընտրել նիւթերն և սերտել տալ աշակերտին՝ ցուցընելով իւրաքանչիւր հատուածին մէջ գտնուած բոլոր գրական ու քերականական կանոններն ու հարկաւոր գիտելիքներն , այս դրութեամբ աշակերտին ճաշակը կ'արթննայ և կը կրթուի և մայրենի լեզուին մէջ կը հրահանգի :

Օդտակար համարեցինք ազգային հեղինակաց ոմանց

վրայ կենսագրական ծանօթութիւններ զնել գրքին մէջ , և պիտանի տեղեկութիւններ յաւելուլ հատուածներուն ներքեւ :

Մեր կամքէն բոլորովին անկախ պատճառներով սոյն հաւաքածոյին ներկայ տպագրութիւնը խիստ մեծ փոփոխութիւններ կրած է :

Ընթերցողաց ներողամտութիւնը խնդրելով սոյն գրքին թերութեանցը վրայ , կը յուսամ թէ քաջալերութիւն պիտի գտնէ :

1884 Մարտ 20
ՕՌԹԱԳԻՒՂ

Ա. ՊԻՊԵՌԱՅԵԱՆ

Ճ Ա Շ Ա Կ

ԱՐԴԻ

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Վ Ա Պ Ա Կ Ա Ք Ա Պ

Ց Ա Յ Ո Ւ Ա Ր Հ Ի Կ Լ Ե Զ Ո Ւ Ի Ե

Մ Ա Մ Ն Ս Ո Ւ Ջ Ի Ն

Ա Ռ Ա Կ Բ - Մ Ա Ն Ր Ա Վ Ե Պ Բ

Վ Ա Պ Ա Կ Ո Ւ Ն Ք

Մէկ պարտիզի մը մէջ ծաղկունք զանազան
կը ծաղկէին հոտով տեսքով աննըման .
Ոմանք ծառոց փաթթըւելով կ'ելնէին ,
ինչպէս բաղեղն ու պատառուկ (1) .
Եւ այլք ցածուկ կը բացուէին ի գետնին)
ինչպէս վհռվէնն (2) ու հըրանունկ (3) :

(1) Պարտուս , բաղեղ :

(2) Վերքէն , բառ Գաղ . որ նշանակէ աղաւարութ :

(3) Հըրանունկ , տեսակ մը ծաղեկ :

Հոն գըտնըւէր ամեն տեսակ ,
Բարդ բարդ մեխակ , կարմիր՝ ճերմակ .
Իսկ շուշաններ՝ վայրի՝ ջըրի՝ և հովտաց
Կը բացուէին ամեն օր նոր ի նորանց :

Բուրաստանին մէկ շուք տեղ՝
Կ'ապրէր քաշուած և մանուշակն աչագեղ :

Օր մի օրանց առաջւանց ,
Գըլումն ի վեր , շիփ-շիտակ ,
Կայնած Շուշանն ըսպիտակ՝

Յոխորտաբար՝ Մանուշակին զայս ասաց .

— « Քա Մանուշակ , ուր մըտեր ես .

« Հոտրդ կառնում , դուն չըկաս ,

« Ա.փսոս չէ քեղ , դուն մեղք չէս ,

« Այդպէս ինչու խեղճ մընաս

« Թէպէտ հասակդ է փոքրիկ ,

« Այլ աչերդ են խորոտիկ (1) .

« Դու մէկէ մ'ալ ամըշնալու բան չունիս ,

« Կարճ հասակդ քաշուիլ պէտք չէ քեղ , հոգիս : » —

Այն Շուշանին սընատպարձ .

Յոխորտանքին փոխադարձ՝

Մեր Մանուշակն հեղ ու խոնարհ .

Դարձաւ ասաց հանդարտաբար ,

— « Աղնիւ սըրտիդ , պերճ Շուշան ,

« Շնորհակալ եմ բիւր անդամ ,

« Այլ կը խնդրեմ , ինձ համար

« Դու մի մաշուիր ու հոգար .

« Իմ վիճակս ես գոհ եմ :

(1) Խորորին , գեղեցիկ , սիրուն :

« Այս տերեւոց շուքին տալ՝
« Ազատ կ'ապրիմ հովէն մրրկէն : » —

Այսուէս անցաւ այն առաւօտ ,
Բայց ահա տե՛ս , կէս օրուան մօտ
Մէկ տաք քամի մը փըչեց ,
Մեր ծաղկանց տեսք չնորհք խամրեց ,
Յետոյ կարկուտ և յորդ անձրեւ
Լոյս ծաղկանց մութ բերին արեւ ,
Ոմանց տեղերն ալ չը մնաց ,
Շատերն ընկան թումած դեղնած .
Եւ այլք կախուած գըլիսիվայր
Կերերային խեղճաբար :

Իսկ մեր Շուշան՝ որ առաւօտ
Մեծ մեծ խօսէր յոխորտաբար ,
Զարդ բուրդ եղած , աղտոտ-կեղտոտ
Յեխերուն մէջ քաշ կուգար :
Այն ժամանակ Մանուշակ ,
իր ցօղազարդ աշերով ,
Նայեցաւ մէկ մը շորս քով ,
Եւ ստեղծողին տալով փառք՝
Սրբեց աչքին ցօղ-արտասուք
Հառաչելով խորունկ խորունկ :

Հ. Ք. Վ. ՔՈՒՇՆԵՐԵԱՆ

Ծաղկաքաղ Առակաց

Ա Բ Մ Ի Ն Է

Հինգ տարեկան

Մի աղջոկան

Մեքենայ մի կարեց տարաւ:
Աջ թեւն (ինչ աղէտ սրտագրաւ)

— Մանկիկն այնքան հեծեց լսցաւ
Թափեց այնքան արցունք և ցաւ
Որ հայրարար
Աստուածն արդար
Գթութեան չող մոռւզլեց վրան ,
— Ամենարոյժ սպեղանի
Որ փոյթ գոցեց վէրքին բերան
Եւ միաթեւ այլ կենդանի
Հատոյց իւր մօր
Մանկիկն անզօր :

— Անցան օրեր , և Արմինէ
(Արմինէ էր անունն , ըստ՝),
Ալ զերծ վերքէ , դառնութենէ
Ամէն առառու կ'երթար դասի
Եւ անդադար
Գիրք կը կարդար
Եւ իւր պարտուց խիստ ուշադիր
Զախովլ այնքան լաւ գրէր գիր
Որ վարժատան յարկին ներքեւ
Ինքն առնելով նիշ ու պարզեւ
Միւս աղջկանց
Առթէր նախանձ :

— Յանկարծ մի օր մեծ և բարի
Կին մ' (ամուսին թագաւորի)
Գիւղին մէջն անցած ատեն
Կանգ առաւ և գիւղապետէն
Խնդրեց իսկոյն
Որ փոքրագոյն
Այլ խելացի յառաջադէմ
Մի աշակերտ բերին իւր դէմ ,

— Մարդ զրկեցին և Արմինէն
Առին բերին վարժատունէն :
Աղջիկն անվախ
Կազմ և ուրախ
Այլ թեւազուրկ , երբ երեւցաւ
Ազնիւ տիկնոջ աչքը լեցաւ ,
Եւ գգուանօք ու քաղցրաձայն
իւր գրկաց մէջ առնելով զայն
Տուաւ պաշիկ
Եւ « Գոքր աղջիկ »
Բաւ « Գոհ եմ որ գու այդպէս
« Աշխատասէր և խոհեմ ես .
« Լաւ կը գըես , լաւ կը կարդաս
« Եւ կուսնիս ինչ որ տան քեզ դաս .
« Արդ , փոխարէն
« Առատօրէն
« Քեզ վարձատրել կ'ուզեմ այսօր
« Բաէ՛ , ի՞նչ տամ , գըքոյկ մ'աղւոր
« Հագո՞ւստ , սկատկէ՞ր թէ խաղալիք
« Կուզե՞ս չաքար կամ ուտելիք ,
« Կուզե՞ս օղեր ,
« Մի , մի վախեր
« Բաէ շխտակի » , իսկ Արմինէ ,
Հոգին լցուած ցնծութենէ
Բացաւ շրթունքն և խնդագին
Գոչեց — « Թեւ մի տուէք , տիկին..... »

ԿԱՐԻՁՆ ԵՒ ԳՈՐՏ

կարիճն ու Գորտ
լըճի մը քով
իրար գտան,
Ընկերացան :

Թերեւս ըսես, կարելի՞ է,
Պիտի ըսեմ, թէ ինչո՞ւ չէ
Բայց առակիս
Մաքին նայիս,
կարծեմ ինէ
Փոքր իշատէ
Կը յուսամ,
Բարեկամ,
Գոհ կըլլաս :

կարիճն ու Գորտ
իրաւ խելօք
Յաւական
Ապեցան :

Սակայն կարիճն այսպէս
Օր մը Գորտին ձայնեց
« Գորտ աղբար,
Լաւ չըլլա՞ր,
Օր մի անդամ լըմէս անգին
Երթանք զիտել իմիասին,
Թէեւ ես, ո՛հ, ինչու զիտես
Լողաւ չզիտեմ, որ գամ հետ քեզ
— « Հոգդ համեր է,
Այդ ալ բա՞ն է :

Երբ շալիել զբեզ
կարող եմ ես » :

Վերջապէս ի գործ դրին,
իրարու ինչ որ ըսին :
Բայց հազիւ մէկ քիչ ատեն
Անցած էր, կարիճն անդէն
Գորտին խայթեց,
կրկին խայթեց :

Գորտն անդէն ու Փ ու Փ սլոռաց,
Եւ ըսաւ ձայնիւ մարած,
« կարիճ աղբար,
ի՞նչու համար
Գու չարաչար զիս կը խայթես,
Գոնէ պատճառն ի՞նչ է, չըսե՞ս » :

— « Ո՞վ Գորտ ընկեր,
Զը զի՞տես դեռ,
Օր կարիճը սովոր են,
Երբ մարմին թէ գըտնեն,
Անպատճառ կը խայթեն,
Բնական է, ի՞նչ ընկեն » :

— « Եա՛, բայց կարիճ,
Գիտցիր հիմիկ,
Օր գորտերն ալ ջուրց խորունկէն
Դողաւ կուզեն, էհ, ի՞նչ ընկեն,
Այս ալ բնական
Մեզ է միայն :

Ուստի ըսէ,
ինձ ի՞նչ հարկ է,

Զրին երեսէն տանիլ լողքեղ,
Քանի դու չար կենդանի ես » :

Ըստ շըստ
Գորտ սուզեցաւ,
Կարիճն ըսես
Զրին երես
Մընաց ու տկռեցաւ,
Խղդեցաւ սատկեցաւ :
Այնպիսիներէ՝ որոց խայթել
Միշտ բնական է, հեռու փախչել
Պարտաւոր են
Մարդիկ ամէն :

Վ. Վ. ՄԻՆԱՍԵԱՆ

Յիսնակ Առակք

ԱԿՈՒ ԵՒ ԱՊՈԽԵՍ

— Ա՛ կկու
Լըսէ դու,
Ինչ խորոտիկ
Ու նոնոշիկ
Կ'երգես դու,
Ովկ կկու,
Աստուած վկայ, նոյն իսկ սովոր
Ճշդիւ քեզ պէս ձայնել նուագ
Կարող չէ, սակայն ո՞ւր էր,
Որ և այդպէս սրտիկդ լինէր,
Ըսել կուղեմ սրտիկդ ըլլար
Անուշ գթոտ ու բարերար :

Կկուն ըսես
Պատասխանեց :

« Վիշտ մը ունիս, Աղուէս աղբար,
Ըսէ նայիմ, գիտե՞մ մէկ ձար » :
— « Որտորդներէ հազիւ փախայ,
Էայց վիրաւոր արիւնլըւայ :

Ոչ, հիմակուկ,
Բարի՛ կըկուկ,
Մինչ ծարաւէս
Կը մարիմ ես,
Մէկը շնկայ որ մէկ պըտիկ
Տայ ինձ դոնէ պաշուկ ջըրիկ :

Ո՞ւր էր որ դու քո կտուցով
Զորէս ջուր մը տայիր շուտով
Գէթ յանուն
Վօրդ արեւուն » :

Անխելք կկուն
Այս աղուխուն
Հաւատաց
Ու գընաց :

Բայց երբ դարձաւ, և իր կըտուց
Նորա բերնին մէջ երկնցուց,
Նա իսկոյն սխմեց խղդեց,
Եւ անյագ կերաւ լափեց :

—
Երբ բարիք ընել ուզես
Զայս առած յիշել պէտք ես

Փանդի չար մարդուն
Երբ բարիք ընես դուն
Փոխարէն
Այն մարդէն
Դուն բարիք մի յուսար ,
Բարեկամ , իմացա՞ր :

Վ. Վ. ՄԻՒԱՍԵԱՆ

Յիսնակ Առակք

Ծ Ո Ւ Յ

« Բարկութենէ»
Ահա կարծես
Ես կը ճաթիմ ,
Հուր կը կարիմ ,
Ծօ , սա նայէ ,
Ինչ ըսել է ,
Որ ապուշ ոչխարաց
Սա խեղճուկ կենդանեաց
Ըլլամ միշտ ես
Ծառաց այսպիս :

Գիշեր ցերեկ անքուն հոկեմ ,
Միշտ հոն ու հոս ես պահպանեմ .

Մէկ մալ տեսնես ,
Ի՞նչ կը լըսես .
« Երներ , ուր էք
Հասէք , հասէք » :
— Ի՞նչ կայ » :

— « Գայլ եկած է , վազեցէք հա՛ ,
Գող եկած է , բռնեցէք հա՛ » :

Ենչասպառ կը վազվատենք ,
Կը փախցընենք կամ կը բռնենք ,
Բայց մեր բաղդէն յանկարծակի
Գող գայ կամ գայլ , առնու տանի
Մենէ գաղտուկ
Մէկ ոչխարուկ ,
Ե՛ղուկ մեզ , հովիւք ամեն
Ի՞նչեր մեզ կը հասցընեն ,
« Դուք ծոյլ էք ,
Սանկ նանկ էք » ,
Կըսեն կըսեն
Ու կը տըփեն :

Ո՞վ Տէր Աստուած ,
Այս ինչ չարքաշ
Կենաց ըզմեզ
Վշիճակեր ես :

Իսկ մերին վարձք , ո՞վ տէր , ի՞նչ է
Կամ մէկ քանի շոր ոսկոր է ,
Կամ մէկ քանի հացի կըտոր ,
Ամէնն ամէն այս են բոլոր :

Գիշեր ցերեկ մենք կը տատինք ,
Բայց ոչխարի շափ յարդ չունինք ,
Է՞ն ինչ հարկ կայ
Ըլլալ ծառաց :

Երթամ լեռներ , ձորեր շոջել
Դաշտեր շափել , ազատ ապրել
Երկար բարակ շուն խօսեցաւ
Հուսկ գլուխն առաւ ու մեկնեցաւ :
Բայց գայլուն մէկ հանդիպեցաւ

Երբ այս Շանը , նախ զարմացաւ ,
Հաղա ոռնաց : « ա Շուն աղբար ,
Տրտում տիսուր ինչու համար
Կը թշափառիս
Անդին ասդիս
— Զգուեցայ
Զանձրացայ
Ոչմարներէն
Հովիւներէն » :

— « Բարի եկար ,
Շնիկ աղբար ,
Եկուր ուխտենք եղբայր լինիւ ,
Ի միասին սիրով ապրիւ ,
Բայց հիմա թէ անօթի ես
Եկուր յորջս , հոն ես տամ քեզ
Խիստ կակուդիկ
Համով մըսիկ » :

Երկար շընեմ ի միասին
Խօսակցելով ելան դացին :
Ուր մեր Շընիկ լաւ կըշտացաւ ,
Խորունկ խորունկ հոն քնացաւ .
Բայց արթնցաւ այն խոր քունէն ,
Դեռ չարթնցաւ , չելաւ կ'ըսեն :

Պատճառ

— Եղբայր ,
Վասն զի գայլուն կամք
Զայն խզել էր ուզած :

Հաղար անգամ կարծեմ ըսուած
Միշտ անդադար է քարոզուած ,
« Ով որ գոհ է ,
Երջանիկ է »
Ցիշեցէք միշտ և այն առած
Որ Խիկարէն է հոչակուած .
« Անձրեւէն երբ կը փախչիս ,
Կարկուտի կը հանդիպիս ,
Եթէ խելքդ առաջնորդ քեզ
Դու ընել անկարող ես » :

Վ. Վ. ՄԻՆԱՍՅԵԱՆ

Յիսնակ Առակի

ԱԵՆՈԾԴՐԱԿԱՆ ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

ՎԱՀԱՆ Վ. ՄԻՆԱՍԵԱՆ

ՆԱԽԿԻՆ ՄԻԱԲԱՆ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՏ ՈՒԽՏԻՆ

Երիտասարդ վարդապետը Հայ առակախոս մ'կ ,
որ Աղջային Մատենագրութեան սոյն դժուարին ձիւ-
ղը մշակեց Յիսուս Առաքիլ Երկու հատորիկներովն
որ հեղինակին զրական արժանիքը ցոյց կուտան :

Հայ առակախոսին առակաց նիւրերը մասամբ
բնատիպ են եւ մասամբ հայրենի ժողովրդական աւան-
դութեանց հետեւողութիւնը :

Սակայն լեզուն աներդաշնակ է , եւ շատ անգամ
զաւառական ամենէն ուամկին բառերն անստիր կը
գործածէ :

Վահան վարդապետ՝ որչափ իւր առակներովն՝ նոյն-
ջափ եւ թերեւս աւելի , իւր վարած ազգային պաշ-
տօններովն հանրածանօթ եղած է Երկրին ու ազգին :

1878 բուականին , Օսմանէան կառավարութեան հը-
րամանա . Պատրիարքական պատուիրակ կարգեցաւ,
Թուրքիոյ-Ռուսական սահմանագրուխներն Երբայրու եւ
Հայոց Ընդհանուրինն արգիւելու համար :

Սոյն ամենաոդուարին գործն ի զուխ հանեց ընդ
որս եւ պատրաստեց Ասիական Թուրքիոյ ժողովրդոց
վիճակագիրը :

Վահան վարդապետին վիճակագիրը տեղական եւ
օտար մամուլներէն եւ պաշտօնական մարմիններէ զը-
նահատուած է :

ԱԿՈԱՅ ԵՒ ԿԱՂԻՆ

Օր մը երբոր ակռան անգործ կը նստէր ,
Կաղին մի ալ նոյն ժամուն հոնկից կանցնէր :

Նղբայր կաղին , ուր բարով —

Ըստ Ակռան խնդալով ,

Արդեօք վչեց քեզ որ հով ,

Ուր կը վագես հեւալով :

Բարեւ տէր Ակռայ ,

Ներէ շաեսայ —

Ըստ խեղճը , զգաց գլխուն դալիքը ,

Կը մտածէր ինչ պատասխան տալիքը :

Բարեկամ անարժան ,

Ընդմիջեց Ակռան :

Ես ըգբեզ այնչափ սրտանց սիրելուս ,

Փոխարէնն այս էր , ո սիրակորոյս ,

Պէտք է որ դու պատիմդ այժմէն ընդունիս —

Եւ նենգութեամբ միտքէն կըսէր , խելք ունիս —

Որ հոսկից անցար ,

Ինձ երեւեցար :

Կաղին գիտէր

Որ յոյս չի կայ

Ակռային կեր

Պիտի ըլլայ :

Արդէն , ըստ , եղբայր Ակռայ , ես գիտեմ ,

Միայն զիս քեզ կրծոն ընել է միտքդ ,

Ու մը ունիս զրուցէ խնդրեմ ինծի գէմ ,

Զարիք հասցնելով ինչ կանցնի ձեռքդ .

Միթէ շահ մը ունիս բարեկամ անգին ,

Երբեւ գերի մը կը ծառայես կոկորդին :

Ամենելին . . . :

Գոչեց Ակռան զայրագին :

Խեղճ կաղինը սեղմոցին տակը առաւ ,
Զայն կոտրելու թէպէտ և շատ ձիգ ըրաւ ,
Եկո , տես որ կաղնոյն պատեանը հաստ էր ,
Հարուածներուն քաջութեամբ դէմ կը դնէր :

Ակռան մնաց ամօթով ,

Պատժուեցաւ սուր ցաւով :

Խեղճ կաղինը դարձեալ ճամբան ձեռք առաւ ,
Ակռան իւր ըրածին պատիմը գտաւ ,
Ահա այսպէս եթէ դպչիս անզօրին ,
Ակռային պէս կը հանդիսիս մէկ օրին .
Որ կըլլաս խայտառակ ,
Աշխարհի առակ :

Յ. Մ. Հ.


Մամուլ

Ճ Ա Ն Ճ

Փչեց քամին
Հիւսիսային ,
Անձրեւ կ'ուգար ,
Ու ձիւն կ'ուգար :
Ճանճ կը մըսէր ,
Քանզի ցուրտ էր :

« Ոհ , ուր գըտնեմ տեղ մը տաքուկ ,
Ուր տեղ երթամ ես հիմակուկ » :

Կըսէր կըսէր ,
Կը թոշըտէր :



1048-2014 (101 / 41 022)

Յետոյ պատին վերայ կեցաւ ,

Շունչ մը առաւ ու զայս ըսաւ .

« Աստուած , այսպէս սըմքած սըքլած

Ու կաս-կապոյտ ցրտէն եղած

Մըսիմ ,

Սատկիմ » . . . :

Բուաւ ,

Լացաւ :

« Միտքս ընկաւ հա ,

Ի՞նչ լաւ կըլլայ ,

Մամուկն ահա տես պառկած կայ ,

Անուշ անուշ կը քնանայ .

Անշուշտ եթէ երթամ հիմայ .

Նա կողորմի խեղճիս վերայ :

Երթամ ,

Զայն տամ » :

Ուստի գնաց ,

Անոր ճըւաց .

« Մամուկ

Քուրուկ ,

Ա՛յս , առնէիր զիս քո քովիկ ,

Ու ինձ տայիր տեղ կըտորիկ ,

Վինչեւ անցնին օդերս ցրտուա ,

Ու դադարէր հովս անձրեւուտ :

Աման , մամուկ ,

Ունեցիր գութ » :

— « Մարի , դուն ես , ով իմ քուրուկ ,

Ահա քեզ հոս տեղ կայ տաքուկ .

Սաման անմուհ հոս շատ փափուկ ,



Ես կը պլեմ տաքուկ տաքուկ
Ըզքեղ,
Կը լուս :

Անմիտ Ճանձն հաւատաց,
Ու թըռաւ հոն գընաց :

Ուր մեր Մամուկն ականջն ի վար
Անոր այսպէս կը փախար .
« Իմ փորիս մէջ տաքուկ տաքուկ
Հանգիստ ըրէ , ով իմ քուրուկ
Ու պաճիկ ,
Ով Ճանձիկ » :

Առակիս միտքն այս է միայն ,
Երբ ուրիշն տանը դըրան
Զարնել ուզես ,
Խորհելու ես :

Վ. Վ. ՄԻՇԱՍԵԱՆ

Յիսակ Առակիք

ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄՈՒԿԵՐՆ

Ամէն բանի դէտ (1) և հմուտ ,
-Պատմաբան ,
Երկնից գաղտնեացն իսկ հետամուտ
ի մի բան
Լիթրէածեւ (2) մէծահանձար
Մի գիտուն ,
Գիր կը գրէր , վանկ կորոճար (3)
Օրն ի բուն :

(1) Դեր , գիտող : (2) Լէտերայէր , Լիթրէի նման :
Լիթրէ , մէծանուն իմաստասէր և բանասէր Գաղղիացի (1801-1882) :
(3) Ուսմէւ կամ որոճուլ կը կին ծամել . շարունակ մտածել :

Կոկոչը նա ի ծագ այգուն ,
Եւ՝ փութով՝

Մերթ գիշերն իսկ կալով անքուն
Անվրդով ,
Շարժէր գրիչն և համարձակ ,
Անվրէա՝

Յանձնէր թղթին մի ձառ արձակ
կամ մի վէպ .

Կամ մի փայլուն ոտանաւոր
Ներդաշնակ :

Կը գրէր նա , միշտ , ամէն օր ,
Շարունակ . . . :

Աակայն հազիւ թէ , հոգնած խիստ
Նա կերթար

Գտնել մի քիչ , առնուլ հանգիստ
Ու դաղար ,

Ահա իսկոյն ամենակեր
Համակէծ⁽¹⁾

Գային նիհար թէ գեր մուկեր
Փոքր ու մեծ ,

Գրասեղանին վրայ խայտալ⁽²⁾
Ու՝ զուարթ⁽³⁾

Իւր բազմարժան ձեռագրոց տալ
Մի մեծ ջարդ ,

Խածնել , կրծել , ծակել անդուլ⁽³⁾
Անխափան

Վէպ թէ քերթուած կեղոսով⁽⁴⁾ գեղուլ⁽⁵⁾
Ամէն բան . . . :

(1) Համեկն , ամէն բան կը ծող : (2) Խայտալ , վիստալ . ուրանանալ : (3) Անդուլ , անդագար :

(4) Կեղու աղտ : (5) Զեղուլ , լեցընել :

— Խեղճ գրագէտն , հինգ տասն անգամ
ի զուր տեղ
Զայնս ամուր մի դարակի կամ
Մի արկեղ
Մէջ ամփոփեց , փակեց ուժգին ,
Ու՝ վրան՝
Լաւ մ'հաստատեց կազմ , թանկագին
Մի դարան . . .
Բայց ամէն հնարք սպառեցաւ
Անօդուտ ,
Եւ վերջապէս ալ լաւ մ'եղաւ
Խելամուտ (⁽¹⁾)
Թէ մուկիկներ (գրաճարակ
Ապաքն) .
Մեծ դիւրութեամբ արկղ ու դարակ
կը ծակեն ,
Եթէ նոցա մէջ , քով , կամ մօտ ,
կամ դռնէն ,
Իրենց ճաշակին յարմար հոտ
Քիչ մ'առնեն . . .
— Մեր գրագէտն որ խելք ունէր
Եւ հանձար
Շփէր ճակատն և կ'որոնէր
Առ այս ճար ,
— Յանկարծ իւր միտքն սթափեցաւ ,
Եւ ժաղուն
Ա՛լ չը յիշեց յուղմունք ու ցաւ ,
Գնաց տուն ,
Եւ իւր մաքուր կաղամարին :

(1) Խելամուտ , տեղեակ , հասկցող :

Մէջ իսկոյն
Մելանի հետ նա խաւարին
Լեցուց թնջն . . .
Եւ արդարեւ թշուառական
Թշնամի՝
Մուկերն երրոր ի ճաշ եկան ,
Մի առ մի
Կերան դարձեալ . . . այլ լուռ ու մունջ .
Ցիր ու ցան
Պաշիկ մ'յետոյ ինկան անշունչ .
Ճայթեցան . . .
—
Գուցէ ոմանք ըսին — այս սին
Վախճանի
Զարաճճի մուկերն էին
Արժանի » :
— Ես կըսեմ , Ո՛չ , — Մի գրագէտ
Զը հոգար
Մտնել աղտոտ մուկերու հետ
ի պայքար (⁽¹⁾) ,
Քանզի չը կայ՝ փուճ կամ ընտիր՝
Մի հատոր
Որմէ չը կրծեն անխափիր
Մի կաոր . . .
Իսկ հեղինակ մ'երբէք սլէաք չ'է
Վատաղոյն
Գրիչ գործածէ , և կամ թրչէ
Զայն ի թոյն : —

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Անտիպ գործեր

(1) Պայտոր , վէճ , կոիւ :

ԽՊՈՒՆՉՆ ԵԿ ԽԼՈՒԲԴՆ
Լուսաւորեալ ծերմի խղունջ
Ժամանակին
Կ'ապրէր անհոգ և անտրտունջ
(Զի չունէր կին . . .)
Եւ ոստէ յոստ, թփէ ի թուփ
Ծառէ ի ծառ
Առանձնացեալ իրրեւ ի տուփ
Վարէր պայծառ
Նախանձելի, ջի՞նջ մի կենցաղ:

— Զէր նա թեթեւ
Արագընթաց, հասլա դանդաղ
Զի չ'ունէր թեւ,
Զի իւր ուսին տուած էր Տէր
Տնակ մ'ի կախ,
Եւ սողալով միայն պարտ էր
Քրտնաթաթախ (1)
Շրջել, ապրել անիծապարտ (2):
Եւ իւր կոշման
Համեմատ, օր մ'երթալ հանդարտ
Ի գերեզման
— Բայց մեր խղունջ պարզամիտ չէր,
Օր մ'անկասկած
Պէտք է, ըստ, որ իմ աշեր
Դեռ չը փակած
Ճամբայ ենեմ, և միանդամ
Իւր չորս կողմէն

(1) Քրտնաթաթախ. քրտնաթաթախ մէջ թաթիստած, շատ ոգնած:
(2) Անէծապարտ, անէծքի տակ ընկնող, անիծուած:

Ուշի ուշով տեսնեմ, ժուռ գամ
Աշխարհն ամէն,
Եւրոպացոց նման յաւէտ (1)
Հետաքրքիր
Ի՞նչ որ տեսնեմ, նոր, օդտաւէտ,
Առնեմի գիր
Ցետոյ ձօնեմ զայնս իմ ազգին,
(Աղդ անդիտակ)
Իրր իրապէս պերժ և անդին
Մի յիշատակ :

— Հարկ չէ ըսել թէ երբ այս լուր
Տարածուեցաւ,
Լեռ ու պարտէղ, դաշտ ու բլուր
Զգացին ցաւ.
Եւ թէ իւր քոյրն ու քեռորդին
Եւ այլք, այր կին
Ծեր թէ մանուկ, մեր ճամբորդին
Յուղարկ եկին (2)
Եւ յանձնելով զայն առ երկին,
Զայնիւ տրտում
Վերադարձին կրկին կրկին
Առին խոսառում
— Մայիսի մէջ, մինչդեռ Գարուն
Սիրազուարթ
Սիրոած էր վեր ողջ (3) դաշտերուն
Շուշան և վարդ :

(1) Յուշ, միշտ :

(2) Յուշտի ժուլիամբ եւթուն ճամբայ գնել, ուղեկցիւքիւ մը տեղ :

(3) Ուշ, հոս կը նշանակէ՝ ամերդջ բոլոր :

Եւ արեգակն հեղոյր յերկնի
Լոյսն իւր վտեմ,
Թողուց խղունջն իւր հայրենի
Պարտիզին սեմ,
Եւ եռանդուն անկաւ յուղի .
Միշտ յամբաքայլ ,
Սակայն առանց ահ ու գողի
Եւ անայլայլ (¹)
Ընթանալով գիշեր ցերեկ ,
Յաղթ (²) անվտանգ
Երբ զինքն զդաց վաստակաբեկ (³)
Օր մ'առաւ կանգ ,
Եւ անձկանօք դիտեց իւր ըուրջ ,
— կար մի հովիտ ,
Մերկ և անչէն , և իր կամուրջ
Նեղ ու վտիտ ,
Ոյր ներքեւէն փափկամրմունջ
Մի ջուր խոնարհ
Զերդ տարագիր (⁴) որբ անտերուն՝
ի ծով գնար :
— Խղունջն իսկոյն « — է՛հ , չկայ ճար , »
Շուտ թէ կամաց ,
Պէտք է , ըսաւ , սրտիւ յօժար
Անցնիմ դիմաց ,
Քանդի այս չոր , վայրի խոպան (⁵)
Դաշտերուն մէջ

- (1) Անայլայլ ; անփոփոխ : (2) Յաղթ , շատ , մեծ :
 (3) Վաստակաբեկ , յոդնած , յոդնեցնող , ծանր :
 (4) Տարագիր , պրոլուտած , հայրենիքէ քշուած :
 (5) Խոպան , չբանուած՝ կոշտ երկիր , անբեր :

Տեսնելու և գրելու բան
Զկայ մի էջ . . . :
Ամրան օրերն անցած էին
Շատոնց ի՞նձեր ,
Կը փշէին աշնանային
Ուժգին հովեր ,
Դաշտը՝ անծաղիկ , ծառք՝ անտերեւ
Երկինք՝ մթին
Էին և յորդ առատ անձրեւ
Տեղայր չորս դին .
Եւ հովտին նուրբ առուկին տեղ ,
Փրփրակուտակ (¹)
Մոնչելով մի բուռն հեղեղ
Կերթար չիտակ
Սարաէր կամուրջն անսիւն և ցած ,
Խարխուլ և հին . . .
— Իսկ մեր խղունջն անդին անցած
Զէր տակաւին . . . ,
Այլ կը քայլէր (ժիր և կայտառ
իբրեւ մի քար) ,
Ուժակորոյս և չնչասակառ
Ու կը տքար . . . :
— Նոյն պահուն ալ խլուրդ մ'արի
Եւ պրնթաց ,
Ոյր՝ անձրեւէն՝ անձն էր կարի
Յուղեալ և թաց ,
Կամուրջն ելաւ , արագ արագ
իբրեւ կայծակ ,

- (1) Փրփրակուտակ , փրփրութեած , բարձրացած :

Անցնիլ երթալ և անձրագ
Մտնել յիւր ծակ .
Ճիշդ նոյն պահուն ալ մեր խղունջ
Որ զայն տեսաւ ,
Ճիգ մ'ալ թափեց - բեկեալ , անշունչ
Միւս եզրն հասաւ ,
Բաղիսեցին ջուրք , ալիք փրփուր ,
Ոլոր ոլոր (¹) ,
Կամուրջն անսիւն նեղ ու թաղուր
Տարին բոլոր ,
Եւ քայքայուն , կէս փլատակ
Կամուրջին հետ
Գժբախտ խլուրդն ալ ջրոց տակ
Եղաւ անհետ . . . :

— Խխունջն յայնժամ ձայնեց ուժգին .
— « Խեղճ կենդանի ,
Յանդուզն էակ , իմ ընթացքին
Ո՞վ կը հասնի
Յաւէտ օրհնեալ լին՝ Աստուած ,
Որ յ'աշխարհի
Իւր բարութեամբն ինձ է տուած
Մարմին մ'արի ,
Որով կրնամ՝ զերդ մի բազէ (²)
Արագաթեւ՝
Երթալ հոգիս ուր որ ուզէ ,
Շուտ և թեթեւ
Առանց որոյ անտարակոյս
Ճիշդ քեզ նման ,

(1) Ուշ ուշ , կըր կըր , ոլորած :

(2) Բոդք , տեսակ մը թռչուն :

Զուրն ինձ պիտի լինէր անլոյս
Մի գերեզման :

Անհրաժեշտ պարտ է մարդուն
Լինել ուսեալ , ժիր և արթուն ,
Այլ մեր ուսմունք և ջանք համայն
Դառնան անպէտ և ընդունայն
Երբ Վերին պատղամն անյաղթ
Զէ տուած մեղ և շունիմք բաղդ :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Անտիկ գործեր

ԲՈՒ ԵՒ ՃՆՃՈՒՂՆԵՐ

Ճընճուղներ ժողով ըրին
Զով պահապան գիշերային
Կարգել գընել իրենց խըմբին ,
Սա ու նա ընտրեցին ,
Բայց վճռել չը կրցին :
Հոն վերջապէս էն խելացին
Երկար բարակ ճառեց այսպէս ,
« Շատ թռչուններ դուք ցուցըցիք
Բայց ոչ մէ կը ընդունեցիք .
Առարկեցիք ծոյլ են կամ քնոտ ,
Գիշակեր (¹) են , և կամ անհոգ ,
Բայց թռչնոց մէջ մէկ հատ մը կայ ,
Գիշերն ի բուն միշտ արթուն կայ ,
Գիտէք , ով է ,

(1) Գիշեր , որսացող , յափշտակող (կենդանի) :

Ըսեմ, — բուն (1) է ,
 Մեռնիմ ես իր աչքին ,
 Որ մինչեւ իսկ մութին
 Սուր կը տեսնէ , և թոյլ ոչ տայ ,
 Որ թշնամին ի մեր բոյն գայ :
 Զայն ունի , կը պոռայ .
 « Թշնամի հասաւ հա .
 « Օ՛ն ելեք , շուտ արթնցէք ,
 « Զեր դրվառն ճար նայեցէք » :
 Ճնճուղներ միաբերան
 Հոն իսկոյն վերուցին ձայն .
 « Թող նա
 Ըլլայ » :
 Ուստի Բուխն
 Լուր իսրգեցին ,
 Որ երբ լըսեց ,
 Պատասխանեց .
 — « Գըլխուս վերայ .
 Սակայն այս կայ ,
 Որ Ճընճղիներ պէտք է որ դահ ,
 Բունիս մօտի ծառոց զգրան
 Միշտ շարունակ թառին մընան :
 Ճընճղուկը դալով թառեցան :
 Բայց մեր բուն
 Քաջարթուն
 Ի՞նչպէս , դիտէք , ի՞նչ կերպով հոն
 Կը կատարէր իւր այս պաշտօն ,
 — Արթնութեամիր ,
 Ժըրութեամիր .

Զի իր բանն էլ այս էր գործն էլ ,
 Ճընճուղները մէկմէկ խըղդել ,
 Ուտել
 Ըսել ,
 « Ո՞վ ձրի հապա
 Պահնորդ կըլլայ » :
 Վ. Վ. ՄԻՒՍՍԵԱՆ

Յիսնակ Առակք

ԵՇ ԽՈՐՃՐԴԱՏՈՒ
 Անտառին մէջ ձոր մը կար ,
 Ուսկից անդին անցնելու
 Զըկար՝ չէնքով ճանապարհ :
 Ասոր մէկ ճար տեսնելու
 Ժողովեցան կենդանիք
 Ի խորհուրդ մեծ ոլըզափկ :
 — Արդեօք կամուրջ շինեն նոր
 Թէ լեցընեն դար (1) ու փոր : —
 Եւ զի Առիւծն է ճանչցուած
 Թագաւոր մէջ կենդանեաց
 Առաջարկեց Աղուխուն .
 Որ տայ խորհուրդ բանիրուն .
 Ճարտարամիտ Աղուէսն իսկոյն
 Տուաւ խորհուրդ հաճոյագոյն :

Ասաց , — « Տէր արքայ ,
 « Որպէս զի ըլլայ ,
 « Մեր ճամբան շիտակ
 « Ամեն ժամանակ ,

(1) Բայց , գիշերապին թռչուն :

(1) Դարձ . դարսւվար տեղ :

« Կամուրջ մը պէտք է մեղի .
 « Թէ տէրութիւն ձեր հաճի ,
 « Հրաման տուէք որ շինեմ ,
 « Չորիս վրայ զայն կախեմ : — »
 Առիւծն ասաց , — « Ինչպէս դիտես ,
 « Այնպէս արա , վարպետ Աղուէս : » —
 Աղուէսն իսկոյն իշխանաբար՝
 Տուաւ ամենուն պաշտօն յարմար :
 Զըրչունք եղան որմնադիր ,
 Յաղթանդամ (⁽¹⁾) փիղը՝ զըրկիր :

Խուն ասաց , — « Իսկ քու գործդ՝ էշ — աղբար :
 « Ըլլայ՝ կըրել շաղախ , տաղախ (⁽²⁾) կիր ու քար : »
 Այն ատեն էշն իրը Ատտիկեան (⁽³⁾) ոմն զգօն
 Կամթէ զուրցեմ իկենդանիս նոր Պղատոն (⁽⁴⁾)
 « Մենք ալ , ասաց , թէ և ըլլանք շատ գիտուն ,
 « Սակայն գէշ չէր այս գործիս մէջ . . . :

Վրայ բերաւ Աղուէսն , « Լսենք խօսքիդ վերջ : »
 — « Սակայն գէշ չէր գիտնալ բանին էութիւն : »

(1) Յաղթանդամ , հակայ , մարմնով և հասակաւ մեծ :

(2) Շուշու , ցեխ :

(3) Արքէն , դաւառ հնոյն Յունաստանի որոյ մայրաքաղաքն էր Աթէնք : Ատտիկեցիք՝ Յունաստանի ամենէն կըթեալ , հանճառ և բանիբուն ժողովորդն էին : Այս երկրն մէւ ծնունդ առին Յունաստանի ամենէն նշանաւոր անձինք :

(4) Պլատոն , հուշակաւոր յօն իմաստանէր , Առկրատայ աշակերտ , (428—348) նախ քան զՔրիստոս :

« Կամուրջ Զորիս երկայնքին
 « Պիտի ձըգուի թէ լայնքին :
 « Թէ եղկայնքին ասէք շինուի ,
 « Շատ նիւթ , շատ ծախք պիտի լինի : »
 Խըռն աս նոր խելքին վրան՝
 Բոլոր ժողովքը միաբերան՝
 Հա՛ , հա՛ , խնդալլսկըսան .
 Աղուէսն իսկոյն խոհեմարար՝
 « Շէնքին դըրքին , ծախքին վրայ
 « Մտածել , ասաց , մեզ կ'ինայ ,
 « Իսկ դու նայէ էշ — աղբար ,
 « Ինչ հրաման որ լրաես
 « Տեղն ի տեղօք կատարես ,
 « Առանց քովէդ խելք խառնելու , » —

Խորհրդական մարդ ըլլալու
 Պէտք է կըտրուկ բարակ հանձար .
 Բայց այդ գանձն ալ գըժքաղդաբար
 Շատ մարդկանց քով չ'ես գըտնար .
 Թէ այդ բնական առողք չ'ունիս ,
 Լոէ , չափէդ դուրս չ'ընկնիս .
 Խըրատ քեզ՝ էշն առակիս :



ԱԵՆՍԵԴԻՐԱԿԱՆ ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Հ. ՔԵՐՈՎԱՅԻ Վ. ՔՈԽԵՆԵԲԵԱՆ

ՄԻԱԲԱՆ ՎԵՆԵՏԿՈՅ ՄԻԱԻԹԱՐԵԱՆ ՌԻԽՏԻՆ

Երիտասարդ վարդապետն ընտրանօր բարգմանած է Եսովկապոսի, Փեղրոսի, Քոփիովայ, Լաֆոնդինի եւ Ֆլորիանու առակները, մաքուր աշխարհաբար լեզուաւ եւ այնցափ ազատ բարգմանուրեամբ որոց շատերը հետեւողուրինք կրնան համարուիլ:

Առակախոս վարդապետն ունի ինքնազիր առակներ ալ, ինչպէս կ'երեւին ծաղկաբաղիս մէջ գտնընած ծաղկութք եւ խորհրդատու եւ վերնազրով երկու բարոյալից առակներն: Թէեւ սակաւարիւ են իւր հեղինակուրինքն այ ցոյց կուտան առակախոս վարդապետին զրական արժանիքն:

Հ. Ք. Քոչշներեանի առակներն (բարգմանուրիւն եւ հեղինակուրիւն) լոյս տեսան վերջին տարիներս վենետիկոյ Մխիթարեան մամուլին, Առակք--Մաղկաքաղք անունով:

ԱՂԵՔՍԱՆԴՐ ՓԱՆՈՍԵԱՆ

ՆԱԽԿԻՆ ԱՃԱԿԵՐՏ ՆՈԽՊԱՐ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

ՎԱՐԺԱՐԱԿԱՆԻ (Ի ԽԱՍԳԻՒԴ)

Երիտասարդ հեղինակն մէծ յաջողուրեամբ կը գրէ քերրուածներ, առակներ, մանրավեպեր նու հանելուկներ որ լոյս կը տեսնեն բուրաստան մանկամց՝ հանդիսին հզերով:

Հեղինակին բոյոր գրուածներն կը փայլին աշխարհաբար լեզուի մաքրուրեամբ եւ բանաստեղծական կիրք ձաշակաւն:

Ա. Փանոսեան հմուտ և նաեւ ֆրանսերէն լեզուի, որով գրած է այլեւայլ քերրուածներ զոր ֆրանսայի բանի մը գրական քերրերը գովեստիւր հրատարակեցին:

Քանի մը տարի յառաջ ֆրանսայի բանաստեղծներու մբցման մէջ առաջին մբցանակը յաջողեցաւ առնուլ:



ՊԹԱՍԻՐՑ ԲՈՒՆ

Կորակտուց , արիւնաբրու (1) ,
Զարագուշակ խոշոր մի բու
Կիսախարիսուլ և անքնակ
Տան մի վրայ կ'ապրէր մինակ :
Եւ ամեն օր , երբոր արեւ
Կուտար երկրին վերջին բարեւ ,
Եւ բնութեան վրայ դիշեր
Մի մութ վարագոյր կը քաշէր ,
Մեր մենակեացն՝ արագաթեւ
Կը թողյոր իւր բոյնն ու՝ թեթեւ
Կը սլանար մինչև յ'անտառ
Իւր ճանկերով պատառ պատառ
Գիշատելու բազում անմեղ
Խեղմ թռչնիկներ սիրագեզզեղ
Ողք՝ երգելէ բազմավաստակ՝
Կը ննջէին թռւխ ոստոց տակ :
Սակայն , բարձած հարուստ աւար ,
Երբոր դասնար յիւր բոյն խաւար
Դիտմամբ ի գետին կը ճգէր
Մի քանի համ թռչնոց ճագեր ,
Որպէս զի շուն , մուկ կամ կատու
Իւր դրացիքն , ամեն առտու ,
Տանն առջեւն անցած տոեն
Անոնց հոտն առնուն և ուտեն
Եւ հոչակեն մեծաբարբառ
Թէ իրեն չափ առաքինի
Պատուց , գովեստից արժանի
Հոգի՝ տե՛ղ մի չը կար խալառ :

(1) Արեւաբարքու , արիւնկղակ , արիւն խմող :

— Եւ արդարեւ ալ , զունդ ի զունդ
Շուներ , կատուներ սրտաթունդ
(Պնակալէ՛զ (1) չորքոտանիք ,
Դուք ալ ոմանց կը նմանիք . . . :)
Կուշա որովայն , ցերեկն ի բուն
Կը գոչէին եռանդագին .
— « Երկինք օրեր շնորհեն անդին ,
Յաւէտ անփորձ պահեն մեր բուն ,
Զի այսքան սուրբ , աղնիւ , արդար ,
Բազումողորմ , կենդանեսէր ,
Աղքատաց նեցուկ , միսիթար
Բու՝ մինչև ցարդ մենք չենք տեսեր :

Ես կը ճանշնամ մէկն երկու՝
Բուին նման ահարկու ,
Մեծափարթամ հարուստներ ,
Որք կը քանդեն շատ տուներ .
Բիւր կերպերով անիրաւ ,
Վառնուն այլոց ոսկիներ ,
Եւ կը դիզեն գանձ անբաւ .
Յետոյ՝ տարին մի անգամ՝
Կը փութան յօժարակամ
Իրենց անպաշտպան ազգի
Նպաստ տալ հինգ տասն ոսկի ,
Որ մէծ ու ոլզոմիկ թերթեր
Տակեն իրենց անուններ
Եւ գոչեն մինչև յեթեր
« Կեցցեն հայ բարերարներ . . . »

(1) Պնակալէ՛զ . բառ ուամ: հացկատակ :

ԱՌ ՄԱՆՈՒԿՆ

Ուրախութիւն քեզ անպակաս ,
Ով դու մանուկ սիրելի .
Ծլիս ; ծաղկիս և ծերանաս ,
Տալով պտուղ արժանի
Որպէս ծաղկի , մանուկ , քաղցր ես ,
Եւ չնորհագեղ որպէս օր :

Մանուկ , Մանուկ , ինձ չլսաբես :
Միշտ կաց այդպէս լուսաւոր :
Նայիր վերև , տես , ինչ սիրուն .
Այն տեղ փայլում են աստղեր ,
Եւ անթիւ են , և չողողուն ,
Որպէս երկու քո-աչեր :
Այնտեղ , հոգեակ , բնակլում է
Մեր սուրբ Հայրը երկնքի ,
Նա է , որ մեզ ուղարկում է ,
Եւ կեանք , և Սէր , և Հոգի :
Նա ծագում է իւր արեգակ
Ամենայն օր քո վերայ ,
Որ զուարձանաս որպէս թռչնակ , —
Օրհնէ Անուն սուրբ Նորա :
Ունի Որդի մի Միածին ,
Նա է Փրկիչ աշխարհի .
Նա խաչ ելաւ , տուեց հոգին . . .
Որ դու լինիս մարդ բարի :
Նա սիրելով իւր թշնամիք ,
Օրհնեց խաչին և ներեց ,
Եւ մեզ գրեց իւրեան որդիք ,
Աիրել միմիանց պատուիրեց :

Նա հեղութեամի յաղթեց Զարին ,
Եւ մեզ ասաց , որ և մեք
Հետեւինք այդ օրինակին , —
Զհպարտանանք մեք երբէք ,
Մանուկ միրուն , ազօթք անք ,
Երբ դու զլուխդ խոնարհած ,
Համբուրում ես պատկերդ ահա ,
Ոսկենիար (1) զարդարած ,
Եւ ժպտում է որպէս շուշան
Անհոգ մանուկն մօր գրկին .
Այսպէս թռչնակը ճիւղի վերան ,
Օրհնում է իւր հրեշտակին :
Եկէք Հայոց եկեղեցի ,
Այն տեղ կ'աեւնէք զմայլուած
Պայծառ դէմքը ազդ երկնացի ,
Գարնան վարդը կիսաբաց :

Ա. ՇԱՀԱԶԻԶԵԱՆՑ

Բանասոնենթութիւնք

ՕԴԱԿԱՌՈՂՅՅ ԴՊԵԱԿ

Մինչ ծառոց տակ մեղմատատան
Երգն ի բերան թռչունք խայտան
Ժիր արթուն ,
Եւ չնշառո՞ է ակը ամէն
Գարնանային մի պար կազմեն
Եռանդուն .
Մինչ վարդերով լի են դաշտեր ,

(1) Ուիլհելմ . ուկւով քաշած կամ գբած (պատկեր :

Եւ գոյնզգոյն թիթոանց վաշտեր, (1)
Փափկաթեւ,
Սլանալով (2), եղեմաբոյր (3)
Գողարիկ ծաղկանց հաղար համբոյր
Տան թեթեւ,
Մինչ կապտագոյն երկնից վերև
Լուսաճաննէ փայլուն արև
Կը չողայ,
Ծովեղին մօտ գետնատարած,
Ուր կը նայիս այդպէս թմրած,
Վ'կ տղայ :

Ինչու աչերդ յառած, (4) խոհուն,
Յուզեալ դիսես եթերն (5) անհուն.
Ո՛հ ինչու

— Հոգւոյդ, սրտիդ մէջ մանկական,
Լոէ՛, քանի՞ երազներ կան
Մեղմի չու :

Զուարթաճեմ ամնոց նման
Քանի՞ ցնորք գունդի ի գունդ ման (6)
Գանի ի քեզ.

Եւ քանի՞ խօլ (7) իզձեր (8) կայտուն,
Եւ սրտիդ մէջ նախանձ վառեն
Հոգեկէզ :

Աչացգ առջեւ ունիս (անշնչաւ)

(1) Վաւու, խումբ :

(2) Սլանալ, թռչել :

(3) Երեխաբոյր, դրախտին պէս բուըով : (4) Ցարեւու պատ,
անշարժ նայիլ, աչքը տնկած նայիլ : (5) Եթէ, երկինք :

(6) Ման քաւ, պարտիւ : (7) Խօւ, անխորհուրդ, խենդ :

(8) Ի՞նչ, փափաք :

Դալարագեղ լեռան մ'ի կուշտ
Մի դղեակ,
Անեղակազմ և գրոշաղարդ
Ոյր գոյութեանն իսկ միտքդ ց'արդ
Զէր տեղեակ :

Դու նորս տէ՞րն ես ինքնիշխան,
Միթէ սակցդ ըրի՞ր կոխան
Այն ամէն
Զար ասպետներն որք անկասկած
Զքեղ ընկճել էին եկած
Զորս կողմէն . . . :

Ունի՞ս իբրև զինանշան
Մի նաղելի փափկիկ շուշտ
Որ՝ յաւէտ,
Կատարելով բիւր ելեէջ
Կը ծածանի եթերին մէջ
Խնկաւէտ :

Քեզ կ'ողողէն պատիւ և փառք,
Ունի՞ս յիսուն ծառայ, վեց կառք,
Քսան ձի .

Եւ իբրեւ մուկ — երբ դայ կատու —
Դողմայ քենէ մէն հարկատու
Գիւզացի . . . :

Կո՞յ դղեկիդ պատերուն տակ
Մի միմինու պայծտու վտակ
Մեղմահոս,
Որ սուրսուրայ (1) դիշեր և տիւ

(1) Սուրսուրայ կամ սուրայ վողել, արտ երթաւ :

Եւ ուր գորտեր ցատկեն անթիւ
Հոն ու հոս . . .
Շուրջն ընդարձակ կայ մի անտառ
Ոյր մէջ զուարթ և միշտ կայտառ
Մի դաշնակ՝
Զերթ նուագներ որք գան ղրախտէն,
Անոյշ երգեր՝ քեզ կը պատեն
Շարունակ :
Դղեակդ ունի մարմարակուռ
Մի զարդարուն փոքրիկ մատուռ
Ուր արագ ,
Մէն կիւրակէ և տօն օրեր
Փութան լսել դիւլացիներ
Պատարագ :
Ունիս չքեզ մի զինարան
Մի հնութեանց շտեմարան,
Փառաւոր ,
Ժանդուռ սուրբեր, գոռ (1) վահաններ,
Կոտրած տէգեր , սաղաւարտներ
Դարաւոր . . .
Եւ կայ մի ծեր որսորդասպետ ,
Վարժ շուներու խայտարդէտ (2)
Գուրմարտակ , (3)
Ոյց հետ երթաս ամէն անդամ
Որսալ կաքաւ , (4) այծեամին (5) և կամ
Դապաստակ . . .

(1) Գոռ , հոս կը նշանակէ , մեծ , ահակի :

(2) Խոյտոբուր , պիսակաւոր , պուտ պուտ :

(3) Գուրմարտակ , խումբ : (4) Կուրմա , տեսակ մը թուչուն :

(5) Այծեան , վայրի այծ ,

Արդէն չնորհած է քեզ Երկին
Ազնուատսկմ գողորիկ մի կին
Գեղանի ,
Որ արժանիք ունենայ բիւր
Բեզ կենակից լինի և հիւր
Ընդունի . . .
Ունիս արդեօք . . . — բայց մի գուցէ
Երազդ համեստ վիճակ մ'հայցէ
Ի վերուստ .
Եւ նախադաս համարես միշտ
Խրձիթի մէջ ապրիլ անվիշտ
Քան հարուստ
Եւ մի գուցէ բաղձաս մի արտ ,
Շատ մ'ոչխարներ , կոմեր պարարտ ,
Մի ջուր բուղիւ ,
Որով մէն (1) ամ , մեծ դիւրութեամբ
Յառաջ բերես դգում , կաղամբ
Մեծագլուխ . . .
Որով բուսնին առատօրէն
Սոխ և հանձար , դարի , ցորեն
Եւ խաղող ,
Զանոնք ծախես և փոխարէն
Քաղաքացիք քեզ վճարեն
Առատ փող ,
Եւ երբ ձմրան սառնամանիք (2)
Հասնին ծածկել ամէն տանիք
Եւ դաշտեր ,
Բոցաճարձատ կրակին դէմ ,

(1) Արկա ամէն մէկ : (2) Առաջարձանիք , սառ :

իրը հիւրասէր ազնուադէմ
Տանուտէր՝
Ընկողմանած ⁽¹⁾, շուրջդ ալեւոր ⁽²⁾
Այր ու կիներ ժողվես բոլոր,
Եւ անհոգ,
Հանդստացած ամէն կողմէ
Լսես անձայն ինչ որ պատմէ
Ամէն ոք . . . :

Բ.

Ե՛լ ու կանգնէ, անփորձ տղայ,
Միտք երազոց մէջ կը լողայ,
Եւ այդպէս
Այն մանկութեան ժամերն անգին՝
Զորս քեզ նուէր տուաւ Երկին՝
Կը վանես :
Ել ու կանգնէ ժիր և ժպտուն
Գնա մոռնել դու վարժատուն
Եւ ջանաւ
Ուսուցիդ դէմ, զզօն և հեղ,
Լինել և սովիրիլ ինչ որ քեզ
Դաս տայ նա :
Պիտ' այն ատեն տեսնես թանպէտ
Բան է կոչուիլ մեծ կամ ասպետ,
Եթէ մարդ
Չէ կարդացած զրբեր անթիւ,
Չունի ուսմունք իրեւ պատիւ,
Իրեւ դարդ :

(1) Ընկողմանէլ, պառկիլ :

(2) Ալեւոր, ծեր, մազերն ու մօրուքը ճեղմակ :

Պիտ' համոզուիս թէ աշխարհի
Մէջ ոչինչ է այնքան բարի
Եւ վսեմ,
Քան թէ ուսումն և գիտութիւն .
Եւ ոչինչ վատքան ծուլութիւն :
— Քեզ կըսեմ ;
Ե՛լ ու կանգնէ, և գլուխկոր
Փութա գնալ դու ամէն օր
Վարժատուն,
Եւ հոն կրթէ միտքդ անվհատ .
— Հոդ չէ, լինիս անտէր, աղքատ,
— Լեր գիտուն :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Անտիպ գործեր

Ս Ւ Յ Ե Ո Ւ Ա Կ

Ծիծեռնակ, ծիծեռնակ
Դու զարնան սիրուն թըռչնակ,
Դէպի ուր, ինձ տսա
Կը թաշիս այսոլէս արագ :
Ոնդ հեռու ալեւոր
Հայր ունիմ սըդաւոր,
Որ միակ իւր որդւոյն
Կըսպասէ օրէ օր :
Երբ տեսնես դու զնա
Ինձմէ շատ բարեւ արա՛,
Ասա՛, թող նըստի լոյ
Խոր անբաղդ որդւոյն վերայ :
Դու պատմէ, թէ ինչպէս,
Աստ անտէր ու խեղճ եմ ես ,

Միշտ լավով , ողբալով
Կեանքս մաշուել եղել կէս :
Ա՛յս , թըռիր , ծիծեռնակ ,
Ծընած տեղս Աշտարակ (1) ,
Անդ շինէ քո բոյնը
Հայրենի կըտուրի (2) տակ :
Ինձ համար ցերեկը
Մութ կ'երեւայ արեգը
Գիշերը իմ աչքերուն
Զը մօտիր ըընաւ քուն :

Եռւառվ ցուրտ հողի տակ
Կը պառկիմ այս տեղ մինակ
Թողելով հօրս սիրտը
Միշտ ցաւալի յիշատակ .
Դէհ , սիրուն ծիծեռնակ ,
Հեռացիր , գնա արագ
Դէպ ի մեր երկիրը
Ծնած տեղս Աշտարակ .

Պ. ԴՈԴՈԽԵՍԱՆՑ

Հ. ՔԵՐ

ՅՈՂ ԵՒ ԳՈՂԱԲ

« Ի՞նչ ցոլք (3) ունիմ
Գոհարիկ
Ի՞նչ լոյս ունիմ
Գոհարիկ

(1) Ալուրուտ , լշջիստնոյ մօտ գիւղ մ'է , ուր ծնաւ Ներսէս

Ե. Կաթողիկոսն :

(2) Կրուտ , բառ ուսմ տանիք :

(3) Ցուտ , լոյս , չող :

Գուն ի՞նչ ունիս
Գոհարիկ
Լոյս՝ գոյն ունիմ
Գոհարիկ :

Լուսագեղ լոյս լուսնին
Կաթիլն եմ արցունքին (1)
Գոհարիկ .
Անոյշ ձայնիկ հայ սոխակին
Առաջին հեղի մէջ դրախտին
Գոհարիկ ,
Երբ մարեցաւ ,
Լուսին լացաւ
Գոհարիկ :

Սոխակ լացաւ ու մարեցաւ ,
Երբ իր սիրուն վարդ թօշնեցաւ , (2)
Գոհարիկ :

Ես Յօզն եմ այն , կեանք այն օրէն
Լուսին առի սուրբ արտօսրէն
Գոհարիկ .

Իսկ դուն ի՞նչ ես , հող ես թէ քար ,
Բոէ , ով ես , ուստի ծընար ,
Գոհարիկ :

Զարդահամիմ (3) ինչպէս վըրադ ,

(1) Հայոց մէջ աւանդութիւն կայ , թէ երբ գրախտին մէջ առաջին անգամ վարդը թառամերէ , սոխակին ձայնն ալ մարերէ , որուն վրայ լուսինն եւս արտասուերէ : Առաւօտեան ցօզը նոյն արցունքն է եղեր որ կը շարունակուի ցարդ , ի սէր սոխակին որ վարդին համար վաղամեռիկ եղած էր :

Ծ.

(2) Թօնէլ , թոռմիլ :

(3) Արժանաբերէլ , գթաւ , խղճաւ .

Ե՞րբ միացեր ես անփառունակ ,
Գոհարիկ .
Պիտի նայիս որ մէկ աստղիկ
Փայլի վառի վերեւ գըլիսիկ
Գոհարիկ ,
Որով մէկ քիչ դու և փալիկիս
Մութ պսպղուն (1) լուսովդ պարծիս
Գոհարիկ .
Կամ թէ սիափի նայիս որ ես
Վըրադ իջնեմ , լուսիկ տամ քեզ ,
Գոհարիկ :
Թագ եմ եղեր արեւ պըսակ
Ծաղին՝ խառին առ հասարակ ,
Գոհարիկ .
Ի թարմ տերեւս մարգրտայեռ (2)
Մանեակ (3) լուսոյ ես եմ կապեր ,
Գոհարիկ :
Ո՞վ կ'ողջունէ սուբր արշալոյս ,
Եթէ ոչ նախ իմ միակ լոյս
Գոհարիկ ,
Ո՞վ կ'ողջունէ հիմի արեւ ,
Եթէ ոչ նախ իմ լոյս արեւ ,
Գոհար
Թըլուառ : »

— « ինձ կեանք ու լոյս Տէրն է տուեր
Ես զայս դիտեմ , գոհ եմ յաւէտ .

(1) Պաղլուն , փալիլուն :

(2) Մուրգուայեր , մարգարիտներով՝ զարդարուած բանուած :

(3) Մանեակ , վլի զարդ :

Դիտեմ և զայս թէ քո ողջոյն
Արեւ չառած՝ նա իսկ իսկոյն
Քո կեանք կ'առնու
Ո՛վ ցօղիկ դու » :
Խօսքը կտրեց արեւն արդէն .
Որ ծագել էր Մասեաց դիէն
Ցող արեւէն մահ առաւ ,
իսկ Գոհարիկ լոյս տեսաւ . . . :

Վ. Վ. ՄԻՒԱՍԵԱՆ

Յիսնակ Առակք

ՊԱՏԿԵՐՁԱՆՆ ՈՒ ՄԵՂԱՌԻՆ

Ա.

Վարպետ նկարիչ մը , որ ունէր համբաւ
Աշխարհիս առջեւ , տաղանդովն անհուն
Թագուհուոյն կողմէն պատւով կանչուեցաւ
Որ զինք նկարէ , նման ու նաշխուն (1) :
Գնաց և թագուհուոյն ներկայացուցին ,
Որ ճշխարդար մինակ յիւր խըցիկ
Պատկած , հովահար բռնէր էր ճեռքին ,
Միւսովն ալ ըցէր իւր որսի շնիկ :
« Հա ողջամբ եկիր » ըսաւ « պատրաստ եմ
« Տարազովն (2) Աստղկան (3) օ՛ն զիս նկարէ ,
« Եկիր ըուրջըս ծաղկունք , հեշտութեանց զԵղեմ
« Միայն իմ գեղս զանոնք թող գերազանցէ » :

(1) Կանչուն : գոյնզգոյն :

(2) Տարազ , ձեւ , կերպ :

(3) Աստղի կամ Ագրութիւն՝ չաստուածուհի գեղեցկութեան ,
ըստ դիցաբանութեան :

Մատն անցուց վարպետն իւր ներկապընակ (1)
Եւ կտաւն իսկոյն ծեփեց մութ գոյնով,
Ու ձարտարաշարժ , դիտուն վրձնոյն տակ
Դուրս ցայտեց (2) գլուխ մը դողմոր երանգներով (3):
Քանի որ կտաւն զարնէր ըզդրձին ,
Հոն կենաց հետք մը , շուշան մը թողուր
Տայր նմանութիւն , Դշմոյն պերճ անձին ,
Մինչ արուեստէրն դիտէր մաւնջ ու լուռ :

Բ.

Հինդ նիստէն վերջը , երբ օր մը մինակ ,
Վարպետը պատկերն խնամօք աւարտէր ,
Բացուեցաւ դուռը , և Դշմոյն նուիրակ
Ծանոյց իւր գալը , հետն իւր բամբիշներ : (1)
Մտաւ թագուհին , ու նկարին առջև
Կանգ առաւ լոիլ , ակնոցով դիտեց
Պատկերն՝ և ըստ . « շուքերն են շատ ու » :
Յետոյ դառնալով իւր տիկնանց , յարեց .
« Դուք բսէք , խնդրեմ . սա ինձ կ'նմանի
« Բսէք , իմ գոյնը այսպէս մթի՞ն է
« Տեսէք սա աչքերս , որ աշխարհս հաւանի
« Մութ ստուերաց մէջ ծածկեր պահեր է :
« Վարդ կարմիր այտերս այսպէս նկարեալ ,
« Ոչ փայլ մը ունին և ոչ ալ հրասոյր .

(1) Ներտապահ , փոքր պնակ մը փայտէ կամ յախճապակեայ սրուն վրայ պատկերհանք ներկ կը տարածեն :

(2) Ցայտել , ցալթկել (ջրի , արեւու) երեւնալ ձնիլ :

(3) Երանէ , գոյն , ներկ :

(4) Բամբէլ , հեղինակը այս բառը նախիլով իմաստով գործածած է որ բոլորովին սխալ է , բամբէլ կը նշանակէ նախուննի :

« Կարծես պառաւի դէմք է զառամեալ ,
« Որ ի գերեզման հայի մահաթոյր (1) :
« Ոչ , ոչ աւրեցէք » , յարեց , « Խնդրեմ շուտ ,
« Հասկացայ , դուք մարդ չէք կարող նկարել ,
« Գծեցէք լեռներ , ծորք ապառաժուտ ,
« Ու կոշիկէն վեր ջանացէք չելնել »
Այսպէս այս գողորիկ դշմոյն , այլ կամչոտ (2)
Անհամբեր ոտքով ծեծէր ըզգետնին .
Բազմոցի մը վրայ , դիրքով վաւաշոտ , (3)
Փռուած սեւեռէր աչքն առաստաղին :

Գ.

Այլ այսու հանդերձ , նկարն էր նման
Եւ հրաշալի , պարծանք վարպետին ,
Զի աշխատեր էր ոճով ֆըլաման ,
Ուր որ կը մրցի լցոն ընդ ստուերին :
Քաջ պատկերհանը՝ որտէն վիրաւոր ,
Հոն իրեւե քարէ կոթող մը կենար ,
Զայրացած սրտին բաշխմունքն ահաւոր
Զանար խարանել աջողն՝ որ դողար ,
Այլ նոյն պահուն իսկ ձայն մը բզզանաց
Տալտկալի լութիւնն ընդհատեց մէկէն .
Մեղու մէր այն , որ խոտորագնաց՝
Ներս էր մտեր անփոյթ , բաց լուսամտէն :

Իրեւե թէ նոր լուր մ'ուզէր հալորդէլ :

Ամենուն զատ զատ ականջին բզզաց ,

(1) Մահաթոյր , մահուան գոյնով :

(2) Կամչոտ , կիստ , կամապաշտ :

(3) Վաւաշոտ , հեղտառէր :

Յետոյ քչիկ մալ խաղաց քնարին թել,
Եւ լոեց մէկէն նուագերդուն ծաղկանց:

Դ.

Նկարին այտերուն վրայ հանդարախիկ,
Թառած էր, վարդին կարծելով նման,
Եւ հոն կը թափէր վրափուրն ոսկեղնիկ,
Որ ի ջուրց ծընունդ արւին Աստղըկան :

Նկարիչն ուրախ, գոշեց «թագուհի»,
«Տեսէք Մեղուն իսկ ճանչցաւ ձեր այտեր,
«Ահա, հոն նստած, նիւթ քաղէ մեղրի,
Մինչ դուք կ'ըսէիք՝ թէ ձեզ չէր նմաներ» :

Պչրող⁽¹⁾ թագուհին մնչեց, «Վերջապէս»,
Եւ մօտ կանչելով նկարչին ըսաւ,
«Կը խոստովանիս որ վարդքն են իմ այտին,
«Տեսնելով մեղուն նոյն իսկ խարուեցաւ :

«Զի այսքան օր է, որ քեզ կուտամ նիստ,
«Գովեստ մը առ իս չի լսեցի բերնէդ,
«Վըդինը ձեռքդ կ'աշխատիս հանդիստ,
«Անտարբեր կերպով, նայուածքդ անհեթեթ :

«Փորձառութեան ալ ունեցիր արուեստ,
«Եւ այս դիպուածը քեզ լաւ դաս մըլլայ .
«Գիտցիր որ կինը կը սիրէ գովեստ,
«Դշլոյ, սպասուհի, ինչ կուզէ ըլլայ :

«Եղիր նորատի, ունեցիր հանձար,
«Գեղեցիկ արուեստ, ոսկի, ամեն բան,
«Արժէք մը չ'ունիս բնաւ կանանց համար,
«Թէ բերանդ իրենց չ'ըլլայ գովարան» :

(1) Պատու, զարդարանք սիրող, շփացող :

Այս ըսաւ Դշլոյն, և ձեռըն վափուկ
կարկառեց⁽¹⁾ նկարչին, զոր պագաւ խոնարհ .
Յետոյ ժաղալով՝ մրմնջեց, «մանուկ,
«Օ՛ն ինձ հետ եկուր, պատկերն ալ հետ առ» :

Պ. ԱԴԱՄԵԱՆ

Զանազան քերքուածք



(1) Կարկառեց, երկնցնել :

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Հ Ա Տ Լ Ն Ց Ի Բ Ք

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆՖ—ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՖ

Պ Ա Ր Ո Ւ Խ

Ո՛հ ինչ անուշ և ի՞նչպէս զով
Առաւօտուց փշես հովիկ ,
Ծաղկանց վրայ գուրգուրալով
Եւ մագերուն կուսին փափկիկ ,
Բայց չ'ես հովիկ իմ.....
Գընա՛ , անցիր սըրտէս ի բաց :

Ո՛հ ինչ աղու (1) և սրտագին (2)
Ծառոց մէջէն երգես թռչնիկ ,
Սիրոյ ժամերն ի յանտառին
Ըզմայլեցան ի քո՞ ձայնիկ .
Բայց չ'ես թռչնիկ իմ.....
Գընա՛ , երգէ , սըրտէս ի բաց :

Ո՛հ ինչ մրմունջ հանես վըտակ
Ականակիտ (3) և հանդարտիկ ,

(1) Աղու , անոյշ .

(2) Արրագին , սրտանց :

(3) Ականակիտ , փայլուն , զըւտ :

— 55 —

Քու հայելոյդ մէջ անապակ (1)
Նային զիրենք վարդն ու աղջիկ .
Բայց չ'ես վըտակ իմ.....
Գընա՛ , հոսէ սըրտէս ի բաց :

Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԵԱՆ

Մատենագրութիւնք

Պ Ա Ր Ո Ւ Խ

Երէկ , կարծես , առաջին օրն էր գարնան ,
Ո՛հ , դաշտն ելի ողջոյն տալու բնութեան .
Բաւ շրս սկատի մէջ զիս բանտեց ձմեռ տխուր ,
Բաւ քաղաքի օդ ծըծեցի մահարոյր ,
Երկնի , լուսոյ , ծաղկի կարօտն ունէի
Եւ մի թռչնոյ ձայնը լըսել կամէի :
Քաղաքն հոգիս ինչ էր ըրել չը գիտեմ ,
Բայց նեղ պղտիկ կզգայի զիս այս գիտեմ .
Պէտքն ունէի լայն եթերաց լուսաղարդ ,
Զի պիրկ թեւերս արձակէին , ո՛հ , աղատ .
Զիս սառուցիկ մարդոց շունչը թռւնել էր ,
Սըրահից մէջ կեղծ էին լցոն ու դէմքեր .
Եւ զիրքերը՝ յորս տքնեցայ ի նանիր (2)
Զըսին զՄարդկն ոյր միտքս էին ի խնդիր :
Առ քեզ դիմեմ , ովք բընութիւն , քո մատեան
Ահա սրտիս առջեւ պարզի բիւրթերթեան .
Գոհ եմ ի ծոցդ որպէս յիւր մօր զիրկ մանուկ .
Զարթնու հոգիս , չնչէ արրշիու (3) ըպկնդրուկ :

(1) ՊԵՇԻԿԹԱՇԼՅԵԱՆ , Չինջ , յատակ :

(2) Ի հանիր , Փուռճ պարագ տեղը :

(3) Արթիու , արթեցող , գինովցած :

Զոր ծառք բուրեն , կը փարատի սրտիս մէզ
Երբ երկնից մէջ այնպէս պայծառ է արեգ .
Օրհնեալ լինիս , Աստուած անհուն , որ ձմրան
Տաս յաջորդել սոխակն ու հովը դարնան
Դու միշտ մեծ ես սեւ մրրկին մէջ , հիւսիսոյն (1)
Բայց քո սիրոյն անոյշ պարգեւն է դարուն .
Մեծ ես , ով Տէր , այլ մեծագոյն ես սիրով .
Քեզ մահացուն լաւ ճանչէ այդ տիտղոսով :

Փաղցր է մարդոյն — էակ դողլոջ և տկար
Նստած յարեւ պընուլ (2) յերկնից պերճ կամար
Ուստ ջերմութիւն հոսէ հետին այսր յերկրի
Երակս ուր նոր առոյդ մի կեանք կը զարժչի .
Տեսնել միջատն ինչպէս խոտին տակ տաքցած .
Եռայ բզզայ , զիարդ կայտուէ (3) հոյլ (4) գառանց
Ընդ մարդ դալար , զիարդ ծառոց մերկ թեւերն
Որ ի ցուրտ բուք (5) դողլոջային ըզգըմեռն
Պանին սիրովդ դեղահանդերճ և թռչնոց
Այլ օթեղան (6) կը նուիրեն զիւրեանց ծոց :

Ի՞նչպէս երէկ երգէր ամեն ինչ զուարթ ,
Ի՞նչպէս երկին փայլէր ժպաէր շողազարդ .
Երիցուկներ (7) դեղին ճերմակ զերդ դոհար

- (1) Հետուին , ճեւուին , հիւսիսային հոյլ , քամի :
(2) Պընուլ , զարմացած ապուշ ապուշ նայել :
(3) Կայդուէմ , ցատըըտել , վիտալ (կենդանեաց) :
(4) Հոյլ կամ հոյլ , բազմութիւն , խումբ :
(5) Բուք , հովով խառն ձեւն , տարափ ձեւն :
(6) Օլեւան կամ օլեւան , իջնալու հանդէլու տեղ , ճամբորդի բնակարան :
(7) Երիցուկ , տեսակ մը ծաղիկ , ապուէմ մուռնի ըսուած ծաղիկ :

Զարդարէին զայն պատմուձան պերճափառ
Զոր հաղել էր երկիր յայն օր տօնական
Որպէս պձնի կոյս մի հանդէս հիմէնեան (1) :

Կանդ Աօտային առի ի սար ժամերով (2)
Ոյր ստորոտ ծայրածաւալ պարզի ծով ,
Ծնվ , սերտ անհուն , որոյ ծուփք են և վըհեր (3)
Բայց որ հանդարտ , զերդ խորհալից (4) կը լըուէր ,
Միայն հեռուն , ի հորիզոնն , ընդ երկնի
Կը գափսար գոգցես (5) խորհուրդ մի գաղտնի .
Խաղայր զեփիւռ կուրծքին վերայ լայնալանջ , (6)
Գոգուէր մազերն արծաթ որ մերթ հողմատանջ
Գալարեցան (7) յորժամ ծեծէր զայնս մրրիկ
Եւ սիրան ուռնոյր , զայրանային իւր ալիք ,
Թուէր հոդի մի որ վշտակոծ տանջուելէ
Ետք՝ հանդարտի մի սիրանոյշ նայուած է :

Զի խաղաղ օդք , զի քաղցրահոտ , խնկաբոյր ,
Երանութեան երգ մի լսուէր յընդհանուր .
Գոգցես երկիր նոր կը ծընէր , մանկային
Դէմք մի ունէր բնութիւն ի յոյս ժմտագին : (8)
Ի՞նչպէս իմ սիրտ ըզժանդն ի բաց մերկանայր ,
Ի՞նչպէս մեծնայր , և ամեն բան հասկանայր :

- (1) Հետուին ճեւուին , հիւսիսական հանդէս :
(2) Այսինքն , ինչ առէ ժամերու էստ Աօտային : Աօտայ , ծառաղարդ մի տարեւանդ ի բաղկեգոն , Աարմարայի ծովեզեր մօտ :
(3) Վէհ , անդունդ : (4) Խոհուց , մոտածմամբ լեցուն :
(5) Գոգցես թէ , սեպէ թէ , կարծես թէ :
(6) Լայնալանջ , կուրծքը լայն :
(7) Գուլուէմ , ոլուէլ , փաթթէլ , պլուէլ , սիրտը ճմէլ :
(8) Ժորանին , ինտումերես :

Ալեաց լեզուն և զեփիւռին , և ժաղկին ,
Եւ զայն զոր լուս ըզմեօք խօսի վեհ երկին .
Հոգի ի բնաւս , շնչք դգայր ամենայն ,
Եւ զԱստուծոյ ինձ խօսէին ճայնք համայն :
Գարուն խնջոյք մի է անհուն ուր ամէն
Էք կոչուած են , և մի անհուն է հիմէն (1)
Յոր գիրկ ընդ գիրկ խառնի սիրով կաթոգի (2)
Ամէն ինչ որ շնչէ , զգայ և շարժի ,
Եւ թշըռնոյն ճայն , ծովու շոգին , ծաղկին շունչ :
Թինդ զանդակին , միջատին ճիչ . ջուրց մրմունջ
Կը բարձրանան , խունկ՝ երգ սիրոյ՝ երախտեաց
Առ այն յորմէ կեանք , գեղ և սէր են իջած ,
Եւ մարդն , աւանդ , կը վարափ յայս խմբերգ
Խառնել զիւր ճայն և զէն ի յիւր պաշտել երկ . . . :

Մ. Պէրէիրէս

Անտիպ քերքուածք

Ա Շ Ո Ւ Յ

Ո՞ւր էք ծաղկունք դուք փայլվելունք
Ո՞ւր ձեր այտեր անուշ հոտով .
Ու ձեր պէշրանք ու փափկութիւն
Եւ ծոց լըցեալ շաղ մարդարտով :
Ինչու հովիկ , անդութ հովիկ
Յուրտ համբոյրներ կուտայ ձեզի ,
Մոռցաւ արդեօք իւր սէր գողարիկ
Եւ իւր գգուանք փայփայելի :

(1) Հեծք , ամնանութեան չաստուած որ էր որդիք Բաքոսի Աստղկան :

(2) Կամ իմբէնի , գուրգուրացող , սիրով :

Ո՞ւր թիթեռնիկ հոլաթեւեան (1)
Զեր բաժակին (2) հիւթոց կարօտ ,
Որ գայր թերթից ծերոց գունեան (3)
Տանիլ ըզրոյն հեռու և մօտ :

ԱՇ , ուր սոխակին իմ սիրակէզ
Որ տերեւոց նստած ի շուք
Հալէր կարմրիկ վարդին ի տես
Եւ կողկողէր (4) սրտամաշուք :

Մ. Պէշիկթաւեսն

Մատենագրութիւնք

Զ Ե Փ Ի Ւ Ո

Դու փափկաթեւ մանկիկ զեփիւռ
Ազբերց վրայէն լուսակարկաջ
Անուշ հոտով ծաղկանց ըսփիւռ
Ինչպէս թուչիս ինձ ընդ առաջ ,
Ու խունկ և զով ընծայելով
Զիս ողջունես հեղիկ շնչով :

ՈՇ կը սիրեմ ըզքեզ հոդմիկ
Երբ գու փութաս ինծի գալու :
Ի պար ի թուչիս ի սոյլ (5) մեղմիկ

(1) Հութեռեան . թեռերը բացած :

(2) Բայէն , ծաղկանց բոլորաձեւ մասը յորում հիւթը կը դանուի :

(3) Գունաւոր , գունաւոր :

(4) Կաղապէւ , ողիկ ողիկ գալ , իիղճ թափել :

(5) Ի սայլ , սուլելով :

Այրած ձակտիս իմ այցելու ,
Ծաղիկ հոգւոյս քեւ զովացած
Բացուի ի լոյս ախորժ կենաց :

Ալացիր փափկիկ դու սուրհանդակ
Լուր տաք հովտին ու ծործորին (1)
Ու անտառաց բարձրադիտակ ,
Ուր երամով (2) սոխակը թառին ,
Թէ մտերիմն իրեանց եկաւ
Բիւր ըզմայլմանց յիշատակաւ :

Ո՛հ կորոււած եմ հաճոյքներ ,
Հոս վերստին դտնեմ զձեզ ,
Ծառոց շրով էք ծածկուեր
Ու փըրփըրով առուակին հեզ ,
Ահա կայտուէք ի յայս ծըմակ (3)
Ի յայս թըրիուտ հովանոցակ :

Հոս դառն հոգեր մէկիկ մէկիկ
Ճակտէս ի բաց հեռանային
Ու փունջք ժամաւց գեղապարիկ (4)
Սիրաս թեթեւ օրորէին ,
Եւ բընութիւն մայր օրդեսէր
Քնքուշ գրկաց մէջ զիս գըդուէր :

Հոս ճեմէին երեկոյեան
Ի զով ըստուեր , պար մի կուսից ,
Մազերն հովուն բաղմաբուրեան (5)
Սիրաք ընծայուած հեշտ վայելից ,

Շող լուսնակին , կոյսն ու ծաղիկ
Զիրար շոյեն սիրատարփիկ : (1)

Մըտերմութիւն , Սէր կըակ ու բոց
Ինչ անուշ էք յայս տեսարան ,
Ուր բիւր դալարք ձեզ հանգստոց
Ու անհուն դաշտեր զբօսարան ,
Մըտերմութիւն , ինձ երանի
Թէ հոս ծոցէդ հոգիս թռանի :

Դու փափկաթեւ մանկիկ զեփիւռ
Աղբերց վրայէն քաղցրակարկաչ ,
Անուշ հոտով ծաղկանց ըսփիւռ
Թըսիր թըսիր ինձ ընդառաջ ,
Ու խունկ և զով ընծայելով :
Պարէ չորս դիս հեզիկ չնչով :

Մ. ՊԵՇԻՔԹԱՇԼԵՍՆ

Մատենագրութիւնք

(1) Յուբէսու , ձոր : (2) Երամ , խումբ , բաղմութիւն :
(3) Յումի , շուք տեղ՝ լերանց մէջ , ձոր :
(4) Բաղմաբուրեան : տեսակ տեսակ հոս ունեցող :

(1) Սէրտուրէին , սրտանց , սիրով :

ԿԵՆԱՇԻՐԱԿԵՆ ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆ

ՄԿՐՑԻՉ ՊԼԵԴԻՔԹԱՇԼԵԱՆ

ԱՇԱԿԵՐՏ ՄՈՒՐԱՏ ՌԱԶԱՅԵԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ
1829-1868

Երիտասարդ բանաստեղծ՝ որ երկար ատեն Պօլսոյ
մէջ Հայերեն լեզուի դասախոսութեան պաշտօն վարեց
մէծ յաջողութեամբ եւ արժանաւորութեամբ . ունեցաւ
բազմարի աշակերտներ եւ աշակերտունիներ որոց
մէջ նշանաւոր է նահրածանօր Հայ գրագիտունի՝ Տիկին
Ս. Տիւսաք :

Պէտքրաշլեան գրած է բազմարի քերպուածներ
եւ մանաւանդ գողոտրիկ երգեր որ ամեն Հայ շրբանց
վրայ կենցանի կը մնան . թէն, ողբացեալ բանաստեղ-
ծին գրուածոց մէջ կան մի շատ նմանողութիւնք Պայ-
քանի, Շեքաքիք, Ափրետ-տը-Միւսէի, սակայն նա միշտ
անման պիտի մնայ իւր բանաստեղծական բարձր կա-
րողութեամբն եւ լեզուին գեղեցկութեամբն որոյ կեն-
դանի օրինակներ են իւր բոյնը նեղինակութիւնքն ու
նոյն իսկ բարզմանութիւնքն :

Իրաւամբ կըսէ Մ. Նորիկեան, Պէտքրաշլեան աննման
ճմանող մ'է :

Պէտքրաշլեանի լիշտակը կրկին անմանացած է
իւր բանի մը սրտառուուք ողբերգութեամբքն որ նայ-
կական բատրանն կանգնեցին :

Վաղամետիկ բանաստեղծին նեղինակութիւնքը լոյս
տեսան իւր մանուանէ թիջ վերջը՝ Մատենագրութիւնք
Պէտքրաշլեանի անուամբ :

Ա Ճ Ա Կ

Ինչո՞ւ ապշած են ո՞, Լըճա՛կ
Ու շեն խայտար քու ալեակը ,
Միթէ հայլոյդ մէջ անձկաւ
Գեղուհի՞ մը նայեցաւ :

Եւ կամ միթէ կըզմայլի՞ն
Ալեակդ երկնի կապոյտին ,
Եւ այն ամսոց լուսափիթիթ'
Որք նըմանին փրփուրիդ .
Մելամաղձոտ Լըճակ իմ ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ ,
Վիրեմ քեզի պէս ես ալ
Գրաւիլ լըուել՝ ու խոկալ :⁽¹⁾

Որքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի ,
Որքան ունիս դու փրփուր՝
Միրտս այնքան խոց ունի բիւր :
Այլ եթէ գոգդ այլ թափին ,
Բոյլքն ⁽²⁾ աստեղաց երկնքին ,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգւոյս որ բոց է անհնան .

Հոտ աստղերը չ'են մեռնիր ,
Ծաղիկներն հոտ չ'են թոռմիր ,
Ամպերը չ'են թոջեր հոտ ,
Երբ խաղաղ էք դու և օդ

(1) Խոխալ, մոտածել :

(2) Բոյլք, խոռմք :

Լըճակ, դու ես թագուհիս,
Զի թէհովէ մ'ալ խորշոմիս, (1)
Դարձեալ խորքիդ մէջ խըռով
Զիս կը պահես դողդղալով:

Շատերը զիս մերժեցին,
« Քընար մ'ունի սոսկ — ըսին,
Մին՝ « դողդոջ է, գոյն չունի —
Միւսն ալ ըսաւ — կը մեռնի : »

Ոչ ոք ըսաւ — հէք արդայ,
Արդեօք ինչու կը մըխայ,
Թերեւս ըլլայ գեղանի
Թէ որ սիրեմ, չը մեռնի : »

Ոչ ոք ըսաւ — սա տըղին
Պատուենք սիրտը արտմագին,
Նայինք լինչե՞ր գրուած կան . . . »
— Հոն հրդեհ կայ ոչ մատեան :
Հոն կայ մոխի՞ր . . . յիշատսկ . . .
Սլեակբդ յուզուի՞ն թող, լձակ,
Զի քու խորքիդ մէջ անձկաւ (2)
Յուսահատ մը նայեցաւ . . .

Պ. ԴՈՒՐԵԱՆ

Տաղք եւ Քերրուածք

(1) Խորշածւ, երեսը կուլնձմըտել:

(2) Անչուսէ, նեղ . սաստիկ փափաք, կարօտ :

ԿԵՆՍԱԳՐԸԿԱՆ ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆ

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

ԱՀԱԿԵՐՏ ԻՒՍԿԻՒՏԱՐԻ ՃԵՄԱՐԱՆԻՆ

1851-1872

Վաղամենովիկ բանաստեղծն՝ Երկարագործի մը որդի եր, որ տղայ հասակէն ցոյց տուաւ բանաստեղծական հանձար :

Երիտասարդ բանաստեղծը (զոր իւսկիւտարի սոխակ կոչեցին) բանական քերրուածներ բոլած է, տասնեւուրամեայ մտաց երկեր, որ անհուն զգացմանց արտայայտութիւնը են : Տասնէն աւելի ողեքրգութիւնք ու բատրերգութիւնք ալ գրած է որոցմէ մի բանին լոյս տեսան մահուանէ վերջը :

Դուքեան իբր բանաստեղծ, բարձր տեսի մը կը բոնէ հայ գրագիտաց մէջ . ամենազգայուն սիրտ, վառվուուն երեակայութիւն . բնատիպ հանձար, սորա էին երիտասարդ բանաստեղծին յատկութիւնքը :

Ողբացեալ հեղինակին Երկասիրաւթիւնքը լոյս տեսան Տաղք եւ Թատրերգութիւնք անուամբ :

Ա Ռ Խ Ս Ե Խ Յ Ն

Ողջյն տամքեղ անհուն սիրով , ու լուսնակդ իմ ,
Առանձնակեաց տիսուր հոգւոյս դու մտերիմ ,
Թէ ըլլայիր դու , և փափուկ քոյ այդ շողեր
Չը քըգուէին տուժքոյն ճակատն իմ սըգաստուեր ,
Շատ իսկ կանուխ դառն արտասուաց մէջ ես , աւաղ ,
Կը փըչէի կեանքս , որ կանդեղ մի է նուազ .
Նուաղ՝ այն , և գոդ⁽¹⁾ երազ վաղասլացիկ
Եւր աշխարհիս հորիզոնէն կանցնիմ մենիկ :

Բընաւք⁽²⁾ զիս ցուրտ կարծեն զոււարթ կամ անտարբեր :
Այլ դու միայն , դու իս տեսնես սրբտիս կայծեր :
Մինչդեռ երկնից անդունդներէն ինձ կը նայիս :
Կարծես սրբտիս տըխուր պատկերն ի քեղ ունիս ,
Եւ անհամար բոյերն աստեղց թողած հեռուն՝
Ամայութեանց մէջ կը շրջիս գիշերն ի բուն ,
Ով դու լուսնակ , քանի չըքնաղ ես և փափուկ ,
Քո նշոյներ սրբտիս խորէն քաղեն արցունք :

Տիեզերաց ողին ես դու արդեօք , թէ Տէր
Քո հայելոյդ մէջ կը դիտէ զիւր վէհ պատկեր :
Հոգւոյս համար մի խունլ ես դու Աստուածավառ .
Իսկ աշերուս նոյն ինքն էին թուիս տիսլար :⁽³⁾
Եյդ անոյց գեղ գոյ և շընորհ մելամաղձիկ
Ծածկէն յինքեանս ոգի խոկուն երկնազդեցիկ ,
Զի գըթացեալ ընդ խոր աղէտս հէք մահացուաց ,
Խորհրդաւոր դամբաններու ելնես ի յայց ,

(1) Գո՞դ , նման , կարծես թէ ,

(3) Տէրուր , կաղապար , պատկեր , օրինակ :

(2) Բնաւք , ամէն , բոլոր :

Եւ ըզնումեաց գըգոււեալ կատարս⁽¹⁾ արեւախիտ
Փիլոմելեալ⁽²⁾ տըրտում երգոց յար դընես միտ :

Զէ քեղ հաճոյ ոսկեծեղուն ճոխին պալատ ,
Քո սիրելի վայրք են , դաշտերն , անտառքն աղատ ,
Յոր հոգիք մեծ յածին թաւուտ⁽³⁾ թըփոց ներքեւ ,
Յոր մի մըրտունջ թողու վատակ . ծաղիկ , տերեւ :
Վիշտ քեղ համար մի հրապոյր է , և աւերք սեաւ
Ոգեւորեալ փայլին ի շոյ լուսոցդ անբաւ :

Մի սիրտ ես դու , ըզգամ ես զայդ , սիրտ քերթողի
Երազներով , հըրով , տենչով ու խանդով լի ,
Կամ հայրենից գաւառներէն նըդդեհ⁽⁴⁾ մի կոյս ,
Որ քօղի տակ ծածկես արցունքդ , հառաչդ ու յոյզ ,
Զունիս բարբառ , լուսնակ , այլ ես գիտեմ քանի
Հուր և աշխոյժ քերթողական ի քեղ վառի ,

(1) Կառար , ծայր , ճոճ :

(2) Փէլուր , կ Պրունէ , Ամէնկի Պանտիոն թագաւորին աղջիներն էին :

Տէրէոս՝ թրակիոյ թագաւորը կնութեան առաւ զՊրոկինէ՝
ուրկէ ծնաւ իգիս : Քիչ վէրջը Տէրէոս Պրոկինէի քոյրը՝ զփիլոմէլ
բոնաբարեց և որպէս զի իւր գործած ոճիրը չիմացուի , անոր
լեզուն կտրելով աշտարակի մը մէջ փակեց : Սակայն Փիլոմէլ հը-
նարըով մը իմացուց եղածն իւր քրոջը և երկուքն ի միասին վրէժ
լուծելու համար Տէրէոսի իգիս որդին սպաննեցին և անոր մար-
մինը խորովելով կերուցին իւր հօրը :

Դիցաբանութիւնը կը պատմէ թէ Տէրէոսի վրէժինդրութե-
նէն ազատելու համար Փիլոմէլ սոխակի և Պրոկինէ ծիծեւի փոխ-
ուեցաւ . Տէրէոս իւր բարկութենէն և յուսահատութենէն յոպոպի
փոխուեցաւ որ սոխակի և ծիծեւու որսույ :

Ասկէ յաւաղ եկած է որ բանաստեղծութեան մէջ սոխակին՝
Փիլուր , և ծիծեւին՝ Պրոկինէ կըսեն :

(3) Թառուտ , իիտ :

(4) Նէրէն , պանդուխտ :

Այդ ախուր դէմք քո պերճախօս է բաւական
ինձ յայտ առնել թէ չես ուրիշ աստեղց նման ,
Ես ալ քեզ պէս տըրառում եմ ահ , և տարագիր .
ինձ համար ալ չունին հրապոյր վայելք պատիր ⁽¹⁾
Քեզ տամ ի ձօն հոգիս անբաւ սիրոյս նըշան ,
Պատմէ նըմա խորհրդաւոր վրշտերդ համայն .
Նա զերթ քնար թըրթըրալ յաստեղց յաստեղ՝
Քո հառաջներ պիտի սիրէ ի ափեզերս ,
Եւ յաւիտեան կեցած անհուն դարուց վերայ
Միշտ սուրբ սիրոյդ քու երդաբան պիտի ըլլայ :

ՕՐ. Զ. ԽԱՆՃԵՍՆ

Անտիպ գործեր

Ա Ո Խ Ս Ի Ց

Լո՛ւսին , դու ասող խորհրդալոյս ,
Նիմիսայդ ⁽²⁾ երկնից ամօթլեած ,
Մելամաղձիկ ճակատըդ կոյս
Ամպեայ շլարշիւ ⁽³⁾ սքօղած ⁽⁴⁾ :
Սիրուլ սոսուերց՝ ժամուց լըռիկ ,
Ոսկի մազերդ ցիր և ցան
Երկնից դաշտաց մէջ երբ մենիկ
Մոլորաքայլ կուգաս ման :
Եւ քո աչաց մի հեղիկ բոց
Կիյնայ յանկարծ ի խաւար

(1) Պարէր, սուտ, խաբէական: (2) Նիմիսայդ, յաւերժահարսունք ըստ գիցաբանութեան, որը զանազանէին Համարեւոր + չաստուածունն անտառաց . Դրեւոր + ծառոց . Նոսուոր + հովաց . Նայւոր + աղբերց . Ուտոր + լերան :

(3) Շատրւ, քօղք, բարակ լալդ :

(4) Սուուլ, քօղլ ծգել :

Ուր զիմ յուշոց և երազոց
Դիտեմ տըխուր զհեռանկար ⁽¹⁾ :

Առ քեզ ի վեր զարտասուածին
Հանեմ զաշկունս իմ խոհուն ,
Եւ տրտմանոյշ յերես քոյին
Պիշ ⁽²⁾ հարցանեմ , ով ես դուն :

Արդեօք իրա՞ւ Անահիտն ես ,
Համեստութեան դիցուհի ,
Որ գողանալ լըյաէն կուզես
Զքնալ հրապոյրքդ տարփելի :

Եթերց դշխոյ մ'ես դու այրի ,
Որ՝ ի գիշեր սեասքօղ՝
Յերկնից ի ծագ ինչ ամայի
Խնդրես շիրիմ մի ի գող :

Կամ արեւու դուստրն ես բամբիւ
Հրագէս ⁽³⁾ աստղի մ'սիրահար ,
Եւ այնր ի խոյզ ⁽⁴⁾ նազիս շրջիս
Արտատրոփ ⁽⁵⁾ ի թափառ :

Կամ մի ողի՞ ես դու գլոթած
Յայդ կերպարան լուսանիւթ .
Որ յայց կ'ենես լքեալ շիրմաց
Եւ հիւղեկին ցած ու մութ :

(1) Հերմանիոր , հեռաւոր պատկեր :

(2) Պէլ, տնկած (աչըր), ապշած :

(3) Հրագէս , կրակէ մալ ունեցօղ :

(4) Ի երակ , փնտուելու համար :

(5) Արտատրոփ , սիրան թունդ ելած :

Մի ցող կաթել ի սեաւ անդր հող
Զոր մահացուաց աչք մոռնան :
Եւ սպրել մի քաղցրիկ շող
Հիքին (⁽¹⁾) յանժափիտն օթեվան :
Թէ խանդից ջահ ելցց ըզքեզ
Աստուծոյ մատն անդ յեթեր ,
Զի քերթողին ըզհուր վառես ,
Հանես զոգին իւր ի վեր :
Կամ թէ կացոյց քեզ մըտերիմ
Սիրող ոգեաց մենասէր ,
Զի քեզ յաւանդ տան ըզսրտին
Իւրեանց երդմունս և զիզներ :
Թէ յեզր երկնից մի մըտավառ
Յուսոյ փարոս (⁽²⁾) , զի մըթոյն
Ի դաշտո յորդամ ծըփայ աշխարհ ,
Զը կորուտ զդէմս ուզւոյն :
Թէ մի աչքն ես անհուն սիրոյն
Որ զանհունիւ կը դրգայ , (⁽³⁾)
Հսկես անքուն , 'ւի քո ծոցոյն
Յոյս՝ լոյս յերկիր յայս տեղայ :
Ո՛հ , ու ոք , զինչ և իցես ,
Լուսնակ , աստղիկ սիրադէմ ,
Դու Արարչին մի մեծ գործն ես ,
Խորհրդաւոր և վըսեմ :

(1) Հետ կամ հետ , խեզք , թշուառ :

(2) Փարոս , Ծովիկերաց մօս ժայռի մը կամ խութի մը վրայ
Հաստատուած աշխարհ որուն ծայրը լոյս կը վառեն զիշեն :

(3) Գրդամ , գուրգուրալ փայփայել :

Խցկիս խորէն , սրտիս խորէն
Կ'օրհնեմ ըզքեզ , ով լուսնակ ,
Առ քեզ ի վեր ձօն կը հանեմ
Հոգւոյս արցունքն՝ հառաչանք :

Թէ դու չէիր , քանի՛ տխուր
Լինէր աշխարհ , ուր զիշեր
Զիւր հրապուրս , զիւր խորհուրդս ուր
Պուրակն (⁽¹⁾) , երազ գտնէր Սէր (⁽²⁾) :

Խոհից լապտեր՝ միտք թափառկոտ
Անյուսութիւնն՝ զիւր բեւեռ ,
Յօղ սփոփիչ՝ աշքն արցունքոտ ,
Մանուկն Աստուած ուր գտնէր :

Եւ զուրկ չողէդ թէ մնայր չիրիմ ,
Մեռելոց ո՞ր արեւեակ .
Զի տիւ ցուրտ է ոգեաց նոցին ,
Քեզ կը սիրեն , ով լուսնակ :

Յանհունութեան ի դաշտո անբաւ
Խորին խորհուրդ մ'Արարչին
Ըզքեզ երկրի ընկեր տուաւ .
Փայլէ , լըցն՝ զբաշխ (⁽³⁾) քոյին :

Ո. ՊէՐՊԵՐԵԱՆ

Առազին տերեւք

(1) Պարագին անամառ :

(2) Այսինքն՝ եթէ դու ըլլայիր աշխարհս ո՞րչափ տիսւր պիտի ըլլար . գիշերն ո՞ւր պիտի գտներ իւր հրապոյըները պուրակը՝ իւր խորհուրդը . և սէրն՝ իւր երազները . թափառկոտ միտքն՝ խոհից (մուածութեան) լապտեր . անյուսութիւնն՝ իւր բեւեռը . արցունքոտ աչքն՝ սփոփիչ ցող և մանուկն՝ Աստուած :

(3) Բայլի , բաժին , տուզք , հարկ :

ՀԻՆԱԿԻՈՒԹՅ ԼՈՐԵՆԻՆ

Հովանացիր գլխուս վերեւ վարսադիտակ⁽¹⁾ լորենի⁽²⁾ ,
Ոյր տերեւոց մէջն ցօղեն փայլ փայլ ճաճանչք արփենի
Հառաջաձայն ծովերուն դէմ որ թաւալին կապու-
տակ ,
Ով երգահանդ միայնութեանց՝ խառնէ զարտում քո
նուագ ,
Ո՞ գիտէ յ՞որ անյայտ կղզեաց փոթորկին թեւք սեւա-
ըստուեր
Օդաթըսոց ըզքեզ վարեալ այս ափանց փրայ են ձը-
գեր :
Կործանանար աարերն եղան քեղի դայեակ — ու-
սուցին
Երգի փոխել ըզսաստ⁽³⁾ ծովուն մեծի ու անեզր չիւ-
սիսին .
Կամ 'ի ձմերան տերեւաթափ թեւերդ 'ի վեր կար-
կառած
Ուրուամեւ⁽⁴⁾ շուքդ ի ձեան գծել ի դողդոջ շող աս-
տեղաց
Այս անդնդոց փրայ ծըռած՝ որ մերթ պարզեալ կաթ-
նաթոյր
կը նկարեն ըզքո պատկեր անամպ երկնիւք շրջասկիւռ
Եւ մերթ մըրկէ հալածականք հսկայաբար կը դիմեն
Յանել փրփուր կոճղիդ⁽⁵⁾ ի վեր և ըզկիմունսըդ քան-
դեն

(1) Վարսադիտակ . Փալիլուն :

(2) Լորենէ , տեսակ մը ծառ :

(3) Սոսոր , կատաղութիւն , սաստկութիւն :

(4) Ուրուամեւ , ցնորական , խարէական , շուքի պէս :

(5) Կաճէլ , կոճէլ , ծառին բռնի վարի հաստ մասը :

Մինչ քո սաղարթք⁽¹⁾ ցցուեալ սարսին⁽²⁾ իրք յեռոտան
քրմանոյշ⁽³⁾

(1) Սաղարթ . Ճիւղ :

(2) Սորէւլ . Դողալ , վահնալ երեսալ :

(3) Իբր յեռոտան քրմանոյշ , Եւոտանիի վրայ կեցած քրմանոյշի
նման . քրմանոյշ քրմուհի կը նշանակէ , այս տողին մէջ քերա-
կանական մեծ սիսակ մը կայ , հեղինակը վանկը համաձայնեցնելու
համար փոխանակ յեռոտանի՝ ըսելու յեռոտան ըսեր է :

Հին ատեներ յայժ անուանի էին Ապողոնի պատգամն ի Տեղիիս .
Արամազդայ պատգամն ի Տօտոն (Յապիւրոս) և Ամանէան Արա-
մազդայ պատգամ Լիբից ովասիսին մէջ : Մանաւանդ Տեղիիս
պատգամն՝ տիեզերահուակ անուն ունէր , ուր կը գիմէին ամեն
երկիրներէ ժողովուրդը և մասնաւոր անձննը , ամեն ծանր պարա-
գայից մէջ Ապողոնէն խորհուրդ և պատգամ հարցնելու :

Տեղիիս մէջ էր Ապողոնի՝ Արեգական չաստուծոյն նուիր-
եալ ՄԵՀԵԱՆԸՐՅՈՒՄ կը գանուէր Պիւթիս քրմուհին որ Ապողոնին
բերէն պատգամ կուտար : Այս պարագային մէջ Պիւթիս երեք
օր ծոմ՝ կը պահէր և տափնիի տերեւներ կը ծամէր որով մարմինը
կը գրգռուէր , յետոյ կը կենար ոսկիէ եւոտանիի վրայ որ փոսի մը
եղերքը հաստատուած էր , ուրիէ մահարոյը գրորշիներ կենէին .
Պիւթիս՝ եռոտանիին վրայ կեցած կակսէր գեղնել , փրփալ և
դողալ , աչքերը կը մթազնէին , մակըրը կը ցցուէին . այս ատեն
խորին հառաջանաց և հեծեծանաց հետ Պիւթիսի բերէնն կը լլո-
ուէին կցկոտուր բառեր , անկատար խօսքեր զոր քուրմերը ինամօք
գրի կառնէին : Այս անիմասա և անկատար բառերէն հանճարեղ
քուրմերն որ ամեն հասարակային և մասնաւոր գործոց տեղեակ
էին , երկդիմի իմաստներ կը հանէին որ պատգամահարցին կը
արուէր իբրեւ Ապողոնի պատգամն ու խորհուրդը :

Ընդհանրապէս պատգամները ճիշդ կ'ելլային վասն զի երկ-
դիմի էին :

Կը պատմեն թէ Պիւթոս Յապիւրոսի թագաւորը Հոռմիմայեց-
ւոց վրայ երթաւէն յառաջ պատգամ հարցուց ի Տեղիիս . պատե-
րազմին ելքին վրայ , պատգամն ըստ Aio te, Eacide, Roma-
nos vincere posse խօսք մը որ կրկին նշանակութիւն ունի . կը
նշանակէ թէ , Քեպէ իւնէմ , իսկառ որդին , բայ իսկառ եւ յանիւլ

Խորհրդաւոր տարփողելով⁽¹⁾ պատգամս ընդ օդ չարա-
գոյն
Արմատներով երկայն ու խոր երկիր հիմունք զըր-
կելով
Ո՞չ բնչ ահեղ տեսլեանց եղար հանդիսատես անվրդով:
Զը լսեցիր թանձր ստուերաց մէջ զնաւաստեաց վայ-
նասուն
Կոհակներու դէմ մրցելով հայցել ի զուր օգնութիւն,
Մինչ ծնրադիր կոճղիդ առջեւ կին մը ծածկեալ ցըն-
ցոտեօք
Շանթից ցոլմամբք լուսաւորուած ծովերու մէջ խնդ-
րէր զոք,
Եւ երբ գարնան ծիծաղին դէմ կծկծելով խոյս տայր
ձըմեռ
Եւ դարեոր ճակատդ անդրէն ծաղիկներով կը պմնէր,
Երբ զիւր բունիկն սստերուդ մէջ կուգայր հիւսել ծո-
վորոր
Բարկ ծովերու կենդանարար չնչով ծրփեալ լուսաւոր .
Կամեր լուսնակ հորիզոնին մութ լեռներէն վերամբարձ ,
Փրփրափետուր սաղաւարտներ շընորհէր մէն մի ալեաց,
Եւ զարծաթեայ հոսանս ուրէք ուրէք ցելցր ի հեռուստ
Ճերմակ պաստառ մ'ալեծածան՝ անդէն ի ստուեր հե-
տասոյզ

Թ. Թէրջեսան

Սննիալ քերբուածք

^{Հայութեցիս և թէ գեղեց իւսէմ, իսուսուկ որդին, Հայութեցիս ուրուն էն ժայիւեւ:}

Պիւսոն՝ պատգամս առջի իմաստով մեկնեց, պատերազմի գը-
նաց, յայսանի է թէ յաղթուեցաւ, բայց պատգամս միշտ կատար-
ուած էր : (1) Տարբառով, հոչակել, քարողել :

ՎԱՆԱՅ ՄԻԶ ԱՌԱԽՈՅ ՄՅ

Վանայ այդեստանք, որ տեղական բարբառով կըս-
ուին եզւտար, բնութեան և բնակչաց ձեռքով վայել-
շագեղ զարդարած երանաւէտ վայրեր են, ուր իւրա-
քանչիւր տունը իրեն կից ունի ծառաստան, այդես-
տան, բուրաստան, և իր դրան առջեւի փողոցին եր-
կու եղերքը՝ առուներ ջրալից, որոց ափերը կարդաւ
տնկուած են սաղարթախտ մանրատերեւ ուռիներ,
տեղ տեղ ևս բարդին, կաղամախ, հացենին⁽¹⁾, թեղին:
Փողոցներու մէջ տեղը՝ հասարակաց ընդարձակ ուղին,
և ճաղարդ ծառոց թեւերն ու տերեւներն այս և այն
կողմէն իրարու գրկուած խոնուած, սքանչելի հովա-
նոց կը կազմեն անցրդաց, որոց մէջէն արեւու ճառա-
գայթները մանր մանր հողմածըփիկ աստղերու նման կը
ծագին գետնին վրայ, անցնողին կամ նստողին գլխուն
ու երեսաց վրայ ծածանելով, ինչպէս խաղաղ գիշեր-
ուան մը մէջ լրւնոյ հով⁽²⁾ ճաճանչները կը փայլեցնեն
զեփիւը ծովուն ափանց մօտ եղած նօսր ջրերուն ծո-
ցիկ : Նոյն ծառերը՝ որոնց կանանչ ու գալար վարսեր
կօծանին օդին ցօղով և արեւուն ջերմով, իրենց ար-
մատները ի գնացս ջուրց կ'ուռճանան, ջուրք խոխոցե-
լով, գըլգըլալով⁽³⁾ կանցնին, լիւլով այն ծառոց ոտ-
ները, ոռողելով իւրաքանչիւրին սահմանեալ այդին,
պարտէցն ու բուրաստանը, մատակարարելով առ հա-

(1) Բարբէ, իալումի, հացնեկ, նեփ, անտառի վայրի ծառեր :

(2) Հաւճանաւ, բանաստեղծօրէն կը նշանակէ մեղմ լցու, ա-
ղօտ լցու :

(3) Գետբառ, բառ գ. կարկաչել :

սարակ տանց ի լուացումն , ի յըմկելիս և առ ամենայն
պէտու :

Այն տեղի առաւօտը՝ ոչ արեւածադումն է , և ոչ
քաղաքակրթեալ տեղերու ոլէս՝ արեւածագումէն քանի
մը ժամ ետքը . այլ՝ երբ լուսոյ աստղը իւր զլուխը կը
բարձրացնէ Վարագայ (⁽¹⁾) Գալիիայէն , վայրիկ մի եւս ,
և ահա կը հորիզոնանայ Շուշանից գագաթան Զիա-
թըոնուին վրայ , ու Կարմրւորայ վանից գմբէթի խան
առաջին անգամ բարի լոյս կուտայ կ'առնու , և մթնա-
նշմար կը փեկտայ . այս վայրկենիս Այգեստանեայց ե-
կեղեցեաց ժամահարները տանիքն ելած երեսները
երիցս կը խաչակնքեն . « Գողու ժամ » կը զարնեն —
գողերը կանհետանան — . դեւերը կը հալածուին , և
գաղաններն որջերը կը քաշուին : Ժամհարը եկեղեցիին
դուռը բանալով՝ երեք բերան « Օրհնեալ ես Աստուած »
կըսէ , ու կալիին ձեռաց կոչնակները գրլ գըլ հնչեցնե-
լով թաղէ թաղ չուրջ գալ , ամէն չայ Քրիստոնէի
դրան ճիփկը (⁽²⁾) զարնել և « Ողորմի Աստուած » կանչել .
երբ իրենց շըջանը լմնցնելով եաք դառնան , իրենց
ետեւը ձգելով կը բերեն խուռներամ (⁽³⁾) մանկախները ,
անոնք որ հայր կամ մեծ եղբայր չունին տան մէջը .
խակ որք ունին , կը ստիպէն կը յարուցանեն ծնողը կամ
եղբարք , ձեռքերէն բռնելով կերթան դէպ եկեղեցին
« Զարթիք » (⁽⁴⁾) կարդալու :

Վ. ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ

Մահանայ

(1) Վարդապատ լեռ , Վանայ Արեւելեան կողմը լեռ մ'է որպ
վրայ կան քանի մը վանքեր :

(2) Ճիփէ , բառ գ դրան վրայի երկաթը , ջտիջտի :

(3) Խոս-ռներամ , շատ բազմութեամբ :

(4) Զարթիք , եկեղեցական ոքանչելի երգն զոր Ա. Կերուէ
Շնորհալին շարադրեց :

Ա Բ Շ Ա Լ Ո Յ Ս Ս

Վարդեր ու վարդեր
Թերթ ի թերթ փըթթեր ,
ի կապոյտ եթեր
Զիւնակիայլ ամպեր
Քայլերուդ առջեւ
Արփոելով թեթեւ ,
Փեղ բընութեան հետ՝
Յայս ժամ հէղաւէտ' (⁽¹⁾)
Մընան մեծայոյս ,
Ով քաղցր Արշալոյս : —

Ահա շոլ ի շոլ
Շուշանաց ի քոլ ,
Զիւր ուկենըսյլ
Վարսեր հոյլ ի հոյլ (⁽²⁾)
Ծուփ ի ծուփ իսփիւռ
Թողլով ի զեփիւռ ,
Եւ մարգըրտայեռ
Պարզելով թեւեր
Նազի Արշալոյս ,
Երկընքի այն կոյս :

Ահա վառ ի վառ
Ճակատուն գոհար
Եւ բըներն անուշ
Քըթթելով (⁽³⁾) քընքուշ ,

(1) Հեղաւեր , հեղ : (2) Հոյլէ հոյլ , բազմութեամբ :
(3) Քընեւլ , աչք բանալ գոցել :

Զերկին և զերկիր
Գըրկէ սիրալիր .
Նըրթներուն իւր վարդ
Ի ժըմիտ (¹) զըւարթ՝
Ծաղկանց թոյր ի թոյր (²)
Հեշտից ցողէ բոյր :

Ահա սոյլ ի սոյլ
Թըռչնեկացըն բոյլ (³)
Ճըռուռդեն ընդ բոյր,
Ո՞ղջոյն Արշալոյս ,
Ո՞ղջոյն որ չմըռայլ
Փոխարկես ի փայլ ,
Ու զորխուր երկիր
Գործես ցընծալիր ,
Ոհ , յէից ողջոյն :
Արշալոյս , ողջոյն :

Քեզ ամէն ոք տայ
Զիւր ձօն նախընծայ .
Քեզ՝ ըպաշրբագոյն
Քեզ՝ ըզփափկագոյն ,
Քեզ՝ ամպ , սիւք (⁴) ։ վըտակ ,
Ծաղկունք և սոխակ ,
Ամէնք տան քեզ գով՝
Հալին քո սիրով ,
Ով երկնային կոյս
Սիրուն Արշալոյս :

Ոհ , դու որ այսպէս

(1) Ժակո , ժպիտ :

(2) Թոյր է թոյր , գոյնզգոյն :

(3) Բայլ , խումբ :

(4) Ակուտ , բարակ ու անդշ հով :

Մել սիրտն ըզմայլես ,
Մել բըրելն աղօտ
Մի թողուր կարօտ ,
Երր գերեզմանին
Յաղամուղջ (¹) փակվին
Այլ զանուշ քո լոյս
Եւ աչաց ոգւոյս
Շողշողան ի յոյս ,
Կուսան Արշալոյս :

Խ. ԱՐՔ. ԵՊ. ՆԱՐ-ՊԵՅ

Հ. Ասուերք

Վ Ե Ր Ջ Ա Լ Ո Յ Ս

Դուրս նայեցայ պատուհանէն : Նոքա միայն , որք
քնակած են Հասդիւզի մէջ կրնան ըմբռնել ինչ որ պար-
զուեցաւ յայնժամ աչացս առջեւ : Ամեն տեղէ միեւնոյն
կերպով չը տեսնուիր վերջալոյսը , զանազան կետերէ
դիտուելով , զանազան երեւոյթներ կը ստանայ , բնու-
թիւնը միութեան մէջ իսկ անհուն փոփոխութիւններ
ունի և անեզր (²) ձեւաշատութիւններ : Եւ այս է որ
այնքան տարբեր և այնքան ձօնս ներշնչումներ կ'ազդէ
Պիւֆօններու (³) , Պէռնառտէն տը Սէն-Բիէռներու (⁴) ,
Շաղօպնիաներու (⁵) :

(1) Արշալոյս , մութ , խաւար :

(2) Անեցր , ծայր չունեցող :

(3) Պէռնառտ , անուանի ընարան և մատենագիր Գաղղիացի
(1707—1788) :

(4) Պէռնառտէն—ու—Սէն Բիէռն , Հուշակաւոր բանաստեղծ Գաղ-

ղիացի (1737—1814) Տեղինակ Պօղ և Ակէրէնե անմահ գոքին :

(5) Շաղօպնիան , մեծամասն մատենագիր Գաղղիացի (1768—
1848) Տեղինակ Ուէլլի Բիւռնունիուն մատենին :

Արեւը Եյուպի բլուրներուն վրայ խոնարհած էր ,
մօտ Ռամիղ-Զիֆդիլիին : Իւր շլացուցիչ ճաճանչնե-
րըն ամփոփելով իւր շուրջը , իր արծիւ որ թեւերը կը
ծրարէ երբ պատրաստուի հանդիլ , բլուրին ետեւ կ'իջ-
նէր տակաւ . տակաւ : Լոյսի գոյնագոյն երակներ այդ
լեռնակներուն վրայ կերկարէին ծայրէ ժայր , բաց
ներկերէ մութերու անցնելով , առաջին խաւերը մեղմ ,
վերջինները խխատ երանդներով : Երկնի կապոյտ յատա-
կին վրայ , կաթնաթեյր ամսերու և այն բարձրու-
թիւններուն մէջ շրջանակուած որք դեռ կանաչ էին ,
այդ վսեմ պատկերը զոր մի Աստուած կը նկարէր
վարդ (1) լոյսերով և այն փափուկ գոյներովն որովք
անմեղ կոյսը կը շիկնի , մի դիւթութիւն (2) էր աչքի
համար և հոգւոյ համար : Հեռուն , տըխուր նոճիններու
երկար շարերուն մէջ , ուր ամքողջ սերունդներ կը նըն-
ջեն և ուր մի խորհրդաւոր մթութիւն կը տիրէ միշտ ,
տկար ճառագայթներ սպրդած կը նուաղէին , մութն
աւելի յանկուցիչ գան լցուն խակ : Ոսկեղիւրի (3) ալ-
եակները կարմիրած էին թեթեւ և մի ծիրանի շղարշի
տակ կը խաղացին ծաւալուն , երկու նաւակ ջուրի
վրայէ կը թուչէին : Հոս հոն , մզկիթներու գորշախայտ
գմբէթներուն և ճերմակ մինարէններուն վրայ , տունե-
րու ապակիններու վրայ , հեռաւոր լցուներ կը նշուէին :
Լոռութիւնը կը ակսէր ծանրանալ աշխարհի վրայ , ըստ-

(1) Վարդ լցու , բանաստեղծորէն՝ կը նշանակէ փարգագոյն լցու :

(2) Դիւթութիւն , կախարդութիւն , խարէութիւն :

(3) Ունկնդիւր , կ Պօլսոյ նաւահանգիստն որ Պօլսոյ և Կա-
լաթայի մէջ կերկնայ եղիւրածեւ . նախնիք սամանդիւր կը կոչէին
սոյն գեղեցիկ ծովախորշն՝ անշուշտ իւր երկու եղերաց հարստու-
թեանն և ընական գեղեցկութեանը համար :

ուերները կ'ամէին , և հեռուն , մինչ յետին ճաճանչը
կը սրբուէր հորիզոնին վրայ և ծովային բաղը իւր վեր-
ջին թռիչը կառնուր , միւկզինին (1) լուրջ ձայնը կսկսէր
աղօթքի հրաւիրել բարեւալաշտ մահմէտականները : Ան-
կարելի էր շըյուզուիլ այս մեծ վայելուչ հանդիսին
առջեւ :

Յառազարան

Գրական փորձերու

Մ. ԶԵՐԱԶ.Զ

Վ Ի Ս Պ Ա Տ

Վիսպատ (2) ենք . վայրն է գեղեցիկ ու հանդարտիկ
— չոս ջուրը ծիծաղ մ'ունի , երկինք ծիծաղ մ'ունի ,
որ անմեղ աղջկան ծիծաղին կը պատասխաննեն : Ան-
տառն իր գօս (3) տերեւոց խօշիւնն ունի , իր մամու-
պատ ծառերն ու ծառի կոճերը , իր քարանձաւը (4)
իր սահանքը (5) , իր բացավայրն և իր հովուաց հովիսը :
Կը միսիս անտառին մէջ , կը խորասուզիս (6) , և նաի
խորոց անհուն մթութեան կերկերածայն (7) թռչնոց վա-
յիւններովն (8) և ահագնագոչ ծառերուն սօսափիւնո-
վը (9) կը պատասխանէ սրտիդ անհուն աղաղակներուն :

(1) Մէւեղին : Բառ տաճ . որ կը նշանակէ Աղօթքի հրաւիրող :

(2) Վէսպատ , քաղաք ի Գերմանիա , հոչակաւոր իւր Զերմուկ-
ներովն և ընական գեղեցկութեամբն :

(3) Գօս , չորցած :

(4) Քարանձաւ :

(5) Սահանք :

(6) Խորասուզ :

(7) Կերպարածայն :

(8) Վայելիս :

(9) Սօսափիւն :

Քիչ մանդին կը տեսնես որ ահազին ապառաժ մը երկնից դէմ կը ցցուի ու կարծես շանթը կ'արհամարշէ, իր լոռուտ (1) կողերուն վայրի կանաչին վրայէն կաթիլ կաթիլ ջուր մը կը միի վճիտ, փայլփլուն, զովագին, և այն կաթիլը հեղեղ կ'ըլլայ, որ վմայրիս (2) կը խորտակէ ու անհուն հովիտ մը կը փորէ իր ճամբուն վրայ, հոս՝ ջրվէժ, հոն՝ թրի առուակի, հոս՝ կը դրդչէ (3) հոն՝ կը կարկաջէ, հոն՝ ամպերօւն հետ թխագոյն կորոտայ, հոս՝ դալարագեղ ծաղկասփիւռ խոտերուն եղերքը՝ մանուածապատ (4) ման կուզայ, հոն՝ կը փըրփըրայ, հոս կը փայլփլայ, և արեւուն նախածագ փայլուններուն առջև կը կարմրի իբրեւ կոյս մը իւր սիրականին առաջին տեսութեանը :

Հնն է ներդաշնակութիւնը, կարգը այս անկարգութեան մէջ է, և զի մարդուն ձեռքը ոչ ժպիրհ (5) այլ համեստօրէն խառնուած է բնութեան գործոցը, անոր կամացն ու քմացը հնաղանդելով, և զի բնութիւնըն է որ կը տիրապետէ :

Մշուշ չունի երկինքն՝ որ այս մշուշը պատէ նաեւ զմիրաք. կապոյտ կը տեսնես ցերեկը, աստղունք կը տեսնես զիշերը, ամպերն ալ, երբ ամպեր պատեն, զովագին են և թափանցիկ արեւին լուսովը, լոյս քօշարկելով այնչափ՝ որչափ բարակ շղարշ մը՝ ձգված նա-

(1) Լօռով ծածկուած, Լօռ, քարերու և ապառաժներու վրայ բուսած խոտ :

(2) Մայք, մայր ծառի անտառ :

(3) Դրէւ կամ դրէւ, խօսողել, ջրի վաղելը :

(4) Մանուածապատ, զըման ընելով, պտըտելով, ոլորելով :

(5) Ժուրհ, լիր, յանդուդն :

զելի կուսին վառ ի վառ այտերուն վրայ և մաքրափայլ խանդավառ կուրծքին զոր և բարակ հովիկ մը վեր կը վերցնէ :

Գ. ՕՏԵԱՆ

Անտիպ գործեր

ՄԱՅԻՍՆ Ի ՀԱՍԳԻՒԹՊ.

Նոր կիւրակէէն յետոյ, Հասգիւղ կը կատարէ մի ուրիշ տօն, որ աւելի բանաստեղծական է : Մայիսի առաջին օրուան հանդէսն է այդ: — Զրօսավայրը գիւղէն դուրս է, և բաւական հեռի: Մինչեւ Քաղըտ-Խանէ պէտք է երթալ: Բայց հոգ չէ, Հասգիւղին չուզեր լքել իւր զուարձութեան սահմանափակ օրերը: Մայիսի մին է, Աստուած իմ, կարելի՞ է մնալ տան մէջ :

Թուրքիացիներն աւելի բնութեան մարդ են քան ընկերութեան, այդակս են Հասգիւղիներն ալ, այն վաղեմի Բիքրիտհիօնին զաւակները: Մայիսի հանդէսը բնութեան տօնն է, մի ողջոն առ գարուն, նոքա, որք կուզեն վայելել գարունը, պարտաւոր են ուղղութիւն գէտ Քեաղըտ-Խանէի գետակը, հինն այն Քի՛տհարիս: Աճապարեմք :

Առաւօտ է: Արեւը ձորերու մշուշին վրայ վարդ ճաճանչներ կը սահեցնէ: Կաթնաթոյր ամպերու ետեւէ Մայիս կը ժամփի և հեղուկ մարդարփաներ կը թօթափին իւր թեթեւ թարթիչներէն: Թուշնիկներն, իւրեանց գըլխիկը վեր հանելով քնքուշ թեւի տակէ, առաւօտեան անհատնում շարականները կը սկիփն և Մայիսի հրապոյրը կ'երգեն: Մարգին մէջ գառը կը մայէ և իւր մօրը ետին կ'ոստուաէ: Հեռին, մի առուակ կ'անցնի մի ջինջ և փայլուն քարավազի (1) վրայէ դըղըչելով, փըր-

(1) Քարավազ, ջրվէժ :

փուրներ ցայտելով աջ և ձախ՝ իբր սպիտակ ծաղիկներ : Մերթ ընդ մերթ մի ճանանչ կ'անկնի նորա գործ , և մանրադիտական ծիրանի գօտիներ կը փռէ նորա ման ի ման պղպջակներուն վրայ :

Օգուտ քաղենք օդէն , մի նաւակ մոնենք և զրօսավայրը դիմենք :

Գետակը հարիւրաւոր նաւակներու տակ աներեւոյթ եղած է արդէն . թիավարը կը քաշէ թին իւր պըղինձէ բաղուկներովն և հրամաններ կարծակէ իւր շուրջը : Կղղեակներու , կնիւներու (1) առջեւէ քերելով անցանք , և դէպ կամուրջ կ'ընթանակը : Տես սա նաւակը : Թըրքուհիներ են հոն , կարմիր թաւիշէ ծածկոյթ տարածած են խելքին (2) վերայ , և նորա ոսկեթել ծոպերը , վտակին բիւրեղը խառնելով , կը գծեն կապոյտ շրջանակներ , որք հետզհետէ կ'ընդլայնին և մինչեւ դետեղը կը հասնին , ուր կը նոււաղին գարնային սէզերու (3) տակ իբր սիրոյ մի հառաջ : Տես սա մակոյկը . Մայրի ծօնուած է դա . հելլէն նաւազներ զարդարած են զայն շագանակի բրդածեւ ծաղիկներով և դալար ոստերով , լերան կարմիր գեղին փունջերով . շեփորուկի (4) կապոյտ ողկոյզներ կը ծածանին վրանակին շուրջը և ալեակին վրայ թոյր և բոյր կը սփռեն : Առաջենք :

Զախ եղերքին վրայ մի կայսերական հովանոց կառուցուած է որոյ դիմաց մի հսկայ կաղնի կայ . բնութիւնը մի դուռ բացած է նորա բունին վրայ . ծառին խոռոշին մէջ մի պահապան կը ննջէ , մի աղքատ արեւելցի :

(1) Կնէւն , պրտու , երկայն բարակ եղէ՞՝ հիւսելու :

(2) Խուր , նաւուն ետեւի կողմէ :

(3) Սիր , կանանչ խոտ :

(4) Շեփորուսի , կակաչ ծաղիկը :

Մտնեմք հանրային պարտիզին մէջ .

Հոն , արհեստաը կ'իշխէ բնութեան վրայ : Ամենէն նկարագրական առարկայն է գետակը , որ իբր ճախարակէ ձեւակերպուած՝ կը խայտայ կանաչ ստուերներ օրբելով : Երեք կարգ մարմարէ աւազաններ ջուղը կը նդունին , և իւրեանց արուեստական ծերպերէն վիճելով (1) գայն կը գլորեն ծոցէ ծոց . կիմէ (2) փեթակներ (3) , որք ամեն կողմէ արծաթավոր հեղուկ կը ծորեն : Սոցա շուրջը Մորֆէի (4) նաժիշմաներ կը սաւառնին արդեօք՝ ափիոնի պսակներ ի ճակատ . մահկանացուն նընջել կուզէ այն յաւիտենական խոխոջներուն մօտ . այլ բազմութեան մէջ եմք տոն է այսօր :

Գետակին ձախ եղերքին վրայ մի անտառակ կայ , որոյ մոււտը փակուած է կառքերով : Փարթամներուն սիրելի վայրն է դա :

Մ. ԶԵՐԱԶ

Գրական փորձեր

ՄՇՈՅ ԴԱՇՏԸ

Մշյ դաշտի մէկ կողմը Սամոնյ քաջարեր լեռներն են , Տօրոսի շղթան : Միւս կողմը Բղնունեաց ծովը (5) ծիծաղախիտ կը ծածանի , և Ծովասր ճակատը՝ Մշյ վերեւն է : Միւս կողմերը՝ Բիւրակնեան լերինք և անոնց գօտիները , անմահացուցիչ ջրերով և ծաղիկներով զարդարուած :

(1) Վերէն , վերէն վար կնալ :

(2) Կիմ կամ հուճ , մարմարին :

(3) Փեթու , մեղուաց բնակարան :

(4) Մորֆէ , քնյա և երազի չաստուած :

(5) Բանահանեաց հուլ : Վանայ ծովուն հին անունն :

Մէկ կողմը Եվրատէս խշալով խոխողալով Գրբգու-
ռէն Ավարք կը հոսէ , իւր խոր և սառնորակ ծոցին
մէջ կը կայտուեն անթիւ ձկունք և կը խաղան վտակաց
մէջ . բաղն և սազը կը ծփծփան իւր ալեաց վրայ ,
իւր գետափունքները լի են խոշոր և մանրիկ թռչուն-
ներով : Արագիւ ամեն գեղի տուներուն երդիքը , և
բարձր չէնքերու պարիսպներուն և ծառերուն գլուխը
իւր բայնը դրած է , և հաղարաւոր ճշնձղուկներն ա-
նոնց բոյներուն բոլորը ապաւինած : Դաշտի խոտերուն
հետ բուսած և ձորերու մէջ ծաղկած վարդենեաց
թռւիերուն մէջ սոխակներ կը ճըլուըլան . գարնան ,
ամիան և աշնան առաւտոնները՝ այնպէս սքանչելի տե-
սարան և լսարան կը կազմեն այս թըլուչնոց երամը , որ
կ'ըսես բնութեան տաճարին մէջ Արարջին փառաբանիչ
կարգուած են ասոնք հրեշտակաց տեղ : Արեւելեան
կողմէն Գրգուռ լեռը կոթողաձեւ արնկուած կ'երեւի ,
որոյ ստորոտը տարածուած է մէկ կողմը Մշց գաշտը ,
միւս կողմը Վանայ ծովը : Առաւտեան արեգակն երր
նոր կը ծագի , իւր ճառագայթները զարներով ծովուն
ալեաց և դաշտի գոլորչեաց վրայ , կանանց կարմիր պլ-
սակ մը մանեկաձեւ կը ձգէ այս Գրգուռայ գլորակ և
լերկ գլխին : Կը զմայի՛ անո՞ր նայողը : Գրգուռայ թի-
կանց ի վեր կը բարձրանայ նէմրութ կամ Ներորովթ լե-
ռը . որոյ գլուխը նման է բոլորակ սեղանի մը . մէջ-
տեղը հրարուղիսի մարմուտքը , և անոր շուրջ պսակա-
ձեւ շարուած աղիւրներ բարեհամ , և ծաղկունք ա-
նուշահոտ : Կարծես այս աղիւրներ իրրեւ զրվացուցիչ
բաժակ գրուած են այս բնութեան սքանչելի սեղանին
շուրջը , որոց ջրելը ժողվելով մէկտեղ աւագան մը կը
կազմեն Ներբովթայ գլխու սկաւառակին մէջ , և ան-
կից իջնալով , ինչպէս կ'աւանդեն տեղացիք , Մեղրա-

գետ կը բցիսէ իւր ոտքի տակէն : Սշոյ դաշտի միւս կողմի լեռներու վրայ բարձրացած են գմբէթայրկ վանքերը, Առողջ Առողջ վանք, Սուրբ Յովհաննու վանք, և Սուրբ Կարապետին, որոյ ամսամած և արեւով ու կեզօծուած կաթողիկէից⁽¹⁾ խաչերը ամեն կողմէն հռվանի կը սփռեն դաշտի գեղերուն վրայ նայելով, և ամենուն սիրաբը իրենց կը քայլեն . . . :

Գ. Ե. Վ. ՍՐՈՒԱՆՑՏԵԱՆՑ

Spring and Pung

(4) Կանոնիներ, բառ յուսնաբէն Մայր եկեղեցի :

սումնափրել հայ ժողովրդին լեզուն ու սովորութիւնը , երկիրն ու կեանքը :

Սրուանձտեանց հօր երկասփրութիւնքն ընդհանրապէս զնահատուած էն ազգին ամենէն խոնուն անձերէն որոց կարգէն էր նաև Աղայ Յովակի Խզմբրեանց, ուրկէ ստացաւ 1878 տարւոյն մրցանակը զոր ողբացեալ հայ Մէկենասն՝ իւրաքանչիւր երկու տարին մի անգամ կուտար այն նեղինակին որ գրական երկ մը յօրինած էր :

ՆԱԽԿԻՆ ՄԻՒԱԲԱՆ ՎԱՐԱԳԱՅ ՎԱՆՈՒՅ ԵՒ ԱՇԱԿԵՐՏ

ԽՐԻՄԵԱՆ Ս. ՀՕՐ

Սրուանձտեանց վարդապէտ՝ բնիկ Վանեցի Երկար ձանապարհորդութիւններ ըրած է զանազան գաւառներ այլեւայլ ազգային պաշտօններով :

Բարեջան հօր բանաստեղծական հանճարը, զգայուն սիրոց, հետաքրքիր եւ խուզարկու միտքն օգտակար ըրած էն իւր բազմամեայ ձանապարհորդութիւնքն , վասն զի բազում աշխատանօր ընդարձակ ծանօրութիւններ հաւաքած է որք վերաբերութիւն ունին Երկրին , ժողովրդեան բարուց ու վարուց , պատմական ու առասպելախառն աւանդութեանց , ժողովրդական նախապաշարմանց , ժամանակագրութեան , հնութեանց եւ գաւառական բարբառներու :

Իւր բազմարին երկասփրութիւններէն նշանաւոր էն : Գրոց եւ բրոց , հնոց եւ նորոց՝ ոսկեղէն մատենիկ-ներն :

Թորոս Աղաքը՝ երկրորդ ձանապարհորդութեան ըստորագրութիւնն է :

Մանաճայ՝ ընդարձակ հաւաքածոյք մ'է որ առատ նիւր կը մատակարարէ բանասփրաց որք կուզեն ու-

ԱՆԱՏՈԼՈՒ ՀԻՍԱՐ

Հիսար օժտեալ է բնական գեղեցկութեամբ , կանաչգեղ բլուրներ թագ մի կը ձեւացնեն իւր գլխին և տուներու զանազան գոյները ծովուն կապոյտին կը խառնուին գեղեցիկ մրցմամբ : Կարծես թէ Վոսփորս դիտմամբ իւր ջուրերը նեղ սահմանի մէջ կամիովիէ որպէս զի Ասիոյ Հիսարը մօտեցնէ իւր քրոջն՝ Եւրոպիոյ Հիսարին , որ այնչափ մելամաղճուա գեղեցկութեամբ լի է իւր սգաւոր նոմիներովն . ասոնք անդուլ կը հսկեն այն շիրմաց վրայ ուր կարկաջանոս ջուրերը մահուան քունը կ'օրորեն իրենց մրմունջովն , և զորս ալեւոր բերդեր թուին պաշտպանել ընդդէմ բռնաբարութեանց յանդուգն ձեռաց : Ասիոյ Հիսար զուրկ չէ նաեւ պատմական առաւելութենէ զի կը հաստատուի թէ այս վայրէն անցուցած է իւր բանակը Դարեհ՝ թագաւոր Պարսից , երբ կարշաւէր Ակիւթացւոց դէմ որք խմբեալ էին Դանուբեան նահանդաց մէջ , և որք խոյս տարով և միշտ ընդ առաջ քայլելով պարտաւորեցին գոռող թագաւորը յետո ընկրկել , այդ նահանջին ամօթալից յիշատակը հետը տանելով :

Տ. Ա. ՏԵԽԱԾԱԲ

Մայտա

ԽԱԹՈՒՆ ՏԻՐԱՄՈՐ ՎԱՆՔՆ

Վանէն դէպ ի հիւսիս իրը ութն ժամու չափ հեռաւորութեամբ իջնունեաց ծովուն ափը , բարձրադիտակ գիրք մը ունի այս վանքը . և քանի մը տուն հայ գեղացիկ կը բնակին անոր շուրջը , ծովն իր երկայնու-

թեամբ կը տարածի ասոր առջեւը , և իր եղիւրաձեւ սպառուածքը սոյն - դարեւանդի (1) ոտներուն ներքեւն է ուստի կը նդունի իր մէջ Բանդիմահուի գետը , որ է ձկանց առուն . իր առջեւը կերեւի Արձէշ քաղաքը , տակաւին չէն իր պարիսպներով , տուներով , շուկաներով , եկեղեցիով , և մինարայով մը , զբր շրջապատած է ծովուն ջուրը և դարձուցած է կղզի մը , բայց անբնակ : Արձիշոյ , որ է Փաջրերունեաց գաւառը իր գեղանի գեղերով , լեռներով , հովիտներով . ասոնց բով դիր նաեւ Այիկան լեռը , աշքիդ առջեւն են , որք իրենց շնորհալի և շքեղ շուրքը կը ձգեն ծովուն երեսը :

Գ. Ծ. Վ. ՍՐՈՒԱՆՁՏԵԱՆՑ

Մանանայ

ՎԵՆԵՏԿՈՅ ՀԱՅՈՅ ՄԵՆԱՍՏԱՆՆ

Ի խորշ մի ուրեք աշխարհի , անդը ուր բազմի թագուհին կոչեցեալ Աղբիական ծովու , այժմ թէսէտ անկեալ ի գահոցից , այլ ոչ և ի փառացն . կը փայլի տակաւին յիւր վրայ իւր նախակին ազնուականութեան և պերճանաց նազանքն և շքեղութիւնքը : Աշխարհաշրջիկ ուղեւորաց համար թանգարան մի է նա մեծ և ընդարձակ , հնացեալ , այլ անձերանալի և անկորնշելի է իւր արքայափայել պալատամբքն , շքեղ եկեղեցեօք , գեղարուեստական բիւր ազգի զարմանալի գանձուք : Մարդկային հրաշական արուեստագործն՝ պանազարդած է զվայրն ընութեան փափկագոյն նիւթովքն զանգեալ , լուսոյ ,

(1) Դարձեւանդ , բարձր դիրք :

գունոց, մաքուր օդոյ և բիւրեղեայ ջուրց խաղաղ լը-
ճակ մի չուրջ տարածելով, ուր այցելուք կը սփռին թե-
թեւասահ կոնտուլայիւք (1) զիւրեանց խոնջեալ միտքը այդ
նուրք տարերաց մէջ սթափելու : Այդ լճակին ի մի կող-
մըն յանկարծ ի հեռուստ աշուշնուն կը չողայ ընդ մէջ
կապուտակ երկնից և կապուտակ ջրոց գոգցես օդոյ մէջ
առկախեալ մշտավառ լամբար մի գոհարեայ . — բայց
ես կը սիրեմ մանաւանդ կոչել զայն վանդակ մի թըռչ-
նոյ : Գոհար կոչեցի զնա, և է արդարեւ խառն ի յա-
կընթէ և ի զմբխտոց, շողաղելով իւր կարմիր որմովքն
և մշտադալար ծառատնկովքն և այդ եստանեօք : Գուն-
դագունդ կը դիմեն անդր հետաքրքիր այցելուք . բայց
առաւել եւս Ազգայինք խորհրդաւոր զգացմամբ մը . —
զի դա իսկ է Հայոց վանքն հոչակաւոր :

Առաջին տեսին որ ընդ առաջ կ'ելլէ, է մեծ քա-
ռանկիւնն մշտածաղիկ պարտէզ իւր մշտաշարժ շատ-
րուանաւն (2) և աւազանաւ, զորով շուրջ կը բարձրա-
նայ պարկեցտ բարձրութեամբ սպիտակ մաքուր մար-
մարեայ սիւնազարդ բակին, որոց վերայ են վանակա-
նաց խցկունքն : Այդ կամարակապին տակէն շրջելով
կ'ելլեմք ի մատենատունսն և ի թանգարանս, և անցա-
նելով ընդ սրահսն կ'իջնեմք յեկեղեցին, ի տպարանն
և անտի ի պարտէզն արտաքին : Որ զլիսաւորապէս այ-
ցելուին աչաց կը զարնէ այդ ամեն տեղուանքն, բաց ի
մատենատանց պերճութենէն՝ ամենայն ուրեք փայլած
կոկ մաքրութիւնն է ամօթղած սիրուն պարզութեամբ

(1) Կանոն, թեթև նաւակ որ վենետիկյ մէջ կը գործածուի :

(2) Շաբաթական, բառ Պարսկերէն . ջուր ցրցնկող՝ սրսկող տ-
ւազան :

պիտի յաւելուի ասել նաեւ լուռթիւնն, եթէ այդ լոռ-
թիւնն չխաբանուէր, ճպուանց և թռչնոց ճռուղելէն, և
տպագրական մամլյ ճռնչելէն : — Եւ այս ակա ներ-
քին տեսքն :

Հ. Ս. ՊԱՐՈՒՆԵԱՆ

Արեւելեան Մամուլ, հանդես

ԶՐԱԴԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ

Տեսա՞ր բընաւ զայն հրաշակերտ
Որ ըսպիտակ կ'անդրադառնայ
Ծովուն յալիս կապուտաներկ
Որ կը փշրին ափանց վըրայ :

Հոն Քարրարա (1) և Մարմարիս (2)
Եւ ծովագեղ Պրոպրնդիտեանք (3)
Յըրեն նաւօք կըճեայ լերինս
Ուր կը յենուն այն ապարանք :

Հարիւրաւոր դարուց վիրմէն
Արթննալով Ոգիք ազգաց՝
Իրենց գանձերը թափեր են
Մէջ լուսարձակ (4) այն սըրահաց :

Նաւք պաստառալի՝ (5) մինչ ի կայմ
Անոր շուքին տակ ընկլմեալ,

(1) Քարրարա, քաղաք Վերին Խտալիս, որոց մարմարինի հան-
քը յոյժ անուանի է :

(2) Մարմարա, կղզի Մարմարա ծովուն մէջ՝ ուրկէ կ'ելլէ գե-
ղեցիկ մարմարին :

(3) Պրոպրնդիտեան, կղզիք ի Մարմարա ծովուն :

(4) Լուսարձակ, լոյս ցատքեցնող, լուսաւոր :

(5) Պատուալիք, առագաստները բացած, պարզած :

Այն տեսիլէն յակճիռը կան (1) .
Արեւելքան անուրը (2) կարծեալ :
Քան զՅոնիական և Դորացի՝
Քան ըլֆոթաց ձեւս նորանշան՝
Պարսն Արաբին հոն կը կըցի
Հայ հանճարոյ (3) մը ի հրաման :
Ոլորահիւս լուսանցից քով
Ի վեր թռչին սիւնք Մարմարոյ
Կը մոլորի լցոս արեւուն
Բիւր զարդերուն մէջ մանուածոյ (4) :
Կապուտ ծովուն ալեաց մէջտեղ,
Անմահական ժըսլիտ մ'է այն
Եւ ամօթով է երկնագեղ
Կասդիլիացւոյն (5) իսկ Ալհամլրան (6) :
Եւ աստեղաց ի լցոս աղօտ
Երբ ուրուազիծն (7) իւր օդեղէն
Կը նըկարուի երկնից յոլորտ
Շուրջ պարփակեալ անտառներէն :

- (1) Յահիւս իւլ, ուշադրութեամբ դիտել, մտիկ ընել,
(2) Ահարէն, երազ,
(3) Սղն Նշակապ և հրաշագեղ պալատին յատակադիծն առուած է մեծահանճար Յակոբ պէջ Պալեան, Հայ ճարտարապետաց ողբացեալ պետը,
(4) Մահամանայ, ուրած, իրարու մէջ անցած,
(5) Կարտէս, Հին և հոր կասդիլիա՝ Սպանիոյ միջին երկու գաւառներն,
(6) Ահարէն, Մակրիտանացւոց ժամանակէն մասցած պատաս, ի կրանատա (Ապանիա) : Այս տողին մէջ աշխարհագրական սիալ կայ, Ալհամլրա կասդիլիոյ մէջ չէ ոյլ իրանատայի մէջ,
(7) Ուրամանէն, շուք, պատկեր :

Կարծես այդ վէմք հոգիանան
Եւ ի լոռութեան գիշերային
Դաշնակաւոր երգ կը դառնան
Զոր երազոտ լըսէ հոգին :

Տեսար բընաւ զայն հրաշակերտ
Որ լսպիտակ կ'անդրադառնայ
Ծովուն յալիս կապուտաներկ
Որ կը վշրին ափանց վըրայ :
Ոչ կիմ է նա, ոչ հող՝ ոչ վէմ
Այլ մեծազօր Հայ հանճարին
Մըտածութիւն մըն է վըսեմ
Հոն տարրեղէն հագած մարմին :

Թ. ԹԵՐՁԵԱՆ

Անտիպ գործեր

ՀՆՈՒԹԻՒՆՔ ԱԹԵՆԱՅ

Այլ և քանի՛ փառաւոր են աւերակք հնոյն Աթենայ, այն կիսակործան շինուածք զոր կը տեսնես յարեւելակողն արդի քաղաքին, ի միջնարերդին՝ մանաւանդ, զոր Յոյնք Ագրօ՛բօլիս կ'անուանեն, մեծագործութիւնք ամենայնիւ, արժանաւորք արդարեւ դիւցազանց ժամանակի, մեծագործութիւնք՝ որ կարեն մասմբ պատմական արժէք մ'ընծայել հոմերական վիպաց : Երեսուն և աւելի դարուց ահագին ժամանակամիջոցն անշուշտ պատկառանօք պիտի սահէր առ ստորառովք այդ պանծալի յիշատակարանաց, եթէ աւերիչ չարազէտ արկածք ինայէին ի դոսա : Այդ փառաւոր նշանարք մնացուածոց, որ մարդկային ազգին քաղաքաւ կորթութեան վառարան եղած էին երբեմն, այդ մե-

ծաշոք օթեվանք , ուր դրած է զիւր դահոյս վեհա-
փառ ողին աշխատասիրութեան Հելենաց , ա՛րդ եւս
կը ծաւալեն կարծես զիւրեամբք վեհութիւն և շուք երկ-
նային , զի խրախուսանօք , որ կը վառեն զոգցես զո-
գին Հելենաց եռանդապինս մրցելի գործ յառաջադի-
մութեան , ի գործ լուսաւորութեան ժողովրդոց , և նը-
կըրտել լինել ի համարի քաղաքակիրթ ազգաց Եւրո-
պիոյ :

Զանց առնելով սակայն թուել մի առ մի զամենայն
նշխարս հնութեանց՝ կը նշանակեմք աստ զգլիմաւորոն ,
որ են՝ Միջնարերդն և որ ինչ ի նմա , Բաքոսի (1) թատ-
րոնն , Ողմական Արամազդայ (2) մեհեանն , Թէսէո-
սի (3) տաճարն և Սուրբատայ բանտն (4) յորոց ոմանց
շինուածքն անեղծ (5) են գրեթէ ցայսօր :

Միջնարերդն կառուցեալ կայ ի բարձրաւանդակի
ուրեք զոր կը պատեն կիսաւեր պարիսսաք շուրջանակի .
տարածութիւն Միջնարերդի չէ աւելի քան զմի հազա-
րամէթր քառակուսի , քաղաքն համայն , նաեւ ընդ ա-
զօտ իմն Պիրէոն (6) տեսանելի են ի Միջնարերդէն , զորոց
ստորոտովք չպակասին շինուածք հասարակաց , և որ
տասն վայրկենի հեռաւորութիւն ևեթ ունի յԱթենայ ,
ընդ որ կը հայի ի հարիւր յիսուն մէզք բարձրութենէ ,
իբրեւ հսկայ անարի կամ որպէս պահապան մի վիթ-

(1) Բագոս , գինույ չաստուած :

(2) Արամազդ չաստուածոց հայր :

(3) Թէսէոս , յոյն գիւցազմանց մին , 42 դար Նախ . Փ. Փ.

(4) Աստրու , հոչակաւոր յոյն իմաստասէր աթենացի որ մահ-
ուան դատապարտուցաւ (469-399) Նախ . Փ. Փ.

(5) Անեղծ , անարատ , չաւրուած , անմահ :

(6) Պիրէոն , նաւահանգիստ Աթենայ :

խարի (1) , ալեւոր և խորչոմեալ ընդ ժամանակօք յոք-
նաթիւ (2) դարուց Աեանց և խոյակաց (3) անթիւ բեկորք
կան աստ անդ ցիր և ցան , կիսափուլ շինուածոց վե-
րայ ուրեք ուրեք սքանչելի են քանդակք և փորածոյ
զարդք , գործք ճարտար մատանց , ընդ որս կը հիանայ
ուղեւորն մտախոհ : Այլքանի խնամով կը պահին այդ
ամենայն նշխարք . մի չնչին քարի բեկոր յոյր վերայ թէ
նշանախեց (4) մի լինի փորագրեալ՝ անմատչելի է ձե-
ռաց հակառակ թախանձագին խնդրանացս և խոստ-
մանց , անողոք սլահապանն որ կ'ընկերանայ այցելուին
շնաձեցաւ թոյլ տալ ինձ հատանել առնուլ մի նշանա-
կիր քարի կոտոր , թէպէտ առանձին էաք բոլորովին :
Այն , այսչափի երկիւղածութեամբ կը պահպանեն Աթե-
նացիք զյիշատակարանս իւրեանց հոյակաս նախնեաց :

Ի մէջ այլոց նշանաւոր է ի Միջնարերդին Աթենա-
սայ (5) տաճարն (Բարթէէնոն) , որց մեծագործ սիւնքն ,
թէպէտ մեծաւ մասամբ կիսականգուն , պատկառանս
կածեն մարդոյ . քառանկեան ձեւով է այս չէնքն՝ շորջ
պատեալ ի քառասուն և ութ մեծարերծ սեանց , յոյց
ոմանց պատուանդանքն և եթ կը մնան . հարիւր քսան
քայլ երկայնութիւն և վաթսուն քայլ լայնութիւն չա-
փեցի ես անձամբ շրջելով . հարկ է ասել թէ համակ
մարմարիոնէ կառուցեալ է չէնքն և այնպիսի մեծամեծ
վիմօք , զորոց իւրաքանչիւրն երկոտասան լուծք եղանց
հազիւ ձգել կարեն թերեւս : Հարիւրաւոր անդրիք (6)

(1) Վէնետիկ , խոշոր , առնունի

(2) Յոհաննէտ , շատուոր , բազմաթիւ :

(3) Խոյու , սեան գլխին զարդ :

(4) Նշանակաց , գրե մը կոտր :

(5) Աթենաս , իմաստութեան և արհեստից չաստուածուէհ :

(6) Անդրէ , քառ . յուն . արձան :

և կիսարձանք և այլ զարդարուն քանդակք զետեղեալ են Միջնաբերդի յատուկ թանգարանին մէջ , զորմէ պիտի խօսիմք ի կարգին :

Բաց Աթենասայ տաճարէն , որ մեծագոյն զարդն է Միջնաբերդի , կան նաեւ մի քանի հոյակապ զրունք և այլ արձանօք զարդարեալ ինչ ինչ շինուածք , ոմանք կիսափուլ և այլք բոլորովին կործանեալ :

Մինչդեռ անծանօթ էր չողայ զօրութիւնն , և կը պակասին հետեւաբար՝ մեքենայք , որովք յանչափս կը բազմապատկի մարդկելէն զօրութիւնն , հիացմամբ կը լու մարդ , երբ կը խորհի թէ նորայս հնար եղած էր յայնժամ այնչափ անհնարին ծանրութեամբ քարեր բառնալ հանել ի վեր յամրութիւն և ի զարդ Միջնաբերդին , որոյ քարինքն իակ կը պատմեն յիրաւի զինծութիւն և զիառս նոյն Աթենայ :

Միջնաբերդի հարաւային ստորոտն է Բաքոսի թատրոնն , աւերակք այս շինուածոյն շեն ինչ նշանաւոր զարդիս , պատուական հնութիւնք զոր գտած են անդ , որպէս կը հաւաստեն , փոխադրեալ են այսուր , զի անպատճար է տեղի՞ն՝ գոլով արտաքոյ պարապաց Միջնաբերդին : Ամիիթատեր (⁽¹⁾) ձեւով է այս շէնքն անյարկ ամենեւին . դեռ եւս կը մնան մարմարեայ աղեղնաձեւ նստարմնք , և պատուհանաւոր բարձր պարիսպ մի , որ կը թուի լինել ընդարձակ շինուածոյ մի մնացորդն , կը հատանէ ի հարաւոյ կումէ զրութութիւն նստարանացն , որ վերուստ ի վայր կը նեղին աստիճանաբար և կը յանդին ի տափարակ տեղի ուրեք կէս բոլորչի ,

(1) Ամէկերտուր , ընդարձակ բոլորաձեւ շրջապատեալ շէնք որ աստիճանաւոր յարկերու կը բաժնուէր , այս շէնքին մէջ տեղի կունենային չին ատենք զանազան հանդէսներ և խաղեր :

ուր , որպէս կերեւի , կովամարտիկք (⁽¹⁾) յունաց և առիւծամարտիկք (⁽²⁾) կ'ելնէին ի հանդէս ուժոյ և քաջասրառութեան իւրեանց :

Ի սմանէ սակաւ ինչ հեռի , դէպ ի հիւսիսային արեւալկաղմն Միջնաբերդին , ի հարթ վայրի ուրեք , կը բարձրանայ մեհեանն Ողիմպական Արամազդայ , կամ մանաւանդ սիւնք ինչ բարձրաբերձք այնր մեհենի որ , եղուկ , աւերեալ է բոլորովին : Ի մասնէ դատելով զամբողջն՝ կարեմք ասել թէ հնոյն Աթենայ շքեզագոյնն էր այն շինուածն հոյակապ , արժանաւոր վեհանուան ամպրոպայինն Արամազդայ , զոր , ո՛ գիտէ քանի բիւրք բիւրուց մահկանացուաց փառաբանեալ են օրհնութեամբք և երգօք արուեստականաց և ողոքեալ զոհիւք և ձենձերօք յոյր աղղերց : Այս աւերածոյն ևս փոխազրեալ են նշխարք ի թանդարանս , և կը մնան եեթ մի դուռն քանդակօք զարդարուն և խուն ինչ (⁽³⁾) ի բացեայ , մի քանի սիւնք իրը քուան մէթր բարձրութեամբ և մի և կէս մէդր տրամագծաւ . թէ և միակը տուր շեն սիւնքն , բայց հոյակապութիւն նոցին և զեղեցկագործ քանդակք գեր ի վերոյ են քան զամենայն բեկորս շինուածոց հնոյն Աթենայ :

Յարեւմտակողմն Միջնաբերդին , ի տափարակ տեղւոջ ուրեք , կառուցեալ է թեսէսի տաճարն . շինուածս այս անեղծ է մնացեալ զրեթէ իւր կամարակատ յարկաւն հանդերձ , յոյր վերայ մի փոքր լուսիցց եեթ կայ յարեւելեան կուսէ զօրէն աստրուշանի , և սեամբքն որ շուրջ կը պատեն զնա արտաքոյ : Պահապան ոք

(1) Կուտամուրդէիւր , բունցի կուուող :

(2) Ամէկեւամուրդէիւր , առիւծի հետ կուուող (ի խաղս) :

(3) Խոսն ինչ , քիչ մը :

եմոյծ զիս ի ներքս . պատկառեցայ անդ , երբ տեսի զարձանս Սոկրատայ , Արիստոլոկսի , Դիմութենեայ (1) և այլոց փիլիսոփայից և հոետորաց (2) , և զից ումանց որպէս Զեւսի (3) և Հերայի (4) , Ասողնի , այլ լովքն հանդերձ , զորս մի ըստ միոջէ կ'անուանէր ինձ ծերունի պահապանն սլարծելով իմն ի նախնիս իւր : Կիսոցն անարատ են անդրիք յոտից ցգլուխ , թէպէտ այլոցն եղծեալ ամենեւին . բայց կը պահին նոքա , կը պահին ցայսօր այնու հպարտութեամբ , այնու դռուողութեամբ , որ յատուկ է յունական ոգւոյն , ի փառս սլարծանաց Հելէն ազին :

Բայց եկ , ընթերցող , եկ ընդ իս Միջնարերդի հանդիպակաց այդ բլրոյն վրայ , դէպ ի հարաւային-արեւմուեան կողմին կանդ առ աստ պահ մի . այդ նկուղն (5) փորածոյ ի վիմի , զրո կը տեսանես յերիս խորշ բաժանեալ , բանտն է Սոկրատայ , ճշմարտութեան այն հոյակապ նահատակին , որ էարբ անդ զբաժակ մահու անխոռվ և հանդարտիկ . մուտ ի ներքս մատչել ի համբոյր այդ սրբական սրմոց , ոյց արձաւ գանգք նուալուս իմն կրկնեցին զայն յետին նուադ զմիմունջ անմահ իմաստափրին՝ թէ « Ճշմարտութիւն՝ Աստուած ինքն է :

Յ. ԳՈՒՐԳԻՆ

Ուզեւորութիւն յԱքես

(1) Դեմուլէեւս , հռչակաւոր ճարտարակոս ալթենացի (385—322) Կամ Ք . Ք .

(2) Հունաց , ճարտարակոս :

(3) Զեւս , որ է Դիս , Արամաղդ . հայր չաստուածոց :

(4) Հերա , Արամաղդայ կին : (5) Նիւու , խոր անդ :

Հ Պ Փ Ե Հ

Կէս գիշերոյն մէջ երկինք մի անսովոր պայծառութեամբ կը փայլի արենագոյն . յուսահատութեան ձայներ կը լսուին , — հրդեհ կայ . — բոցք՝ դժոխային բազմագլուխ ձիւաղի մի իծախուի (1) մազերուն նման՝ կողըրին վեր կը բարձրանան և կը լիզուն եթերային կամորն : Մի հրեղէն գետ ողողեր է թաղն ողջոյն , կը վազէ մուռագին իրը վիշապ գալարուն (2) . իւր առջեւէն կ'ընթանան արհաւիրք (3) . իւր ժանիք (4) , իրը թոյն , աղէտ կը ժայթքէ իւր չուրջն : Անյաղթելի է տարրն անողօք , այր ու կին , մանուկ ու ծեր , ահարեկ խուռանընթաց կը փախչին իւր առջենէն նորա համայնածախ (5) կատաղութեան յանձնելով իւրեանց յարկըն ընտանի . ի մէն մի ակնթարթ տուն մի կը կործանի ահաւոր շառաշմամի (6) , երջանկութիւն մի կը թռչի , ընտանիք մի կը փիլ : Աղէխարչ (7) գոչիւններ կը խառնին բոցերու մռնչվանին հետ և մի քստմնելի (8) համանուագ կը կազմեն : և այս գոշիւններուն մէջ ձայներ կան որ ի զուր «օգնութիւն» կ'աղաղակեն . — ահ , թըշուատներ են որ բոցերու հետ կը կոռւին , և սակայն տարրն կոյր և անսիրտ կը լափէ զայնս և կանցնի :

(1) Իւնիւրէւ , օձի պէս փաթթաւած :

(2) Գալարան , ողոր , փաթթուած :

(3) Արհաւիրք , սաստիկ վախ , սոսկում :

(4) Ժանիք , գաղանի ակրաներ :

(5) Համայնածախ , ամեն բան լարող , ոչնչացնող :

(6) Շառաշմամի , կամ շառաշման , ձայն , շնկոց :

(7) Արկերէւաղէքը կարտող , ողորմելի :

(8) Քայունէւ , իրտ ելու , վախնալու , գողդղալու :

Մի քանի ժամ յետոյ հրդեհն կը հանգչի որպէս մի
աշխարհակալ որ կը դադրի յոզնած այն աւերներէն և
մահերէն որովք իւր քայլերն նշանակեց : Աւերակաց
դէքք և ծխաշունչ մոխրակոյտք միայն կը միան անտի
որ մի դիւղ էր զուարթ . թշուառներու խումբեր, սըդա-
վետուր (1) բուերու նման , կը տեսնուին աստ անդ .
սառած քարացած են իւրեանց տանց մոխրներուն
առջեւ , կը հարցնեն իւրովի թէ է՞ր հրոյն այդ ցա-
սուն (2) եղեռնագործ և թէ ինչո՞ւ , մինչ պահ մի յա-
ռաջ ընտանեկան յարկին տակ կը քնանային խաղալ ,
անդէտք և երջանիկք , հիմայ իւրեանց գլխուն կը պակ-
սէր մի տեղ հանդստեան . — ոհ , գէթ , երբ ընտան-
եաց հայրն կը նայի իւր բունագլրի ձագերուն վրայ որ ,
տիսուր կը ճուան իւր չորս դին , ամբո՞ղջ գտնէր զնոսա-
բայց , յաճախ , այդ մոխրակոյտք գերեզմաններ են
նաեւ :

Ռ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Թշուառուրիւն եւ գուր

ՀԲԳԵԶ Ի ՍՊԱՌԱ

Այս յուսահատ ճգնաժամին՝ օդը քիչ քիչ կարմըրեց .
Աւեւ աղջամուղ մըթան մէջը՝ նոր արշալոյս երեւեց ,
Այլ այս լյուզ արեւմուտքէն՝ թուխսի (3) մէջ է երեսում ,
Գիշեր ցերեկ խառնըլել են , լոյս ու խաւարն են կը ու-
գում :
Խաւարի մէջ լուսեղէն սիւնք՝ են վերանում ներքեւէն ,

(1) Ադակետուր : Կերպարանքը տիսուր :

(2) Յասուն , բարկութիւն :

(3) Թուխսի կամ թուխսի , մէգ , մուայլ :

Եւ գետին չէ այնքան մօտիկ , ուրեմն բղխում է ծո-
վէն .
Այս ի՞նչ տեսիլ նորանըշան , հըրոյ ջրմուղք (1) են վա-
զում ,
Վայրէն ի վեր օձից նման՝ փայլակնաձեւ ցոլանում :
Քանի գրնում աւելնում է՝ օդի միջի կարմութիւն ,
Այս արեւու չէ ճառագայթ , կայծակ է և բաց փայլուն ,
Այլ թէ ուստի՝ էին այս բոցք , ի՞նչ էր ծովի մէջ վառ-
վել ,
Միթէ ծո՞վն էր այն փոթորկէն՝ հրդեհ ընկել , բոր-
բոքվել :

Իրաւ օդի մէջ ցոլացած՝ անօրինակ բոցերը ,
Լուսաւորում էին հըրով՝ ճերմակ ծովի ջըրերը .

Օդն ու ծովը միօրինակ՝ խաւարի մէջ փայլում են ,
Տեղ տեղ շանթեր են հանրանում , խաւարի մէջ ցնդ-
ում են :

Շատ հեռուէն լավում էին՝ ծովի տակէն գըրնդիւնք . (2)
Ամպ չէր գուսում , երկնքիցը , այլ ծովի մէջ կան բոմ-
րինք .
Գլորդվում են ծովին և օդն , և շարժողն է մէկ հար-
ուած ,
Ճայթիւնք սրտերն գող են ձըդում , վախն ամեն տեղէ
փոված :

Աներկեւան նաւազարքն՝ երեխանց պէս դողում են ,
Նաւազետն ու զեկավարը՝ ներքնայարկում թաքչում
են ,

(1) Ջրմուր , ջրի ճամբայ , հոսանք :

(2) Գլորդեան , խառնակ ճայն :

Ոչ տեսած են և ոչ լսած՝ այս օրինակ պատահմունք,
Որ ծովի մէջ հուր բորբոքվի՝ շանթեր թռչին և ցոլ-
մունք :

Ծո՞վն է արդեօք կրակ առել, և վառվում է էրվելով,
Թէ ջուրը հուր է փոխարկվել, բոցակիզում է լայն ծով,
Խառնըվել են լոյս և խաւար, գիշերն եղեւ անսպառ,
Արեգական լոյս չէր ծագում, ոդ փայլում էր բոցա-
վառ :

Աւազածոր ժամացոյցը երրորդ օրն է ցոյց տալիս,
Որ նաւն անտէր է ծովի մէջ՝ անթեւ, անղեկ ման գա-
լիս,

Յամաք կորել է աչքերէս, աշխարհք ամեն ծովդարձել,
Ծով ու երկինք կըրակ ու բոց՝ բորբոքվելով կարմըրել:
Զէ խմացվումթէ կա՞յքամի, կամ ո՞ր կողմէն է փըչում,
Պատյաքում է փոթորիկը, կարմիր ծուխն էլ հետք դը-
լում,

Վաղուց չըկան պարանները, կտրտել է մըրիկը,
Կայմը շարժում եղեղի սիէս՝ միայն ծըսում է նաւը :

Ոչ ոքի չէ միաքը գալիս՝ նաւը փոքր ինչ դատարկել,
Փըրկութեան յոյս մէկի սրտում՝ համարեա՛թէ չէ մը-
նացել.

Ծովին չէ այժմ նոցա երկիւղ, երկինքն են վախենում,
Օդն ու ամպը կըրակ առած՝ բոցակէզ են երեւում:

Եթէ նաւը գիսչի ժայռից, ու խորտակվի, փշրփի,
Ամեն մարդու սրտում յոյս կայ՝ որ ծովին կու փրկըփի,

Ապա եթէ նաւը վերէն՝ կըրակ առնու օդիցը,
Էլ փրկութեան յոյս չըմնաք՝ անփախչելի մահիցը :

Առաջ միայն կարմրութիւն՝ էր երեւում օդումը,
Այժմ կայծերն ու բոցերը՝ թռչառում են ամպումը.

Փայլատակունք են այս շանթից՝ համեմատեալ ճըրագունք,
Կամ արեւու դէմ թըրուցիկ՝ փոսուրայ ճանճք պապը-
ղունք :

Զարհուրելի է երեւում՝ այն հըրեղէն հեղեղը,
Որ բղսում է ջըրմըզի ողէս՝ ու հասնում է ամպերը,
Վայրէն ի վեր է բարձրանում, վերէն ի վայր տարա-
վում :

Ջըրի նըման հրոյ մէջ կայ՝ յանհնարին եռանդում:

Սաստկանում են ճայթմունքները՝ ի՞նչ են ամպերի,
Հազարութիւր կայծակներով՝ որոտումն է շանթերի,
Այս ի՞նչ բոց է, այս ի՞նչ ցոլմունք, այս ի՞նչ կըրակ
հրդեհուած :

Ով է տեսել որ երկինքը այսուհս փնի կըրակված։
Հիւսիսայդը սորա հանդէս՝ ճըրագալոյց է փոքրիկ,
Ճերմակ ամպը ճիւնի նըման՝ խտաշումէ աչլոտիք.
Այս բոցավառ հըրակիզմունք՝ հասած երկնից կամարին։
Ցոյց են տալիս որ հրդեհված՝ է բնութիւն բընաւին։

Զաւան
ՄԵՐՈՒՆԻ Տ. Գ. ՊԱՏԿԱՆԵԱՆ

Զաւան

Ս Ո Վ

Սովու է, ուրուական կմախաձեւ, որ կը պտըտի սա
քաղաքին մէջ, ձեռք ձեռքի տուած մահուան հետ։
Սո՞վ, բառ ահուա՞ր, արդեօք կ'զգա՞յ բովանդակ ար-
հաւիրքն որ կայ այս անուան մէջ՝ նա որ չէ կրած եր-
բէք քաղցի տանջանքն։ Անունդն հատած է քաղաքին։
մի պատառ հացի կարօտն կը քաշեն ամենքն, հարուս-
տըն այլ թշուառ է աղքատին շափ և իւր ոսկիներուն

մէջ կը մեռնի սովալլուկ (1) : Հալած մաշած ստուելներ
են մարդիկ քան էակը կենդանիք , խոռոչացեալ աշե-
րով և մեռելատիպ երեսով : Քաղցն անագորոյն (2) ա-
ղիքներն կը դալարէ ու կը բըզկտէ . ո՛վ զարհուրելի տան-
ջանք . — ա՛հ , օգնութիւն , հա՛ց , — այլ ի զուր , և
ահա սոսկալի ջղաձգութեանց մէջ կը փշէ հոգին մի ա-
ռոյդ երիտասարդ : Նօթի մանկանց ամբոխ մի կը պը-
տըտի փողոցներն ողբագին , և ի մէն մի քայլ կիյնայ
մին ի նոցանէ : Հողն ամէլ , մօրն անսպառ ծոցն այլ
է չորցել , և օրբանին մէջ կը թումի մանկիկն իբրեւ
բոյս ում կը զլանայ հողն իւր հիւթ , երկինք՝ իւր ցող:
Եւ , ա՛ւաղ , մայրն կը տեսնէ զայս և իւր սէրն , —
մայրենի՛ սէրն , այն անհուն և ամենակարող զգացու-
մըն — ասլիկար է օգնել իւր զաւկին . կը ծոէ զլուին
նորա ճակտին վերայ և այլ չառնու վեր : Օ՞ր կը ծագի ,
զի՞շեր կուգայ , ո՞վ կը նշմարէ , խաւարամած աշեր իւր-
եանց ու բերանաբաց գերեզմանին մէջ տեղ արձանա-
ցած կը տեսնեն միայն Քաղցն « տժգոյն և անգութ » ,
որպէս կը կոչէ Վոլթէր (3) : Յաւագին հրաժեշտներ կը
լսեն առ լոյս , առ կեանս , և յետոյ մի գերեզմանա-
կան լրութեան մէջ կ'սպառին ճիչ և հեծ :

Ռ. Պէրութան

Թղուառութիւն եւ գուր

ԿԵՆՍԱԳՐԸԿԱՆ ԺԸՆՈԹՈՒԹԻՒՆ

Ռ. Յ. Պէրութան

ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏ ԽԱՍԳԻՒԴԻ ՆԵՐՄԷՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Երիտասարդ բանաստեղծն առաջին կարգի ար-
ձակագիր մատենախօս մ'է որ մեծ հմտութիւն ունի
նին եւ նոր Հայերէն , Ֆրանսերէն , Թրքերէն լեզուաց
նին եւ նոր , ազգ եւ օտար մատենագրութեանց եւ բաղ-
տնտեսութեան :

Ռ. Պէրպէրեան ունի բազում քերրուածներ (արձակ
եւ ուսանառոր) եւ բարգմանութիւնք , ճառեր , ճամակեր
եւ գամբանականներ որք լոյս տեսան Առաջին Տերեւք ա-
նուն երկասիրութեան մէջ . իւր գործերէն նշանառը
են՝ Գեղեցիկն եւ Գեղարուեստք , Թղուառութիւն եւ Գուրք ,
Պտոյտ մը գաղափարաց աղխարհին մեզ , անուամբ բանա-
սիրական զրուածները , զոր զանազան Ազգ . Լարա-
նաց մէջ ատենախօսած է :

Իբրեւ բարգմանութիւն , երիտասարդ հեղինակին
վաստակոց զլուխը կը համարուի Լամարդինեայ ման
Սոկրատոյ քերրուածը զոր վերացեց ի գրական բար-
բառ , հայկական ջափու :

Վերջերս հրատարակեց Կորեկ' Հերման եւ Դորոք
բանաստեղծական վեպին ալ . բարգմանութիւնն եւ բա-

(1) Ա-ՀԱ-Ա-Յ- , սաստիկ անօթի , անօթի մեռնող :

(2) Ա-ՀԱ-Յ- , անգութ :

(3) Վ-Ո-Մ-Ե- , երեւելի իմաստանէր , պատմաբան , բանաստեղծ
քաղիացի (1694—1778) :

դաքական տնտեսութեան համառօտ դասագիրք մը ո-
րոյ պէտքը զգալի էր Ազգ. վարժարանաց մէջ :

Ո. Պէրպէրեան՝ համառուն վարժարանին Հիմնա-
դիր-Տնօրէնն՝ երկար տարիների ի վեր դաստիարա-
կութեան պաշտօն կը վարէ՝ հիմնական ուսում մը տա-
յով ազգային մանկությն՝ իւր հաստատած վարժարա-
նին մէջ :

— ՀՅՈՒՅՑ —

Մ Ա Վ Ա Հ Ե Ն Ք

Մէկ օր ծովի աւազակը՝ ինձ ծովագնէն բռնեցին,
Նաւերի մէջ պահպանելով իւրեանց ծառայ շինեցին :
Քանի՞ անդամ տարվան մէջը՝ ձերմակ ծովէն Սեւ
ծովը,

Ու Սև ծովէն՝ ձերմակ ծովը գլուխում գալիս էր նաւը .
Հանդիպում էր մեզ փոթորիկ, ալէկոծում սաստկապէս,
Կամ հէնք (⁽¹⁾) էին մեզ պատահում կամ փորձութիւնք
այլ պէսպէս :

Ծովի օդին ընտելացայ, և լեզանալ սովորեցայ,
Ծովին տակը ընկղմելու սատափ պարել (⁽²⁾) վարժեցայ .
Քանի վայրկեան ջըրի մէջը կամիմ կենալ, կը կենամ,
Յատակներում ինչ կայ, չըկայ, տեսնել, դտնել կու
կարնամ:

Ծովի տղայ էր անունս, աւազակը կոչեցին,
Նաւի կայմէն ծովայտակ հաստատ առնէր Զաւանին,
Զուկը ձեռքով էի բռնում, անդնդախոր տեղերում,
Օձեր վըզիս վաթթում էի, ու պահում իմ ծոցերում:
Բայց երբ դառայ տասն տարեկան, ես այն կեանք չը
սիրեցի,
Աւազակաց գործ տեսնելով յուղիղ սրտէ ատեցի .
Տեսայ որ միշտ չարեաց մէջ են, և շատ մարդ էլ մոր-
թում են,
Միտքու գրի որ հեռանամ այն ատելի մարդոցմէն :

(1) Հէնք , ծովու աւազակ :

(2) Պորել , փնտոել :

Քանի անգամ ականատես էի նոցա հինութեանց⁽¹⁾ .
Քանի նաւեր մարդոցմով լիք ծովի յատակ ընկլուզած ,
ինչպէս նաւեր էին բռնում , միջի մարդոց գերելով ,
Աւարները առնում էին , նաւը ջնջում այրելով :

Ծովեղերեայ քաղաքները , կամ բազմամարդ կղզիքը ,
Էին նոցա ասպարէզը , զբօսանաց տեղիքը ,
Աւար , կապուտ և կողոպուտ , գերի կանայք , աղջը-
կունք .

Ոչ հատակը ունէր պատիւ , ոչ դառնալէտ արտասունք :

Փիւնիկեցւոց վաճառականք էին նոցա դողլարան ,
Այսօր մէկ նաւ կողոպտեցին , վայիւ հետքը ջնջած կան ,
Գերիք , աւարք միօրինակ են նոցա մէջ սպարտակլում ,
Մարդագին նաւը շատ են շրջում , մարդագող շատ
սպատահում .

Վայ այն նաւին որ հանդիպի , ու կամենայ դէմ կե-

նալ ,
Թող չունենայ փրկութեան յոյս , նա չէ կարող դիմա-

նալ .
Գեշեր ցերեկ կը հալածեն , կամ նաւը ձեռք կը ձգեն ,
Կամ թէ նաւին հնարինք ինչ կըրակ կուտան , կու այ-

րեն :

Նետի ծայրին մէկ իւղալի ձիթոտ ջնջոց են կապում ,
Նետը ուժգին նաւի կայմին , կամ կողքերուն սեւե-

ռում .

Հրդեհվում է այն ջնջոցը , երբ որ նրան ջուր հասնի ,
Զըրէն իսկոյն բորբոքվում է , մինչ որ պիտի չիջանի :

(1) Հիւսութեան , աւազակութիւն :

Ի՞նչ թող անեն խեղճ նաւաստիք՝ ծովի անհուն տեղե-
րում ,
Կայ փրկութիւն բոցէն կրակէն՝ այն անյատակ խորերում .
Գերութիւնը բաղդին համրում , իւրեանց կամօք են
տալիս ,
Միայն թէ հուր չայրէ նըրանց կամ չը խեղճէ ջուր
յալիս :

Անթիւ անհուն գանձ են կիտում , ոսկի արծաթ , դո-
հարներ ,

Թագցընում են անքոյթ⁽¹⁾ տեղեր և ամայի կղզիներ ,
Այլ թէ ով է այն վայելում , ես չեմ կարող ձեզ ասել ,
Աւազակաց և ոչ մէկը այն գանձէն մասն չէ առել :

Անմարդաբնակ մէկ կղզի կայ , որ անունը Պատմու⁽²⁾ է ,
Այն հէներու բնիկ ործը , պատսպարան այս տեղն է .
Նաւահանգիստն է մէջջ մէջ , ավառած է չըրս կողմը ,
Վէմերու մէջ թաք⁽³⁾ են կենում առագաստած նաւերը :

Մէկ օր տարան ինձ այն կղզի , ամեն խորչերն ես տեսայ ,
Չեմ յաջողեր լեզուով պատմել , թէ որքան գանձ այն
տեղ կայ :

Աիրսս ուզեց այն տեղ մեալ , թաք կեցայ մէկ քարի
տակ .

Այսպէս մնաց աւազակաց մօտ՝ միայն իմ յիշատակի .
Ծերունի Տ. Գ. ՊԱՏԿԱՆԵԱՆ

Զաւան



(1) Անոյթ , ծածուկ . ապահով :

(2) Պատմու , կղզի Արշիպելագովի մէջ . Սփորատեան կղզեաց մին:

(3) Թաք , ծածկուած , պահութաց :

Պատկանեան հօր գործերն առ. հասարակ՝ կը փայլին նկարազական ձշուրեամբ, ձարտար գիտերով, սահուն եւ. ներդաշնակ լեզուա. թէեւ ուրեք ուրեք անխստիք կը գործածէ զաւառական լեզուի ասացուածներ եւ բառեր, սակայն սկզբմամբ երբ տեղ մը կը զրէ ծերունի հայրն, « ես ինձ օրենք եմ շինել, ոչ մեկ զաւառական բարբառ. համարիլ օտար հայրենի լեզուի, եւ նովա անհետ առնել արդէն կորուսէալ ճոխ բարբառոյ նշխարբն » :

ԿԵՆՍՈԳ. ԲԱԿԱՆ ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆ

ՏԷՐ ԳԱԱԲԲԻԿ ՊԱՏԿԱՆԵԱՆ

ԾԵՐՈՒՆԻ ՔԱՀԱՆԱՅ Ի Ս. ՓԵԹՐՄՊՈՒՐԿ

Մեծանուն ուուսամայ քերրող, որ աշխարհիկ Մատենազրուրեան զիխաւոր մշաներէն մին եղաւ իւր բազմարիւ. երկասիրուրեամբքը յորս կարեւորագոյն են,

Արամերգն ու. Հայկերգն՝ դիւցազներգուրիւնքը, Արայ Գեղեցիկ, Անուլաւան, Մահ Պարեսի, Փառեակ եւ. Զաւան Շաւարդ եւ. Պարոյր, Առնակ եւ. Կարդոս, Տիգրան եւ. Վահագըն, պատմական վեպերն :

Սանդուխտ, Հռիփսիմէ, Դաւիք եւ. Գողիար գեղեցկահիւս բատրերգուրիւնքը :

Ունի նաև այլ եւ. այլ նիւքոց վրայ գրուածներ որք պարբերական հանդիսներու. մեջ լոյս տեսած են :

Ծերունի հայրը մեծ հմտուրիւն ունի հայ զրական լեզուին, որով շարադրած է իւր մեկ բանի բանատեղծական վեպերն. թէեւ ուրսունամեայ սակայն տակամին կը կրէ այն խանդակառ. սիրտն ու. բանատեղծական աւխնն որ ներշնչեցին երգել իւր անման տաղերըն :

ՅՈՒՆԻԱՆ ՌԱՋՆ

ՍԴԵՔԻՆԱԾՆ (1) ստուգիւ ինչ մեծ մարդ և ինչ
մեծ ծառայութիւն մարդկութեան . ջնջել միջոցն , երկ-
րադնտին մարմնոյն վերայ սփուել կենսատար երակաց
նորանշան մանուածապատ ցանց մի , խնայել ժամանակն՝
հարստութեանց առաջինն , արագ հաղորդակցութեան
մէջ դնել ժողովուրդներն , լեզուներն , կրօնքներն ,
քաղաքակրթութիւնքն , կործանել ազգաց նախապա-
շարումներն միմեանց վերայ , տալ նոցա ճանչել և սի-
րել զիրեար , և պատրաստել ուղին ազգերու դաշնա-
ւորութեան (2) , ազգերու եղբայրութեան , ահա որպի-
սի է օգուտն այն չոգեշարժ մեքենային , որ երբ իւր
ետեւէն կառախմբոց երկայն շար մի ձգած , իւր կո-
ղերէն հուր ու ծուխ ժայթքելով (3) և գագաթին վե-
րայ կրելով չոգւոյ երկնակարկառ (4) մի գարդմանակ (5)
սուլելով ու չելով (6) , որոտընդուա (7) վիշապաճայն
կը սուրայ կայծակնընթաց դաշտերու և լերանց մէջէն ,
դիւզեր , քաղաքներ կոխելով անցնելով մի քանի վայր-
կենի մէջ . կը թուի լինել նոր ժամանակաց յառաջա-
դիմութեան բոցաշունչ ոդին , որ կընթանայ արագ , ոչ

(1) ՍԵՐԵԿԻՆԸ , մեքենադործ անդղեացի որ հնարեց շոգե-
կառքըն (1781—1848) :

(2) Դաշտական , գաշն , խօսք կապ :

(3) Ժայթքել , գուրս տալ :

(4) Երկնակառ , վեր երկնացած , բարձրացած :

(5) Գայթինան ; գլխարկի վրայի փետուբներով զարդը :

(6) Շքլ , սուլելու պէս ճայն չանել :

(7) Ուստինուր , վեր ցարքեցնող (ճայն)

յաջ նայելով և ոչ յահեակ , փշրելով իւր ոտից տակ
ամեն խոչընդուա (1) և հարթելով առապարներն (2) , լնլով
ձորերն , սասնլով անդնդոց վերայէն , փոթորկելով զեր-
կիր և զերկին , ազգէ յազգ , աշխարհէ յաշխարհ թըռ-
չելով և զամենքն ընդգրբկելով (3) ընդխառնելով իւր
հսկայազօր թեւոց մէջ :

Ռ. ՊԵՐՊԵՏԵԱՆ

Պատոյտ մը գաղափարաց
աղխարհին մեզ

ՆՈՐԱԾԻԼ ՏԵՐԵՒՔ

Հազիւ լուսոյ դողդով փայլ
Պատուեց զամպոց սեւ մըռայլ
Մեր դաշտերուն՝ հազիւ ձիւն
Դարձոյց զիրեանց սեւութիւն .
Եւ դուք վակեցոյ ի փըթիթ (4)
Գայք մեղ ժպիտ ի քըթիթ . (5)

Նախածիլ տերեւք ,
Բարեւք ձեզ , բարեւք :

Դեռ մարդերուն մեր ցըրտիկ
Զեկաւ այցող ծիծառնիկ ,
Դեռ սոխակին հեշտավանդ
Զետուն ծործորք արձագանգ ,

(1) Խուճնդուա : արգելք :

(2) Արագուար , քարուտ տեղ :

(3) Ըստիւնիւլ , գիւղը առնել :

(4) Վայնոյի է ծըլին , բացուելու մօտեցած :

(5) Գնիլ , աչաց թարթելը , թարթը :

Եւ դուք փութացք սիրալիր
Խընդից հրեշտակք ի յերկիր ,
Նորածիլ տերեւք ,
Բարեւք ձեզ , բարեւք :

Կանաչ երանդ ձեր վասկիլի ,
Զեւ և իրան ձեր մանրիկ ,
Ո՛հ , աչերուն մեր ծարաւ
Ի՞նչպէս անուշ վայլեցաւ .
Տըխուր ողիք ձեր տեսքին
Կըղւարժանան 'ւ ըսփոփեն .
Նորաբըս տերեւք ,
Բարեւք ձեզ , բարեւք :

Եկէք , Եկէք մեր հովտաց
Շողաւի ծոց մըթազգեաց .
Եկէք ծառոց մեր ի դող
Ջըգելի դլուխ կանաչ քոլ .
Եկէք աղբառում բընութեան
Նոր շըպարել ⁽¹⁾ կերպարան .
Առաջին տերեւք ,
Բարեւք ձեզ , Բարեւք :

Եկէք , գարնան նորաբոյս
Ծագել վարդից արշալոյս ,
Եկէք հրաւէր տալ առ սիք
Խաղալ ընդ ձեր խոպոպիք . ⁽²⁾

(1) Շպարել , երեսը ներկել , կերպարանքը փոխել :

(2) Խոպոպիք , մազերու հիւսուածք :

Ծաղկանցն ասէք քաղցրահոտ
Գան , ո՛հ , կարօ'տ եմք կարօ'տ ,
Նախածին տերեւք ,
Բարեւք ձեզ , բարեւք :

Եկէք , Եկէք ո՛հ տերեւք ,
Եկէք յուսոյ յանուշ թեւք
Մեր սիրելեաց տապանին
Ծածկել ըզհող աղխրագին .
Ո՛հ այն ոսկերց անձկալի
Եղէք սըսակ ցօղալի ,
Նորածիլ տերեւք
Ո՛վ հրեշտակաց թեւք :

Խ. ԱՐՔ. ՇԱՐ-ՊԵՅՑ

Քերքուածք

Չ Ա Ն Գ Ա Կ Ն

Ո՛հ , զանդակն , ինչ զ ործի բանաստեղծական .
Վանդակն որ հոն , վերն կը կախուի օդոց մէջ՝ ան-
շունչ՝ բայց կենդանի , բայց պերճախոս . անձնիւր ⁽¹⁾
մարդոյ մտաց մէջ ինչ և որպիսի յիշատակներ կապ-
ուած են իւր ծննդավայր գիւղին կամ թաղին զան-
գակին հետ մինչ մանուկն էր ի թինդ ⁽²⁾ այդ սրբազն
պղնձոցն կը զարթնոյր , նորա ձայնով կ'աղօթէր ձեռ-
նամած իւր մօրկան քով ի ծունր , կամ կը դիմէր տա-
ճարն՝ զոր այնքան կը սիրեն մանուկն և կինն , այդ
ձայնն աւելի աշխայժ , կ'աւետէր կիւրակէն և տօնն

(1) Անցնէր , ամեն մէկ , իւրաքանչիւր :

(2) Թինդ , թնդալլը , ձայն :

Երջանկութիւնքն մանուկին . զիածրգ կը տխրէր իւր մատաղ ու քնքոյշ հոգին , երբ զանդակն , արտմածայն օդոց մէջ կողբայր մահն , կը յիշէ այն գիշերներն ուր զանդակին տաղնապափոյթ (1) զանչիւնն (2) ընդոսա (3) զարթուցած էր տունն ու թաղն : « Հրդեհ » գուժելով , և իւր արհաւելիքն , և իւր արցունքներն . լսցաւ իւրեան հետ այդ պղնձն՝ երբ իւր հայրն կամ մայրն կամ եղբայրն կամ քոյրն կը յուղարկաւորէր վերջին անգամ Աստուծոյ տունն և անտի մեր ամենուն վերջին տունը . հռչակեց նաեւ իւր կենաց մէջ այն երջանիկ օրն , ուր , նոր փեսայ , սեղանին ստքը տարաւ իւր հոգւոյն և կենաց ընկերն : Այս ամէն յիշատակներն և նոյայ յարակցութեամբ (4) անցած գացած օրերու և դիակոց բոլոր գուռարթ ու տխուր պատկերներն կը վերակենաւանան յիշողութեան մէջ , մանաւանդ երբ մարդ , երկար մի բացակայութենէ յետոյ , կը դառնայ իւր ծննդավայրն և ի հեռուստ կը նշմարէ իւր գիւղին կամ քաղաքի զանդակատանց մէջէն իւր թաղին զանդակատունն . այդ առարկայն մի հոգի է , մի բարեկամ հոգի , որ գոգցես իւրեան կ'սպասէր , որ ամենէն առաջ կը դիմաւորէ զինքն միջոցին մէջէն , որոյ ձայնն կը ճանաչէ բազմաթիւ տարիներէ յետոյ և բազմաթիւ զանդակաց մէջ , զոր գտնելով պանդուխտն կը կարծէ գտնել վերստին բոլոր իւր սէրերն բոլոր իւր երազներն

(1) Տառապահոյն , արտորալու :

(2) Գանձուն , գոշուն , պօռալու ձայն :

(3) Ըստուսուն , վեր զատքելով :

(4) Յարակցութիւն . կապակցութիւն կազ :

բոլոր իւր յիշատակներն , իւր մանկութեան մանաւանդ որ՝ որչափ ապրինք այնքան աւելի մարած օրերու ծուխին մէջէն կընծայէ մեր աչաց իրրեւ երանաւէտ զարնանազարդ ովասիս (1) անապատին փոթորկայոյզ աւազին մէջէն :

Ո. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Պտոյտ մը գաղափարաց
ալխարին մեզ

ՄՈՒՐԱՅԻԿ ԿԻՆՆ

Ո.

Ամառն անցաւ վերստին
Անցաւ զեփիւռն ալ նախշուն
Եւ թուփերու թարմ հոտին
Փոյթ յաջորդեց ցուրտ աշուն :

Կանանչազուրկ ու դեղին
Են գաշտօրայք ու լերինք .
Արդէն հոգիւք ալ թողին
Իրենց մախազն (1) ու սրինդ :

Ամպերու մէջ՝ զիմասքօղ՝
Լուսակորոյս է արեւ .
Զըկան զուարթ ու երգող
Թոչունք ծառոց ստորեւ :

Զըկան թիթռունք գունազարթ
Որք թրթռան սիրազին ,

(5) Ուշուն , անապատներու մէջ գանուած բարերեր ու ջրաբբի տեղերը :

(1) Մարտաւ , սոսպակ :

Զըկայ՝ չուշան, չըկայ վարդ
Որ նախանձին մեխակին :
Չըկան բուրժունք անուշակ,
Ոչ յասմիկ (1) ոչ շահոքրամ (2)
Ոչ ալ գողարիկ մանիշակ
— Եւ ոչ ճճեաց խօ՛լ երամ:
Եւ ոչ ճպուռ որ հեղու
իւր ճըսճըսներոյ սատոց տակ,
Եւ ոչ փութկոս (3) ժիր մեղու
Որ բերէ մեղր ի փեթակ:
Վեհ կաղնիներն անտերեւ՝
Գլուխմին ուղղեն դէսլ ի վեր
Ուստի կարկուտ և անձեւ
Թափին երկրիս տալ աւեր:
Գիշերներն ալ՝ անմուռնջ՝
Չունին ոչ սստղ, ոչ լուսին .
—Մի քանի բռւ մահաշունչ
Իրարու հետ կը խօսին :
Ծողն՝ ալեկոծ, կատաղի .
Մոնչելով մոլեգին
Փրփրապարար (4) մի ուղի
Ցոյց տալ նաւուց ընթացքին :
Մերթ ընդ մերթ շանթ ու կայծակ՝
Մթին յերկնուստ վայր ի թափ՝

(1) Յառակ, (2) Շահութքա՞մ, ծաղկանց տեսակներ :

(3) Փառթիոր, աբոսորացող :

(4) Փրփրապարար, փրփուրով լեցուն :

Կարծես բանալ գան մի ծակ
Ուստի տեղայ մահ, սարսափ.....

Բ

Ինչպէս աշունն ամառին
Յաջորդելով՝ ցրտաբոյր
Շնչովն խոկոյն կը սաւին
Թուչնոյն երգն ու ծաղկին բոյր .

Այս աշխարհի մէջ ալ մարդ
Կենաց աշնան երբ հասնի .
Կորաքամակ, ալեզարդ
Երբ նա լինի ծերունի :

Երբ դառնան հերքն սպիտակ
Ճակատն անդոյն՝ թարշամի .
Անցեալ աւուրց յիշատակ
Խւր սրտին խորն ընկղմի :

Եւ միտքն յուզի դառնագին
Այն ժամերու վափագով
Ոյց մէջ խայտան իւր հոգին,
Եւ որք ալ չեն իրեն քով .

— Փափկիկ ծաղկանց փոխան՝ փուշ,
— Զինջ հաշութեանց վոխան՝ սուգ.
Գան պաշարել զինքն անյուշ
Յաւեր եւ յորդ արտառք ,

Եւ նշմարէ՝ դիմայլայլ՝
Այն վիճն, անեղր, անսահման ,
Ուր կընթանայ — այն մռայլ,
Վիճն որ կոչեն « Գերեզման ».

Եւ հեծէ նա — այլ երկին
Որ մարդն հոգայ անդադար .
Իւր բարութեամբն անմեկին
Ախին նմա միսիթար .

—Տառապելւոյն՝ թեւ թիկունք⁽¹⁾
Տայ , բոյներուն ալ թռչուն
Խակ ծերունեոյն՝ տայ մանկունք
Սիրաթոթով , դողդոջուն ,
Որք՝ դրախտին ջինջ տիստար ,
Զուարթնոց⁽²⁾ քովէն վայր եկած՝
Գորով , գորուանք , խինդ ու պար
Սիռեն ի մեզ անկասկած .

Եւ ոյց աչաց մէջ իսպառ
—Անմեղութեան հայելի —
Սրեւուն պէս վեհափառ
Մի չող , մի լոյս կը փայլի . . .

Գ

Սակայն , աւազ , աշխարհի
Մէջ՝ անդիտակ նահատակ՝
Երբեմն այդ լոյս կը մարի
Ճակատագրի չնչոյն տակ
Երբեմն՝ անշուք գլխիկոր՝
Թշուառ մանկունք , մերկ նիհար
Աստ անդ շրջին մի բեկոր
Հաց որոնել վըշտահար :

(1) Թեւ նիւսան + , օգնութիւն :

(2) Զուարթնոց + . հըշշուակներ :

Փոքր են նոքա և բոսկիկ .
—Ի՞նչ հաղած են ցնցոտի՛
Պատառ պատառ մի շապիք
Եւ կիսաթուլ մի գօտի . . .

Եւ կը վաղեն տիսրադէմ
Արտասուելով շարունակ՝
Անցնող արանց կանանց դէմ
Ափ կարկառել⁽¹⁾ կամ պնակի
Մուրալ հաց կամ հացադին ,
Զոր կը փութան՝ անխոտոր՝
Տանելյանձնել առ մի կին
—իրենց հիւանդ լքեալ մօր
Որ պարզած լաթ մի գետին
Զայնով , չեշտով ու ձեռքով
« — Ողորմեցէք աղքատին »
Հեծէ ժամուն զրան քով . . .

— Ողորմութիւն . — առելք միշտ ,
Տուէք ցերեկ ու գիշեր
Սիրովեցէք ամեն վիշտ ,
Փոյթ չէ թէ զճեզ չեն յիշեր :
Փոյթ չէ եթէ շատ անդամ՝
Համեստ լինի ձեր նուէր ,
— Բաւ է որ յօժարակամ
Տա՛ք զայն սրտիւ անստուեր .
Միսիթարէք մի էակ
Ժպտով լուռք մի հոգի

(1) Ա. + Խորաքալ . ձեռք երկնցնել , մուրալ :

Որ հեծութեանց բեռին տակ
Թշուառօրէն կը կըի (1)
Եւ որդեգրէք՝ սիրատած՝
Ամէն անտեր, որբ տղայ
Որ երկնքէն վար եկած՝
Երկրիս վրայ կը դողայ . . . :

ԱՂԵՔ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԲՈՒՐԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱՂՔԱՏԻՆ ԸՆՏԱՆԻՔՆ

Ահա աղքատին ընտանիքն : Մի ձեզնայարկի մէջ
կը բնակի . ձմեռ է , իւր գլխոյն վրայ մի ձիւնեղէն
տանիք կայ և բուքն հաղար և մի ծակ ու ծուկ ունի
ուստի երւմուտ կ'ընէ ազատ և անպատկառ : Ածովս
չկայ , հաց չկայ , հայրն մի գործաւոր էր աշխատասէր .
բայց խիստ է ժամանակն , կը պակասի գործն : Մա-
զերն օձախորիւ դիզուած , կեցած է , քարացեալ , և
մոլորեալ աչերն սեւեռած կնոջն և զաւակաց վերայ ,
որք «հաց» կ'աղաղակեն , դալկատիս և մաշած , քալ-
ցէն կրծուած ոսկորներ , որոց բերանաբաց կ'սպասէ
Մահն , կատաղի և անյագ : Զաւակաց կրտսերն մի ման-
կիկ է սանդիաց մի ազազուն տերեւիկ . կ'ուլայ , կը
ձէք , ի զուր սեղմելով իւր մօր ցամքած ծծերն որ կը
զլանան իւրեան կենսատու հեղուէն : Կ'անիծէ հայրն
իւր բազուկներն որ այլ եւս չեն կարող ապրեցնել ի-
րեններն , չգիտեմ ի՞նչ կ'զգայ , ի՞նչ կը խորհի , մի տար-
տամ խաւարի մէջ ծփալ կ'զգայ զանձնեն , և այդ խա-

(1) Կ+ԵԼ, Է+ԷԼ, ՀԱՔԻԼ, ՃԱՔԻԼ, (բեռան ծանրութենէ) :

ւարն լի է ուրուականներով որ քստմնելի բաներ կը չը-
շընջեն իւր ականջին : Յանկարծ մարած աչերն կը
կայծկալային մի դեւային խնդութեամբ , դուրս կ'ելնէ
խցիկէն խելայեղ . մի քանի վայրկեան յետոյ , երբ դի-
շերոյն ստուերք սփուռած են Ովկիանին վերայ , մի
ճողիկիւն (1) կը լսուի ալեաց , ջուրց վերայ մի մարդ-
կային կերպարան կ'երեւի և կը սուզի (2) երիցս և հուսէ
ուրեմն անհեղ կը լինի բնաւին , և ջուրն իւր նախկին
հանդարտութիւնն կ'առնու վերատին , թշւառ հայրն
այլ եւս իւր նօմի զաւակաց աղիկներուն գալարին
չզգայ յինքեան , հանդչեցաւ առ յաւէտ : — Եւ կամ ,
կը դառնայ յիւր տուն և ոճրով գնուած մի հաց կը բե-
րէ իւր որդւոց , բայց ահա ետեւէն կ'երկննայ մարդ-
կային անողոք արդարութեան երկաթի ձեռնն , կը
խլէ հացն իւր բերնէն , կը բռնէ օձիքէն և կը քարչէ .
սեւ պղնձեայ դռներ կը բացուին և կը գոցուին իւր
վերայ , ծովուն տակ կամ ընկերութեան թիարանի մէջ
կամ անդնդոյն , նոյն բան . « մնաս բարեաւ , արեւ ,
մնայք բարեաւ , աստղեր » ինչպէս կ'երգէր Դուրեան :
Մի հոգի կը նաւարեկի , մի հոգի կ'ընկլուզանի (3) , և
նորա հետ մի ընտանիք : Թոշունք իւրեանց բցնն գքել
էին ոստոց վերայ , տապարն սղոցեց զծառն ի բնոյն ,
կը թոչին թոչունք , կ'երթան ի շորս հողմունս , յան-
ձանօթն , ի մութն : և աւալ , ինչ թակարդներ կան ,
ի՞նչ ոստղեր : Եւ մայրն մանկամարդ կ'երթայ ի գե-
րեղման կամ յամօթ , զի քանի՛ք կ'երթան ամօթոյ արդ-

(1) Ճ+ԱՔԻԼ , ՋՔԻ մէջ ինկած բանի մը ձայնը :

(2) Ս+ԱՔԻԼ , ԸՆԿՂՄԻԼ :

(3) ԸՆԿՂՄԱՆԵԼ , Կուլ տալ , ԸՆԿՂԺԵԼ ,

մին մէջէն ժողվել հացն զոր կը զանայ իւրեանց Աշխատութիւնն կամ Գութ։ Միշտ միեւնոյն պատմութիւնը, ժան Վալժան⁽¹⁾ և Ֆանթին⁽²⁾։ Ա՛հ, թշչուառութիւնն:

Ռ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Թղուառութիւն եւ գուր

ԳԱԿԱՌԱՅԻ ՊԱՆԴԻԽՏԱՆ

Հայ ազգը օր ըստ օրէ թողնում է իւր երկիրները և կեդրոնանումէ քաղաքներում։ Աղքատութիւնը սփառում է նորան թողուլ իւր տունը, իւր ընանիքը, իւր ամուսինը, իւր զաւակները և գալ Պօլիս կամ այլ քաղաք, աղքատութենից աղատմբւլու համար։ Բայց այդ տեղերում եւս, նորան, հանդէպ է դուրս դալիս էաւ պէս, նոյն աղքատութիւնը, դուցէ մի փոքր քաղաքային ամոր⁽³⁾ կերպարանքով։ Դիցուք, գեղում ստանում էր նա, օրական հինգ զուրուշ, իսկ քաղաքում ստանում է ութն կամ տասն, բայց ինչ օգուտ այն երեք կամ հինգ զուրուշ յաւելուածից, մինչ չի մնամ-նորա ձեռքում։ Քաղաքի մէջ, համեմատութեամբ շինական կեանքին եթէ ոչ աւելի գէթ հարիւրին քառասուն առաւել է ծախքը։ Եթէ մարդը հինգ ստանալով ազքատ էր գեղում աղքատ կը լինի Պօլիսի մէջ կամ այլ քաղաքներում, ութն կամ տասն ստանալով։

(1) Ժան Վալժան, և (2) Ֆանթին, Վիկթօր Հենրի Շատուանի անուն տիեզերահռչակ վէպին երկու գլխաւոր անձինքն։

(3) Ահա, մեղմ։

Բաց ի սորանից, ընտանեկան կեանքից զրկուիլը, դժոխային աշխատութիւնը՝ որով պիտի շահի նա այն մի քանի յաւելեալ զուրուշները, անտուն, վարատական⁽¹⁾ և անմաքուր կեանքը որ պիտի անցուցանէ նա զանազան իջեւաններում։ Երեկոյեան պիտի գայ վաստակեալ, ուժաթափ, շատ անգամ և զնասուած անդամներով, իսկ լուսաբացին, նոյն եղիպտական ծառայութիւնը որ սպառումէ նորան։ Զկայ այն ընտանեկան միաթարութիւնը, ամուսնու և զաւակների մըտերմական, գողարիկ և անմեղ հայեացքը, որ առանց ձայնի, առանց խօսելու, կարող են ամոքել ճակատագրի գառնութիւնը, և այս բոլորը անխորհուրդ առանց հիմնական հաշուի և չկամելուց, արմատական կնրազով դարման տանել իւր աղքատութեան։ Եւ այսպէս, իբրեւ գրաստ, իբրեւ մեքենայ ծառայելով օտարութեան մէջ տասն-քսան տարի, կամ մեռանում է այն տեղ, թողնելով իւր ընտանիքը ծայրացեալ թշուառութեան մէջ կամ վերադառնում է դէպի իւր երկիրը։ Վերադառնում է' բայց ոչ այսպէս առոյդ և զուարթինչպէս գուրս էր եկել այն տեղից, այլ հասակն առած, ուժաթափ և թօնած։ Վերադառնում է' իւր տունը, երբ կորուսել էր աշխատելու ընդունակութիւնը և յարմարութիւնը։ Ուրեմն, վերադառնում է' նա միմեայն իւր ներկայութեամբ, իւր աղքատ և կարօտ ընտանեաց թիւը յաւելցնելու համար։

Եւ ահա նորա տասն և ութը կամ քսան տարեկան որդին, որ ամել և զօրացել էր իբրեւ մի ծաղիկ իւր սեպհական հոգի վրայ, առնում է ձեռքը իւր հօր պանդըմատական գաւազանը և զնում է :

(1) Վարդապետ, թափառական։

— Ո՞ւր բարով,
«Պօլիս, Տրավիղոն, և այլն, և այլն:
— Ինչի՞ համար:
«Աշխատելու և ընտանեաց օգնելու - կրկնում է
խօսակիցը անհնարին տիրութեամբ:
Անցում է սորա վերայով մի քանի տարի, յանկարծ
այս նորե կը լուր է առնում որ իւր ծերունի հայրը վախ-
ճանել է, մայրը հիւանդ է: Մի փոքր ժամանակից և
մայրը մեռնում է:

Պանդխտակիցը դակիս են նորան մխիթարելու: Մի
երկու բաժակ գինի մի քահանայ, մի « հոգւոց » և
պանդխտի սիրաը պաղում է այն աշխարհից ուր ծը-
նել էր նա ի՞նչ բանի համար վերադառնայ: Նա
գտնալու չէ իւր տունը, իւր ծնողը, նորան աչքին
սիտի հանդիպին երկու գերեզման և մի ամայի բնա-
կարան, եթէ և այն չէ անցել օտարի ձեռքը: Նա
որոշում է մնալ պանդխտութեան մէջ, և այս որոշու-
մով յօժարում է մինչեւ տակը խմել թշուառութեան
բաժակը: Այո՛, մնում է նա, բայց տունը մարեցաւ:
Մի գերդաստան ընկաւ հասարակաց խումբից:

Արդեօք ո՞քան գերդաստանք ընկնում են այսպէս:

Մ. ՆԱԼԲԱՆԴԵԱՆՑ

Երկրագործութիւն

ՇՆՈՐՀԱԼԻՈՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Տիգրանակերտէն ի Զերմուկ և ի Զընքուշ վերա-
դարձած էի, ուստի Խարբերդու վրայօք սիտի անցնէի
գայի: Զնքուշէն ինն ժամ եկած էինք, կարաւանը իւր
օթեւանն ըրաւ Քէյտան գեղը. ևս անցայ, և ուղիղ

արակետէն (1) խոտորելով բարակ ուղիով մը շատ բարձր
լեռ մը ելանք, կուզէի անպատճառ նոյն գիշերը՝ Հայոց
Ծովք գեղ կամ ըստ թրքաց՝ Կէօքիւկ՝ իջեւանիլ: Իոց
ու կրակ եղած էր փափաքը սրտիս մէջ, կը տոչորէր
հոգիս և մարմինս, այնպէս կզգայի, եթէ նոյն օրը չը
հասնիմ, չտեսնեմ, չհամրուրեմ այդ ջուրն ու հողը,
կարօտակէջ աչքս բաց մնալով: Արդէն հնար չէր
ձի նստիլ, կը քալեմ, կը վաղեմ, կը թոփմ, և ահա
պաղ հոգ մը, քայլ մի եւս, և ահա Ծովքն իւր ցան-
կարի երեսը ցցուց կարկամեցայ: Ո՞վ կարող է
նկարագրել այն բուռն և խոր յուզմունքն որ տիրեց
իմ հոգեկան և մարմնական բովանդակ մասանց վրայ:
Ո՞վ իմ պաշտելի Շնորհաւլոյս տուած և առած, օրհ-
նուած և օրհնած, աղօթած և երգած տեղի, տեսա-
րան ու հանդիսարան: Այժմ կզգամ թէ մարդ որ
աստիճան յափշտակութեան մէջ կը գտնուի, երբ իւր
ամենէն աւելի սիրածին հանդիպի, Փարերու գլուխքա-
րացտ մնացեր եմ, ապա գետինը թաւալեցայ երե-
սացը վրայ: Կը փարիմ (2) կը գրկեմ, կը պագեմ,
կ'ոթափիմ, և այլ աշերս չվերցուցի երկինք: Երկինքէն
բարձր փառք մը գտած էի: Աչքս ի ծովն, միշտ ի ծո-
վեն, չեշտ (3) ի ծովն:

Ծնվ, դու էր չես ծիծաղիր :

Բաներ կորոնեմ իւր մէջ՝ չցուցներ. հարցումներ կը-
նեմ իրեն՝ չպատասխանել: Իւր ափանց ալիքներ՝ որկը
ծփծփան առանց հողմակոծութեան և առանց փո-
թորկի, նշանէ թէ փոթորիկը զանի այնքաննվեր ուվայր

(1) Արակետ, բանուկ ճամփայ:

(2) Փարիմ, փաթթուիլ, պլուիլ:

(3) Շետ, չիփչիտակ:

յուղած է , որոյ կուրծքը ուսչած է և ծոցոյն խորերը կոծով լի , նման թշուառ դշխոյի մը , որոյ գլուխն և դէմքը փայլուն երեւի աղամանդներով , ուկեհուռ ձեզ զենակներով (1) , բազմեալ բարձրաշուք փղոսկրէ գահոյից վրայ , արտաքուստ երեւոյթ երանելի և նախանձելի , ջայց շարունակ արտասուեն իւր աշերը , ցաւն ու կսկիծը կրծէ ներսէն անոր սիրտն , լայ ու հեծեծէ , քանզի կորուսած է նա իւր երկու աչաց լցու երկու զաւակները , թագակիր գլուխներ , մին փառք եկեղեցւոյ , միւսն փառք դիւցազնութեան : Ծովիկն աչքի ձեւ ունի , կոյսի մը աչքին պիտի լսէի , բայց ալ ճիշդ մանկամարդ այրւոյ մը կը նմանէր , խորհրդաւոր գեղեցկութեամբ և շնորհքով ղեղուն ականողի մը , զոր արտասուքն աւելի հրասուրիչ կը գործեն լերանց շըրջանակի մը մէջ ամփոփուած , և ինչպէս սեւ ոսպ մը , աչքին բիրը՝ այնպէս կը մնայ և կերեւնայ սեւ ու քայքայուած շէնք մը ծովուն մէջ , կղղեակ-դղեակին վրայ Ա. Նշանի տաճարին աւերակն : Ու աւերակ , որքան վերկինս բարձր ես և մեծավայելուչիմ սրտիս վրայ . . . : Գիշերը անքուն անցուցինք , արշալուսին նաւ նստեցանք կղզին երթալու , աւաղ աչերուս , սեւ ու սպիտակ քարեր ցիր ու ցան խարխալեալ որմունք եւեթ կան:

Համբո՞յր քարերուն , համբո՞յր հողերուն , համբո՞յր փլատակաց վրայ բռւսած խոռակուն : Լուսատիզ մը պէտք էր ճիշդ այս պահուս , ոյն Աստուածաբնակ աւերակին և Աստուածարեալ Ծովիկն տխուր և վեեմ տես սիլն տպէր , պատկեր՝ զոր աւելի կը կենդանացնէր աւեւուն ծագման քնքուշ ճառագայթն և լերանց ու

(4) Ճեղինակ կամ ճեղնակ , դիմի կամ դգեստի զարդ :

ծառոց ստուերները կը կախէր երկնափայլ ծովուս բիւրեղեայ ծոցոյն մէջ . այս պահուս՝ երր ձկունք երամով կը կայտնէին , երր թաչունք թիռ թիռ կը թռչէին : Բայց ինչո՞ւ ամենքն ալ անձայն էին : Վա՛ն , երր լսեր էր Ներսէսին քնարը « Զարթիք փառք իմ » երգելէն , զոր կը նուագէր զուարթն հոգւով « Ընդ զուարթունս նոր երգս առեալ Նորոգողին » և կը կրկնէին այս թեւաւոր ալախօսիկ տիրացուք « Ալէլուիա' » այն օրէն ալ լուած էին թռչնոց դայլայիկք :

Ո՞վ կրնայ բաժնուել ձեզմէ , ափ ու աւեր Ա. Նըշանայ : Ո՞վ կրնայ թողւու զձեղ քարինք և ալիք Ծովկղղեկիս : Արդեօք որքա՞ն պիտի ապրինք դուք կամ ես , տա՞յր ինձ երկինք այն երջանիկ առիթն կրկնելու անյագ համբոյրս և անհատ արցունքս ի ձեզ :

Եերինք և եթերը Ծովիկիս , ձեզ , որ զուարթ խայտանօք ազգած և շարժած էր երկնային Աշուղին զգացմանց քնարին հոգեղէն թեւերը :

Աստեղը և արեգ , ձեզ , որ պայծառ և չքեղ ձառագայթներով ոգեւորած էք պայծառ հոգին հոգենըուացին « Առաւօտ լսւոյ , արեգակն արդար , առ իսլցու ծագեա » գեղգեղովին :

Գ. Վ. ՄՐՈՒԱՆՁՏԵԱՆՑ

Թորոս աղքար

ՀԱՅ ՄԱՅ ՄԸ

Ա.

Զըմբան տրիսուր այն գիշեր
Սեփ սեւ մըթնած էր երկին ,
Յուրա մէկ քամի կը փլչէր ,
Նւ սառ պատեր էր գետին :

Ծառոց ձիւղեր մերկ ու չոր՝
Անպատճապար դողալով՝
Շառաչէին (¹) սըգաւոր
Սոսկումն ի սիրտ ազդելով։

Զըմբան տխուր այն գիշեր
Երկնի ծաղեալ էր արեւ,
Զըմբան տըխուր այն գիշեր
Հըեշտակ՝ մարդիկ՝ թեւ ի թեւ,
ԶԱՄՏՈՒԱՃՈՐԸՆ տօնէին
Վայրաբերել (²) ի յաշխարհ,
Փարեալ ի զիրկ սուրբ Կուսին՝
Իբր ըզմանուկ մի խոնարհ։

Զըմբան տըխուր այն գիշեր
Տըներ բոլոր մութ էին,
Բայց տաճարին լուսանցեր
Բոցաճաճանչ չողային։
Բոլոր տըներ լուռ կային
Իբրեւ մէյմէկ գերեզման,
Բայց բարձրագոչ թընդային
Ցարկք տաճարին աստուածեան։

Հաւատացեալք այն գիշեր
Իբրու զաշխարհ մոռնալով,
Ամէն հասակ էր վազեր
Երկնից մանկան մըօրին (³) քով։
Կէսք զըւարթնոց երդակից

Աղաղակեն նվաճնայ (¹),
Եւ այլք հովուաց դասակից՝
Մըրտե՛ր բերեր են յընծայ։
Զըմբան տըխուր այն գիշեր
Ամենուն սիրտ էր ուրախ,
Փայլ լընորհաց երկնարեր
Մերժեալ էր ցաւն ու ախվախ։
Կարծես յայն սուրբ տաճարին
Զերկիք սիոփմանց անապակ
Մահկանացուք ըզդային
Զոդեալարար ըզճաշակ։

Բ.

Ա. Հրեշտակային երգոց զուգահետ
Եւ եկեղեցւոյն օրհնից բերկրաւէտ՝
Նաեւ վըշտալից ձայն մը այն գիշեր
Հիւղի մը մէջէն կը թըռչէր ի վեր։
Զայն մըն էր՝ մոռցվա՛ծ բոլոր մարդկանցմէն.....
Բայց ո՛չ ընդհատ քաղցր ալէլուներէն
Եւ զայն ձայն բեկրեկ կը լըսէր յերկնից
Ա. յն՝ որ միակ յոյսն է կոտրած սըրափից։
Որ խընկոց անու՛շ անուշ բուրմունքէն՝
Որք ամազ ամազ ծըխին ի սուրբ Աեղանէն,
Առաւել սիրով յեթերց հոտոտի
Ի դա՛ռն զըմուռ թըշուառ մէկ սըրտի։
Թըշուառ մէկ սըրտի մըրմունջ էր և այն,
Մօր մը հառաջանք էր կողկողաձայն,

(1) Շառաւել, աստոիկ ձայն հանել։

(2) Վայրաբերել, վար իջնալ՝ երթալ։

(3) Մասու, ախոռի մէջ կենդանեաց խոտը դնելու տեղ։

(4) Ուշանաց, բառ Եր. որ նշանակէ պահէ զմեղ փրկէ զմեղ։

Որ քըսան տարուան ի ծաղիկն հասակ
Այրի մընացած էր որդւով միակ :

Արդ և այն մատաղ գեղաբոյս որդին ,
Մօրը բոլոր գանձ և յոյս սըրտեկին ,
Դեռ հաղիւ գարունն ըսկըսէր կենաց
Ընկած էր զինչ վարդ ի շունչ փոթորկաց :

Մանկանն օրոցքին քով ծունկ ընկած մայր ,
Պաղեալ անդամոց նորա շունչ կուտայր .
Փափկիկ նորա թաթ ի ծոցին ծածկէր ,
Զերմրիկ արցունքովն ըզնա ողողէր :

Թէ շունչ զիւր համայն լինէր կարելի
Սըրտէն անցընել յայն սիրտ փարելի ,
Ոչ , ոչ դանդաղէր մայրն այն տալ զոդին ,
Շատ էր թէ ապրէր խանդակաթ որդին :
Ո՛չ , ինչո՞ւ զաւեկին՝ մայր մը բարեխնամ
Կարող է տալ կեանք միայն մէկ անդամ
Ինչո՞ւ տաք ընչուն՝ տաք արցունքներու
Չըտքւաւ Աստուած ոյժ կենդանատու —

Մէյմ'ալ անդիէն մօրն այն ցաւազին
Յականջ հասաւ թինդ ժամու զանդակին .
Կարծէս հրեշտակին ըսէր ըզհրաւէր ,
Արթընցա՛ւ ցաւէն ըզտօն մոռցե՛լ էր :
Ծածկեց ըզճակատն ի քօղ որդապատ ,
Յանձնեց իւր մանկիկն Աջոյն երկնառատ ,
Եւ դողդոջ քայլիցն ուժ տալով յետին՝
Հասաւ ու մըտաւ սուրբ Եկեղեցին :

Տեսաւ որ երկիր և երկին բոլոր
Երանի՛ կուտան Մօր մը երկնառոր ,

Ինքն ալ ցանկացաւ ասել բան մ'ուրախ ,
Խե՛ղճ մայր , ու որդաէն թըռտւ սուր մէկ ա՛խ.....

Գ.

« Մայր երկնառոր , քեղմէ լաւ ո՞վ կըրնայ՝ ո՞վ
Մօր մը սըրտին ըզդալ ցաւեր ու խորով (1)
Ով քեղմէ զատ կարուլ է , Մայր որդեսէր ,
Զորցընել մօր մ'արցունքներ :

« Որ դո՞ւ այլ նոյն վիշտ ու վերքեր քաշեցիր .
Որ դո՞ւ այլ նոյն լեզի արցունք թափեցիր
Որ դո՞ւ այլ քո Որդւոյդ տեսար մահն ի խաչ
Մօր մը լըսէ գա՛ռն հառաչ :

« Քո մայրենի սըրտիդ իսօսի մօ՛ր մը սիրտ ,
Քաշածնելէդ իմ քաշածներս ա՛ռ ի միտ .
Դու՝ որ որդւոյդ վերայ այնշափ դողայիր ,
Ի Աստուծոյ մը մայր էիր :

« Ըզքեղ՝ զըւարթունք կըսփափէին մըտերիմ ,
Ես ինչ ընեմ , իսեղճ կինս որ մէկն այլ չ'ունիմ .
Մէկն այլ չ'ունիմ՝ բայց զերկնատուր այս որդիս ,
Եւ մահ փութայ զըրկել զիս :

« Մի , ո՞չ Մայր մի , դու որ գիտես ինչ անբաւ
Մօր մը սըրտին որդւոյն իւր մահ կուտայ ցաւ .
Քո մայրութիւնդ ինձ բարեխոս ու ցաւեր ,
Մանկիկու ինէ մի բաժներ :

« Եթէ անմահ Որդիու զընուած է յերկին՝
Որ հրեշտակաց հետ քովն առնու զիմ որդին ,

(1) Խորու , գորով :

Ավ Մայր , դու այլ ողորմէ՞ մօր մը վերայ ,
Զաւկիս հետ շնունչս այլ երթայ :
«Թէ չըկրցայ սովորեցնել ըզքայլել ,
Գէթ ցուցընեմ նըմա յերկինս թըռչել ,
Հոն քու անուանդ յօրհներգութեանց ալէլու՝
Աւելամք հեղ ձայնք երկու» :

Դ.

Այսպէս հառաչեց մայրն այն վըշտակիր ,
Եւ արցունքներով ողողեց զերկիր .
Եւ երբ բաւական հեծեց ու լացաւ ,
Տըխուր էր եկած՝ ըսփոփեալ դարձաւ : —
Ալզթք ոհ , ինչպէս հէտ մահկանացուի
Դու ըսքանչելի պարզեւ ես երկնի .
Ո՞ր ցաւ է սըրտի զոր ոչ բըժըկես ,
Ո՞ր բեռն այնչափ ծանր զոր ոչ թեթեւես :
Այս , ի գահէն մինչ յորբն ու աղքատ՝
Ի քո դիրկ դիմեն զըթած և առատ .
Եւ երբ թըշուառին յօյս կըտրի ամէն ,
Ո՞վ Ալզթք , յետին ես դու ապաւէն : —

Ե.

Զըմբան տըխուր այն գիշեր
Անցաւ , և նոր ծագեց օր .
Օրն այն ձըմբան տըխուր շէր ,
Սրեւ փայլէր անսովոր :
Զի երկուէ ճիչ մը սլակսած ,
Ու մայրենի մէկ հառաչ :

Բայց էր յերկին աւելցած
Երկու ոգւոց քաղցր աւաչ (1) : —
Երիկուան դէմ վառեցան
Մեռելոց մութ լապտերներ .
Ու հանդըստեան լըսվեցան
Շարականներ , սաղմոսներ :
Եկեղեցւոյն առաջեւ
Սեւ մէկ դադաղ անցուցին ,
Երկու զուարթունք թեւ ի թեւ
Անուշ հոն քուն լինէին .
Մէկմէկու դիրկ պուլլած
Ելեր էլն դէմ մահուան .
Մահ նոյն սրբով էր կըտրած
Վարդն ու կոկոն անբաժան
Ո՞չ անբաժան իրարմէ
Երկուքն ի նոյն հանդչին հող ,
Զերկուան այլ նոյն խոտ ծածկէ ,
Երկուքն այլ նոյն կըմզեն ցող :

Խ. ԱՐՔ. ՆԱՐ-ՊԵՅ

Քերրուածք

Ն Կ Ա Բ Ի Զ

Ակնասլիշ , ահճայն , խորհուրդ ձականիդ ,
Պատանի՝ ո՞ւր ես մըտքով մոլորած ,
Ներկ ու վրձիններ ցիր ցան առաջիդ
Վշեայ կտաւը քու հանդէպ փրտած :

(1) Աւաչ կամ սաւաչ , ձայն , երդ :

Շո՛ւո տար աչերըդ , նայէ՛ դէս ու դէն ,
Տե՛ս քեզ ծաղըում է անմիտ ամբոխը .
Զարթի՛ր , սիրելի , այդ անուշ քընէն ,
Դոնէ մի անգամ հանէ՛ քու ոխը :

Բայց դու ներում ես նոցտ վեհ հոգւով ,
Խուլ ես աշխարհի ունայն շըռուկին
Յանկարծ աչերըդ փայլեց սուրբ չնորհով ,
Նըսկայի սիրտդ թընդաց խիստ ուժգին .

Առիր վրձինդ , թաց արեր ներկով ,
Եռնչ տըւիր անշունչ կոպիտ կըտաւին ,
Երկնից խորհուրդը մեկնեցաւ քեզմով ,
Քեզ անկարելին անյացտ է բնաւին :

Սէր , ատելութիւն , հանձար , բարկութիւն ,
Տըւիր պատկերին մատիդ շարժուածով .
Ինչ որ չի յայտնեց ճարտարի լեզուն ,
Դու պարզ յայտնեցիր անձայն խօսուածով :

Ապշեց ամբոխը , վաղեց , յառաջեց
Քու կենդանագիր պատկերի դիմաց ,
Ծնկաչոք գմուռու ու հալուէ խնկեց ,
Գոշեց մեծաձայն « Դա է Աստուած » :

Բայց ա՛խ , քու անքուն ժամերու ճիկը
Քանի մի արծաթ հազիւ զին դըրին .
Ստեղծօղըդ դարձար քու խեղճ խրճիթը ,
Ակեր շարեցին շուրջ քու պատկերին :

Ո. ՊԱՏԿԱՆԵԱՆ
(Գամբո - Գարիպայ)

Բանաստեղծութիւնք

ՀԻՒՄԵԱԼ ԱՊՋԻԿԱԲ

Նըւալ կապոյտ էր իւր աչուին ,
Նըման երկնից՝ յերեկորին ,
Դէմքըն նիհար և ըսպիտակ
Նըրթանց նուրբ լարըն կարմրորակ
Եւ տրտմութիւն մը անսահման
Կը տարածուէր նոցա վըրան :

Քովին անխօս մէկ պատանի
Հայէր ի նա ձեռն ի ծնօտի
Երբեմն իրենց աչք վշտահար
Պատահէին անձկաւ յիրար :

Խարտեշագեղ⁽¹⁾ վարսէն ոլորուն
Հողմածփէին դիմաց ի ձիւն ,
Ինչպէս ի վէմ գերեզմանի
Նոճիներու թոյլ հովանի :

Զորս դին ժպտով անմեղունակ
Գալնանակից⁽²⁾ նորա կուսանք՝
Իրենց յուսոց ու երազներուն ,
Ծաղկանց , ծովին պշրանքներուն
Եւ վաղուան վրայ խօսակցէին
Շուրթն ի շուրթն : — Այլ նա լոկ լոռին
Նայէր նոցա և պատանւոյն ,
Եւ վառէին այտք բոցագոյն .
Բայց մէկէն մութ մեռելատիս
Պատանքի նման ծածկէր զրիր :

(1) Խարտեշագեղ : Խարտեշ՝ շեկ գոյնով :

(2) Գալնանակից : Հասակակից :

Նորակոկն զերդ վարդենի
Որ յանդրանիկ չող արփենի
Ժպտի կարմիր՝ թէ զիւր բաժակ
Ծածռել կրծեն որդունք անյագ ,
Հազիւ հողմիկ մը որ չնչէ
Բոլոր թերթերն առա անդ ցրուէ ,
Այսպէս զաղջիկն այն կրծէր որդ
Անյագ անդուլ և անողոք :

Իրեն աչքին դէմ օր օրի
Կընդլայնէր վիշ գերեզմանի ,
Ուսկի մթութիւնն արտաշչեալ
Ըզափեզերս ծածկէր ի մոայլ ,
Եւ իբրեւ մէդ Ասլիի մէջ
Բլուց ի ծայրս անդ յելեւէջ
Հողմոյն ի չունչ նուրբ և անդայտ (1)
Յրուի յերկին անդ կապուտակ
Այսպէս նորա ալ երազներ
Փարատէին յանհուն ըստուեր :

Թէ մանկութիւն՝ թէ բազդ կամ կեանք
Գթալով ի գեղն իւր և հասակ
Քիշ մը չորս դին սփաէին լոյն՝
Խսկոյն ի հեշտ այն բերկրութիւնս
Կարժանանար Մահուն ըստուեր ,
Չոր տերեւոց զրասազք (2) ի հեր :
Եւ կը գողար կոյսն աչափեղ;
Այլ ՞վ ցաւոցն իւր ունի դեղ;
Դատապարտուած է նա մահուան;

(1) Անդայտ , բարակ :

(2) Կրտսան , լաւ է բաել բրաման , ծաղկէ զարդ :

Անդարձ անջինջ մէկ հըրաման
Ճակտին վրայ գրումած է . — զնուր
Ջանայ քերել զայն մատամբքն իւր
Վըտիս թեւին վրայ՝ կոթընէր
Նա կ'երազէր ու կ'երազէր
Ի ընդոստուցեալ յանկարծ սերտիւ
Պատանւոյն ձեռք սղմէր , ու ահիւ
Հայէր ի հող անզուսպ արցունիք
Թանայր նորա զարտեւանունք

Մարմնիկն անդուլ նիշարացած
Կարծես բարակ քօղ մ'էր դարձած
Որուն մէջ՝ լոյն բոլորովին՝
Կը տեսնուէր մաքուր հոգին ,
Թեւերն ի թուիչ վիորձել հանդոյն
Նորափետուր ձագին ի բոյն :

Եւ մեռա՛ւ նա , ըստ իւր ուխտին
Զինք անտառաց մէջ թաղեցին
Խիտ թըվերու տակ : — Իր վըրայ
Չուզեց որ քար մը ծանրանայ
Այլ մէկ քանի լեւակը՝ վարդեր՝
Զիւն ծաղիկ՝ խազ հողմոց երեր ,
Եւ ըսպիտակ վունջք յասմըկան
Հոտող բուրվառք օդածածան .
Անուշահոտ գրքերնուն մէջ
Կ'որորէին զհոգեակն այն չէջ (1) :

Երբ զինք մոռցան ամենքն , ամենք
(Զի այս են ո՛չ կենաց օրէնք .

(1) Շեն , մարած , անցած :

Մեռեալք մըղեն զմեռեալս ի հող
Եւ զյիշատակըս՝ նոր զրվող⁽¹⁾)
Երբոր ամէնքը զինքը մոսցան,
Գնացի յայցելս յիւր գերեզման,
Եւ տերեւներն անջատելով :
Նայեցայ յայն հող ի գորով :
Յընորատանի մոքիս առջեւ
Թոշտին թոյլ ու թեթեւ
Նորա յոյսերն ոչնչացեալ,
Եւ մանկութիւնն ու ցաւք մըռայլ,
Եւ կենաց տենջն, երբ նա անձկոտ
ի զըլորելն անդնդոց մօտ՝
Մութ խորերէն զարհուրելով :
Աջ մ'օդնական խնդրէր ցաւով :
Աչքս արտասուօք էին լցուած,
Եւ կըսէի սըրտէս, «Աստուած՝
Ինչու կուտաս մեզ այսչափ ցաւ,
Ինչու մըրիկս արձակես բնաւ
Ծաղկին վրայ, և քոյ կայծակ
Տերեւոց մէջ զարնէ զտատրակ » :

Եւ ամպամած էր չուրջ երկին
Շըշէէր հողմ ծառաստանին :
Այն կուսական հողին վրայ
Վայրի վարդ մը ծըլած տեսոյ
Որ կը ժուտէր, թերեւս բաժին
Էր նա մարմնոյ ննջող կուսին, —
Մինչզեռ հոգեակըն նետահար

(1) Զաւու, ընկեր :

Թեւապարէր⁽¹⁾ յերկնից կամար,
Թունիկ մ'անցաւ ծառոց մէջէն
Երգելով, շուտ մ'անհետ աչքէն :
Եւ հեռացայ ես մըտախոհ,
Կըսէի . — Ո՞վ գիտէ, ի հող
Զէ աւելի նա երջանիկ
Քան թէ կենաց յանվերջ մրրիկ » :

թ. ԹԵՐՁԵՍՆ

Բազմավեպ, հանդես

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏԸ

Առ ի՞նչ արդեօք դժգունել է լուսնակ, գող ի
գող կը սահի արագ երկնից երեսէն և ամպոց ետեւ
սքողի կ'ուղէ . — զի, բա՛րէ, մի պատերազմի դաշտ
արիւնողով, և ի՞նչպէս չաղախից իւր շոմերն այդ ար-
եան մէջ զր մարդկային վայրագութիւնն թափեց :
Գիշեր է, լսած են ոմբաց պայմիւնն, զնտակաց չշիւ-
նըն⁽²⁾, սուրերու խօշւիւնն⁽³⁾ և չեփորներու⁽⁴⁾ չոփին-
դըն, մութն, իբրեւ մի պատան սեաւ, կը պատէ ար-
եանց դաշտն, ծայրակտուր⁽⁵⁾ և այլանդակեալ դիակք
մի զմիով պառկած են, անեղ և քստմնելի, իւրեանց
աշերէն դեռ վրէժ կը փայլատակէ : Մերթ ընդ մերթ
աշերէն դեռ վրէժ կը փայլատակէ : Մերթ ընդ մերթ
օրհասականներու⁽⁶⁾ հոնդիւնք⁽⁷⁾ և վիրաւորներու հեծ-
մունք գիշերոցն լուռեթիւնն ահաւոր կերպիւ կը վրդո-

(1) Թեւապարէր :

(2) Շառաւ, սուլէլը :

(3) Խօշւիւն :

(4) Շեփուր, փող :

(5) Ծայրակտուր :

(6) Օրհասական :

(7) Հանդիւնք :

վեն — զի կան դեռ կենդանիներ որ կը թողուին դիա-
կանց մէջ իբրու մեռած — . ահա զիշակեր թռչնոց մի
պար կիցնէ անցագ , և անսպատիառ կը յարձակի այդ
մարմնոց վերայ . մին աչք մի կը փորէ , միւսն լեարդ
մի կը կրծէ , մի ուրիշն արիւն կը խմէ , և վիրաւորն
կ'զգայ անդղին (¹) կտուցն որ կը ծեղքէ իւր կուրծքն :
Աւա՛լ , ի՞նչ կատաղութիւն և ո՞րպիսի աղէագ . անհո՛ւն
նախճիր . և այդ մեռելց իւրաքանչիւրն , որ մի թիւ է
անտարբերին համար , իւր ետեւէն կը թողւ մի ծեր
մայր անխնամ կամ մի հարս և զաւակներ աննեցուէ :
Եւ յետոյ , պատերազմն պայթումն է ամեն վայրագ
կրքերու . մարդ մի գալան է , մի տարր կործանիչ , և
այլ մի միակ զդացումն ունի — քանդել , սոլաննել . —
և ահա ոռումբն մի բոցածաւալ հրդեհ կը լուցանէ մի
քաղաքի մէջ որ նստեր էր լրիկ ու անդորր . և խաղաղ
գիւղերու վրայ , իբրու ամսկը մարախից յանդս ցորե-
նոյ , կը խուժեն հրոսակը (²) արիւնարբուք . ջահ և ոռ-
սեր՝ կատաղած ի միասին կը գործեն . ծով մ'է բոցոյ ,
ծով մ'է արեան , բոցն արեան մէջ կը մարի : Ժամ մի
յետոյ կ'անցնի հեղեղն աւերիչ . և սդատխուր լուռ-
թիւն և ամայութիւն կան միայն այն տեղեաց մէջ ընդ
որ անցաւոր փախստականաց և առեւանդեալ կանանց
և աղջկանց արցունքոտ աչերն ի զուր իւրեանց ետեւ
հայրենի գիւղն կը խնդրեն . — մի գերեզման են ան-
հուն :

Ռ. ՊԵՐՊԵՐԵՍՆ

Թղուառութիւն եւ գուր

(¹) Աւա՛լ , տեսակ մը մեծ թռչուն :(²) Հբուսակ , զօրիք , զօրաց խումբ :

ՅՐԱՆՍԱՑԻՈՅ ԱԶԳ ՀԱՆԴԻՍԱԾ

Աղդային հանդէսներն աղդօգուտ հանդէսներ են :
Կախ՝ մեծ ու պղափկ ամենուն համար զուարձութիւն
մըն են . ընդհանրապէս շատ տխուր է կեանքը և մաս-
նաւորապէս սոսկական մարդոց կեանքը շատ միաձեւ
է . տօներն ու հանդէսներն փոփօխութիւն կը բերեն
կենաց մէջ ու սրտին ամբութիւնը կը փարատեն , Պե-
րիկ զէս' (¹) հայրենեաց բարիքներէն մէկը կը համարէր
որ Աթէնքի մէջ աղդային հանդէսներ էին հաստատ-
ուած « քաղցրացնելու համար , կ'ըսէ , մեր սիրտերուն
մէջ կենաց մելամաղճութիւնը » : Երկրորդ՝ այս հան-
դէսներուն մէջ ամբողջ աղդի մը հոգին կը թրթռայ ,
քաղաքակրթեալ աղդաց մէջ հաստատուած են անոնք
մեծ օրուան մը լիշտատիլ յաւերժացնելու համար և
բաղում այն է որ այն մեծ օրը մեծ սկզբունքի մը ար-
տայայտութիւնն է : Գաղլիացւոց ընտրած աղդային
հանդիսի օրը Պասթիլի անկման տարեղարձի օրն է ,
Պասթիլ՝ երիցս անիժեալ այն բանաը , ինչպէս կ'ըսէ
Միջէ , որ շատ անմեղնորու ալ տանջանարանն եղած
էր : Թերեւս մենք Հայերս ալ մասնաւոր իրաւունք ու-
նենանք սոսկումով յիշելու զայն , մանաւանդ եթէ ի-
րաւ է որ Երկաթէ Դիմակին անթափանց գալտնիքը

(1) Պերիկլէ , հուշակաւոր ճարտասան , քաղաքագէտ և քա-
ջարի զօրավար աթենացի , որ երկար ատեն Աթէնքի հանդապե-
տութիւնը կառավարեց իմաստութեամբ . և մեռաւ ի ժանա-
մահէ (499—429) Կախ Ք. Ք.

Պերիկլէս Յանական Դպրութեանց և Գեղարսեատից պաշտ-
պան կեցաւ որք շատ ծաղկեցան իր օրսկը , ասոր համար իւր
գարը իրաւամբ Պերիկլէս բառութեամբ :

կարենայ լուծուիլ մեր Աւետիք Պատրիարքին պատմութեամբ : Այլ ինչ ալ ըլլայ Պասթիլլի առանձն կամ անկաման խոկական օգուան ու ազդեցութիւնը , Գաղղիոյ մեծ յեղափոխութեան պատմութեանը մէջ աւելի գեղցիկ օր մըն էր անտարակոյս այն օրը ուր մէկ գիշերուան մէջ կղերն ու ավնուականութիւնը , գաւառներն ու քաղաքները , իրարու նախանձընդդէմ հայրենասիրութեամբ , կը մերկանային իրենց աւանդական ու տիրական իրաւունքները որոնք դարեր անցնելով անիրաւութիւններ եղած էին , և ազդային երեսփոխանութիւնն ալ թագաւորին աչքին տակ կը նուիրագործէր ու կը կատարելագործէր ընկերական արդարութեան ու ազդային հաւասարութեան այն մեծ գործը : Այս օրը Գաղղիոյ թագաւորը կոչուեցաւ «Գաղղիական աղասութեան վերանորոգող» : Զը գիտեմ , եթէ Գաղղիացի ըլլայի , օգուտոսի ՃՌԴ օրը՝ ազդային հանդէսի օր ընել տալու կաշխատէի արդեօք , իրեւ օր մը որ արեան բիծէ աղաս և միայն մեծ սկզբունք մը իրացնելու նըւիրուած : Այլ յուլիսի 14^{րդ} օրը Պասթիլլի անկումէն զատ ուրիշ գեղեցիկ թուականի մըն ալ կը պատասխանէ :

1790 յուլիսի 14^{րդ} օրը արդարեւ մեծ օր մը եղաւ ֆրանսայի համար : Ֆողովրդեան զանազան դասերն և երկրին զանազան գաւառներն ու քաղաքներն օր մինչեւ յեղափոխութեան տարին բարքով , օրէնքներով , իրաւունքներով , չաշերով տարբերեալ ու բաժանեալ էին իրարմէ , այն օրը միացան ի համբոյր եղբայրութեան . ալ չը միաց դաս ու գաւառ , այլ ազդ ու հայրենիք : Աղասութեան հզօր փչմամբ հոգեւորած ամենքն ալ , իրաքանչիւր ոք ընդհանուրին մէջ խառնուած ու այնքան մեծցած զօրացած կը զգար ինքզինքը

որչափ մեծ ու հզօր է հայրենիքը : Սիրոյ և խաղաղութեան ճայնն հնչէր էր Փրանսայի մէկ ծայրէն միւս ծայրը : Ամեն կողմէ թափեցան ի Փարիզ . երկաթուղի չշկար այն ատեն , ով որ կրնար կառքով ու ձիով եւկաւ , ուրիշները ուսքով եկան , ժափտն ի ըրթունք ու երգն ի բերան , ութունամեայ ծերունիներ կը տեսնուէին արքունի պողոտայներուն վրայ , կըսէ պատմագիր մը , որ օրը 12 ժամ ճանիքայ կ'ընէին ուսքով : Եկան լեցուեցան ի Փարիզ : Չորս հարիւր հազար հոգի էին Արեսեան դաշտին մէջ : Ներկայ էր թագաւորը , թագուհին , արքայազուն մահուկը , զօրքը , կղերը , ազնուականութիւնը , ժողովուրդը , գաւառներն ու քաղաքները . և ամենքն ալ երդուեցան ազգին համար , թագաւորին համար , ամենուն ալ սիրալ միմիայն բանի մը համար կը բարախէր , ազդային միութիւն . աւազ , և այն օր մըն է եղեր միայն . սիրտերն հեռուէն իրարու մօտենալ կը փափաքէին , երբ մօտեցան՝ միացան ու ալա նորէն բաժնուեցան . աշխարհի էն աղէկ բաները այսպէս կը վերջանան : Այլ այս անտարակուսելի է որ այն օրը Գաղղիոյ յեղափոխութեան ամենէն պայծառ օրն եղաւ :

Այսպէս ահա երէկուան հանդէսին երկու յիշատակը ի մի խառնուած էին : Հիմա այն կրկին յիշատակը տօնելու համար ոչ թէ չորս հարիւր հազար այլ մէկքանի միլիօն մարդ է որ կը մասնակցի հանդէսին : Ով որ Բարիով չէ անուած հասարակ օր , չը կրնար երեւակայել թէ ինչ կըլլայ հանդէսի օր . ով որ տեսած է , նա ալ չը կրնար երեւակայել : Երբ նկարագրել պէտք ըլլայ մարդուն գրիչը կիյնայ ձեռքէն :

Գ. ՕՏԵԱՆ

Անտիպ գործեր

ԿԵՆԱՑԻՐԱԿԱՆ ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆ

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

Գրիգոր Օտեան ինքնաբոյս հանձար մ'է, որ մեծ հմտութիւն ունի Հայերէն եւ Ֆրանսերէն լեզուաց, Քաղ. Տնտեսութեան եւ Խմաստափրութեան. իբրև քաղաքական, ունեցաւ իւր արժանաւոր դիրքն Օսմանեան կառավարութեան քով՝ զանազան բարձր պաշտօններովն զոր վարեց երկար տարիներ իմաստութեամբ ու գործունեութեամբ. նախ Թուրքիոյ Պետական Խորհրդոյ անդամ եւ ապա Հասարակաց Շինութեան Նախարարի Խորհրդականն եղաւ. :

Ազգային ժամանակակից պատմութեան հջերը՝ Գրիգոր Օտեանի անունն անջնջելի պիտի պահեն, վասն զի ինքն եղաւ. Ազգ. Մահմանադրութեան զիսաւոր հետինակներէն մին :

Իբրև զրագիտ, առաջին կարգի տեղ մը կը գրաւ Գ. Օտեան՝ Հայ զրագիտաց շարքին մէջ, քէեւ սակաւարիւ են իւր զրուածներն, սակայն բաւական են ցուցելու մէծիմաստ հետինակին արժանիքն, որոյ հարմար իրաւամբ կըսէ Մ. Զերազ, Գրական Փորձերուն մէջ « Հայ զրականութեան այս անկեալ վիճակին մէջ լաւ է որ մերը ընդ մերը ի տես զան այսպիսի զրութիւններ, իբր մոլորեալ ճաճանչք մի բարձրագոյն զրականութեան » :

ԵՐԱՎԴԱՑՈՒԹԻՒՆ Ի ՊԼՈՅԻԿԻ ՏԵՐԵ

Կիրակի օրն արեւամայրի ժամանակ Պէօյիւք Տէրէի հրապարակն իջայ, շրջագայութեանց և զրօսանաց, կենուալի շարժմանց և բնական գեղեցկութեանց տեսարանի մը հանդիսականն եղայ: Լսելու և տեսնելու, դիտելու և խորհելու բաւական ընդարձակ և ազատ ասպարիզի մը մէջ գտնուիլո, ժամերուն անձանձիր սահմար զգացի, և գոհունակութեամբ խառն տպաւորութենէ մը գրդուելով՝ իւրովի ըսի:

ՄԵՂՔ ՈՐ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՈւՏ ԿԱՆցնի:

Ստուդագէս մենք ենք անցնողն և ոչ թէ ժամանակն որ անանց և անայլայլելի է, և որ տեւողութեան անբաւութիւն մ'է՝ անջրպետներու անբաւութեան սէտ: Բայց եթէ ոչ իրապէս՝ զէթ առ երեւոյթու ժամանակը կանցնի, երկիրն իւր առանցքին վրայ յաւիտենապէս կը թաւալի, լրյոն ու խաւարն անընդհատ իրարու կը յաջորդեն բնութեան անփոփոխելի և անխուսելի օրինաց համեմատ: Արդ, մարդկային կենաց մէջ կան պատահարներ կամ պարագայներ, ուր կրնանք, անշուշտ միամտաբար և բնազդօրէն, երկրիս հոլովումը, լուսոյ և խաւարին մշտնջենական յաջորդումը ժամանակ մը դադրեցնելու վափաքը տածել, որպէս զի այս ինչ պատահարին վրայ ապահովապէս իշխելու, այն ինչ պարագայէն աւելի մեծ օգուտ մը քաղելու պատեհութիւնըն ունենանք, և կարենանք դերեւել (1) ճակատագրին հետութիւնները (2):

(1) Դերեւել, փճացնել:

(2) Հետուանիւն, խեռ. ութիւն:

Այսպէս կիրակի օրն իրիկուն հանդիսաւոր պարագայի մը մէջ կը գտնուէի , և կը փափաքէի Յեսուսի գերերկրային սրբութեան տէրն ըլլալ , անոր պէս երկնային ոյժերով զինուիլ՝ աստուածանչային ճշմարտութեան մը համեմատ՝ արեւին շրջանը , այժմեաց գիտական ճշմարտութեան համեմատ՝ երկրին հոլովումը , քանի մը ժամ դաղրեցնելու համար , թէեւ՝ պահ մը խորհելով խոսափանէի ինքնին թէ անծանօթ ուղեւորի մը չէր կրնար չնորհուիլ ինչ որ՝ ըստ աւանդութեան՝ վաթերլոյի ճակատամարտին օրուան իրիկունը մերժուեցաւ Սուրբ Հեղինէի կղզին նետուելու սահմանուած մեծանուն կալանաւորին :

Երբեմն մարդուս վայելմանց ձեւերուն մին է շարունակ փափաք մը կազմել և զայն օր մը կատարուած տեսնելու երազովն ասլրիլ : Անկատար մնալու սահմանուած իղձէ մը եթէ կ'ուղես կամովին և դիտմամբ խարուիլ և անյուռութեան շմատնուիլ , սիրէ և ինդրէ՝ անհընարինը , և եթէ չես հասնիր նոպատակիդ , գէթ հընարաւորին իրականութենէն և տգեղութենէն իսկոյն ձանձրանալու և տհաճութեան նորանոր զգացումներէ տառապելու հարկին մէջ չես գտնուիր : — Ատի հով կլլէլ է , ըսես գուցէ : Ժան Ժադ Ռուսո այդ կարծիքէն չէր : Գիտէր անթէ Տիկին ՏՈւտըթօ Սէն-Լամպէրին տարփուհին էր , այլ նշգարիէ հովանոցի մը ներքեւ գեղանի արարածին հետ գրեթէ ամեն օր տեսնուելովն և անոր վարդագոյն ըլլունքներուն և ոչ մի ծայրը համբուրելու չյաջողելովն ինքզինքը հովկուլ մը չէր համարեր , և անշուշտ չհամարեց՝ երբ մանաւանդ հարկադրուեցաւ՝ ըստ իս խիստ միամտաբար՝ ինքնասպանութեամբ կենացը վերջ տալու՝ իր փափաքները իրապէս կատարող Թերէղ լը վասէօրին մատնութիւնը լուէլն ետք:

Ես եւս ահա Պէօյիւք-Տէրէի Երեկոյեան ժամը անշարժութեան դատապարտելու փափաքը կը տածէի՝ չգիտեմ ինչո՞ւ , և քարափանց վրայ ման զալով կը ցաւէի , վասն զի արեւը հետպհետէ մայրը կը մտնէր , վերջալուսական ստուերները մթնոլորաը գրաւելու կը պատրաստուէին , հարկաւ վարագուըրելու համար տեսարան մը որ զուարժ , օգտակար և հետաքրքրական էր :

Սրճարանները լի էին համազգային բազմութիւն մը կազմող տեղաբնակ և տարարնակ յաճախորդներով , որք աթոռներու վրայ կը խոնէին , կը ծխէին , զովար ըմպելիներ և անուշեղէններ կսպառէին , կը խօսէին և կը խնդային , քրքիջ անգամ կ'արձակէին ոմանք և այս ձայներու , շշուկներու վերեւն երբեմնակի կը լսուէին երածշտական խուռմքը մը անոյշ եղանակները : Պահ մը գլխապին զգածուիլս և յուզուիլս զգացի՝ ուշ տալով նուագերգութեան մ'որ ձանձրոյթէ տաշուած և թերահաւատութենէ մաշուած հոգւոյ մը վշտագին անձկութեանց ներդաշնակութեան կը նմանէր : Սրտառուչ և մելամաղճային էր այս նուագերգութիւնն , ուրուն հոգեցրաւ քաջրութիւնը կարծես կը քաջուէր Ելիպոնի (1) մը նուիրական կուշտերը ծածկող տերեւախիտ ոստերու օօսիններէն և խորհրդաւոր մրմունջներէն , որք հոն տիրով և նուագածուն ներնչող Եւտերբէի (2) մը շունչէն կ'արտապրուէին , և երեկոյեան ատեն խառնուելով Վասիլի վրայ մեզմիկ փչող զովարփիւռ հովի մը հծծիւններուն հետ՝ կենաց ունայնութիւնը և մարդկային իրողութեանց ոչնչութիւնը կը մասցնէին :

(1) Եւետա , լւո ի Յունաստան՝ որ նուիրեալ էր Մուսայից :

(2) Եւրեւէտ , երաժշտութեան Մուսայ :

Հրապարակին վրայ նայող պատուհաններն և դուռերը կը կազմէին պատկերի տեսակ մը շրջանակներ , ուր տօնախմբութեան մը հրաւիրուած պշտասէր այցելուհներու պէս պերճանքով և սեթեւեթով (1) հագուած շըքուած կը գահէին կիներ , որոնց գլուխը խորունկ և նորածեւ փեղյորի մը անդունդը , և ձեռքն ալ կաշիէ սեւաթոյր կամ մետաքսէ մոխրագոյն թաթպաններու (2) մէջ աներեւոյթ կըլլային : Հարսնիք կար թէ պարահանդէս : Զգիտեմ: Իսկ քարափանց վրայ արանց և կանանց , երիտասարդաց և օրիորդաց բազմանդի հոսանքներ երամովին կ'երթեւեկին , ոմանք ման գալով յամրապէս , ոմանք իրարու քսուելով կամ ընդհարելով և ոմանք ալ պատուհանի կամ դրան մը կենդանի պատկերներուն յանդուզն ակնարկ մը նետելու դիտաւորութեամբ տեղ տեղ կանկ առնելով և հետաքրքիր չարամիտներու ուշադրութիւնը առ ոչինչ գրելով :

Բօպաններու աղեղնածեւ ճեղքուածքին միջեւ կիսովին պահուած մանիշակի և վարդի փնջիկներուն բուրմունքը կային լանջերէ և թաշկինակներէ արտարուրով անուշահոտութեանց հետ կը խառնուէին , և օդին մէջ ծաւալելով հեշտասէր թոքերէ անշուշտ հաճութեամբ կը լուսուէին : Անժիական երիտասարդին համարձակ և ուրախ նայուածքը յուսոյ և յաղթութեան հաւաստի մը , իսկ մի քանի դեղանիներու բնական կամ շինովի ժայիտը դժբաղդութեան դէմ գրգիռ մը կերեւար :

Գ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

Ուղեւորութիւն
ի Կ. Պօլիս

(1) Աւելուելի , տեղորդ զարդ :

(2) Թաթպան , ձեռնոց :

ՇԱՏԱԽՅԻ ՀԱՅՈՅ ՊԱՐՆ

Մենք տեսանք այդ պարը Շատախյի (1) հայերով , չոգւոց Վանից տանիքը գիշերուան լրւսնակով , որ եկածէին յուխտ , և հոգւոյ ուրախութեան հետ քիչ մ'ալ մարմնաւոր ուրախութիւն կ'ընէին : Չեմ կրնար պատամէլ այն տպաւորութիւնը զօր կրեցի այդ տեսարանին առջեւ : Անձեւացեաց (2) ապառաժներով պատուած խորձորի մը մէջը , Տիգրիս ծըւծըւալով ալէփայիկ կ'ընթանայ մօտէն . Տրդատը յաւիտենական քունը կը ննջէ ջրին ափը . հոն է գերեզմանը : Հին , մթին , ահաւո՞ր լոփին , բայց և հրաշիւք մեծահուչակ Վանքն չոգւոց կամ չողեաց , իւր չորս կողմը գաղաններն և աւազակները . կամարին տակ՝ ժամ ու պատարագի սեղան . տանիքը երամ մի կայտառ անձինք , ծեր , պառաւ , այր , կին , հարս ու փեսայ , աղջիկ , մանրիկ ճճեր , խաղ , պար , մատաղ , կրակ , բոց , մուխ , տղոց ճզվոոց , խորովածի հոտն ու տըժաըժոց :

Գ. Վ. ՍՐՈՒԱՆՁԵԱՆՑ

Արեւելեան Մամուլ
Հանդէս

(1) Շատախ , որ է հնոյն կլրմայր գաւառն Մոկաց աշխարհին մէջ , որոյ գիխաւոր տեղին է Շատախ :

(2) Անձեւացէ , որ է հիմակաւան Քարպահի վիճակն . գաւառի Վասպուրական նահանգի որոյ մէջ են համանուն լեռները , հոսկ գտնուի Ա. Բարթուղիմէսս Առաքեալէն շինուած հուշակաւոր չոփոց կանքն որ հին ու անուանի ուխտատեղի է :

Վ. ՀԻՒԿՈՅԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Իր վերջին տարեդարձի օրը գումար էր Վ. Հիւկօթէ ա՛լ բան պիտի ըս գրէ և թէ այնպէս կզգայ թէ այս տարի իր կենաց վերջին տարին է : Այս խօսքերը արտուրութեամբ լեցուցին այն անհամար անձանց սիրտերըն որ իրաւամբ կը հիանան մեծ բանաստեղծին հանձարին վրայ զի միշտ այդպիսի տիսուր նախազգաց մունք, մանաւանդ երր բնութեան ընթացքին ալ կը համեմատին, կ'ահարեկեն զմարդ : Այլ բանաստեղծք մասնաւոր հակամիտութիւն ունին միշտ մօտալուտ տեսնելու իրենց վախճանը և իրենց կենաց ընթացքին մէջ քանի մը անդամ կը մեռնին ու նորէն յարութիւն կ'առնեն : Եւ ո՞ գիտէ երր կը հնչէ առաջին անդամ մահը զգայուն մարդուն սրտին մէջ : Վ. իւկօյին համար շատոնց հնչած էր այն, երր կորոյս իր կենաց ընկերն որ իր լաւ օրերուն հաղորդ եղած էր և որ ապա իրեն հետ երկար տարիներ աքսորանաց հացն էր կերեր որ թէպէտ միշտ թշուառութեան չոր հացը չէ, այլ դու գիտես, Տանթէ⁽¹⁾, թէ քանի դառն է անի . այն ժրաշ գլուխ կինը որ և Մայր որդեգորով իր զաւակացն էր ջամրած խորիսս մեղոն՝ կերակրելով ինքըն լեղիան, որոց սիրովը ներշնչեալ զրեր էր Հիւկօ իր հոգելից բանաստեղծութիւններն որք իր գեղեցկագոյն բանաստեղծութիւններն են : Ու մէյ մ'ալ վերջին անդամ կարծէիր թէ հնչեց մահը իր սրտին մէջ, երր մին միւսին զինի խլեցան ձեռքէն իր որդիքն որոնց մին արի քա-

(1) Տանթէ, հոչակաւոր բանաստեղծ խտալացի, հեղինակ Երիսային խորաբարութեան մատենին, (1265—1324) :

ղաքացի և միւսն ալ ներհուն⁽¹⁾ մատենագիր, ու երբ տեսաւ տունն որ պարապ էր մնացեր..... Եւ ահա՛ այս պէս իր ամայութեանն ու վշտացը մէջ ձայնէր ու ոգէր սիրածայն ոգին,

Անոքիկ եմ ես և այրի
Եւ իմ օրս է տարածամեալ.
Ի գերեզման գըլի հակի
Հոգիս թաւալ:

Այլ նա պիտի ապրի եղեր գես եւս բաւական երկար ժամանակ որ հանդիսատես ըլլար իր սեպհական փառքին որուն խնայեց սակայն նախանձը, այս միանգամ ևեթ դրժելով իր պայմանին և սուտ հանելով բանաստեղծին ալ խօսքը որ ըսեր էր « վլանի փառքն հաղլ ընդ հաղլ⁽²⁾ — նախանձն այդ արձանին խընայէ ոչ, այլ թէ բազմեալ տեսնէ զայն ի վերայ գերեզմանին սեմոց » : Ու հինգ հարիւր հազար հոգի անցեալ տարի իր պատուհաններուն առջեւ, իր ութսուներորդ տարեգարձը տօնեցին, այնպիսի հանդէս մը կատարելով յանուն ազգին որուն նմանը չէր տեսնուած : Եւ այդ հինգ հարիւր հազար Գաղղիացոց մէջ երկու Հայ ալ կային որ հեռուէն հանդիսատես և սրտով մասնակից եղան սիրալի հանդէսին ու իրեւ թէ իրենցն ու իրենց ազգինն ըլլար կը գուրդուրացին ու կը հիանային տեսնելով և գիտելով երկու խարտեալ գլուխներու, Արուանդամանան թռոնեկացը ժանին ու Ժօրժին մէջ գուրս ցցուած մեծ ու լուսափայլ գլուխը բանաստեղծին :

Հանդէսը կարծես թէ այն երկու մանկանց համար

(1) Ներհուն, գիտուն, բանիբուն :

(2) Հուն հոդ, համաց կամաց :

էր . բազմութեան մէջ ամենքը կըսէին «ահա ժանն ու ժօրժ» . մանկութիւնը այնպիսի հրապոյր մ'ունի որ փառաց հրապոյրին ալ կը յաղթէ . խորհրդաւոր բան մը կայ մանկան վրայ որ կը յանկուցանէ , առաջին ճառագայթի մը գեղն ունի նա , որուն առջեւ հիանալով կը հարցնէ մարդ ռուստի՞ կուգայ արդեօք» : Իսկ ժօրժ ու ժանն վրայ այն օրը բանաստեղծին ճաճանչն ալ ծագեր էր և ամենքը գիտէին թէ ո՛րսիսի սիրով կը սիրէ զանոնք վ . իւկօ . իրը չէին այն զաւակունք . ինչ փոյթ . իրն էին հոգւով և խանդակաթ անհուն սիրով որ ունէր անոնց վրայ :

Երջանիկ իրմէ աւելի անոնք էին այն պահուն և ինք շատոնց ըստած էր թէ ոչ Ոլիմպեան վէմ ոչ Տրայիանու կոթող⁽¹⁾ , այլ թէ միայն թողուն իրեն ժպիտն իր ժանին :

Գ. ՕՏԵԱՆ

Մասիս , օքարերը

ԱՆՑՔ ԱՐՈՒՍԵԱԿԱՅԻ

Ամսոյս վեցին տեղի ունեցաւ այն նշանաւոր աստեղագիտական դէպքն՝ որում ակնկառոյց կսպասէին համայն Եւրոպիոյ և Ամերիկայի աստեղաբաշխոք : Մինչեռ աշխարհիս քաղաքականութեամբ զբաղողներն իւրեանց բոլոր ուշադրութիւնն ուուիրած են երկրային կամ քաղաքական փոփոխութեանց և պատահարներու , կը գըտնըւին , նաեւ բարեբազտաբար ուրիշ դաս մը անձինք՝ որոց հայեացքն կընդարձակի անդր քան զհորիդոն երկրի : Առքա կը զննեն նաեւ տիեզերքն ոյր սահմանք կը տարածին յանհունս , և գէթ վայրկեան մը կը մոռնան

(1) Ա. անձնա , փառաց ու յաղթութեան կոթողներ :

մեր այս փոքրիկ մոլորակն՝ որ այն անհունութեան մէջ փոչի մէ միայն : Մեք բոլորով սրտիւ կը հաւատամք այս աշխատութեանց օգտակարութեան : Զպարտիմք արհամարհէլ փոքրիկ բաներն , ընդ որս նաեւ մեր աշխարհն , նոքա մեզ համար մեծ կարեւորութիւն ունին . պարտիմք յիշել թէ՝ ինչ որ կը նպաստէ օրինաւորապէս ընդլայնելու մեր խորհուրդներն , ինչ որ կարէ միջոց ինել բարձրացնելու մեր միտքն և ցոյց տալու համայն խորութիւններն և այն բարձրութիւններն որ չքապատած են զմեզ , անտարակոյս անհաջուելի օգուտներ կընծայեն մեր էութեան զարդացման :

Արդ՝ մեր ակնարկած դէպքն այս միջոցին առիթ տուաւ բոլոր ուսումնական աշխարհի տարապայման գործունէնութեան , և ինչ որ առաւել հաճելի և հրահանդիշ է , այն է որ այս մեծ շարժման մասնակցեցան գրեթէ բոլոր քաղաքակիրթ ազգերն , ամեններին աշխատակցելով միեւնոյն նպատակին համար . ամեններին յօժարակամ անձնուիրութեամք կատարելով իւրեանց բաժինն յօգուտ դիտութեան , և մինչեւ իսկ քաղաքային կառավարութիւնք անխարաբար մատուցին իւրեանց ծառայութիւնն գիտութեան փաստին համար : Պետութիւնք , գէթ այս օրինակ հազուադէպ ընկերակցութիւններով կ'ասպացուցանեն թէ՝ հնար է ազգաց մէջ եղրայրական միաբանութիւններ հաստատել այնպիսի վեհ նպատակաց համար , որ նենդամիտ դիւանագիտութիւններէ գեր ի վերոյ են : Կարի իմն գեղեցիկ տեսարան մ'էր , յորժամ այլ և այլ ազգեր փութացին խրկել երկրիս այլ և այլ հեռակայ ծայրերն և կղզիներն գրաւելու իւրեանց տեղն այն գիտական ճակատամարտին համար , ոյր գաշտավայրն երկնից վրայ էր , ոյր թնդանօթք և հրապինութիւնք նորոգ կատարելագիտութեան մէջ այս անհաջուելի օգուտ կատարելագութիւններ :

ծութեամբ զարդացեալ հեռագիտակը և գիտական նըր-
բին գործիներ էին : Այս նորատեսիլ ճակատամարտին
հրամանատարք և զինուորք , աշխարհիս ամենէն գի-
տուն և կորովամիտ աստեղաբաշխը էին : Անդ զիացիք
խրկեցին իւրեանց գիտուններն 'ի Մատակասքար , 'ի Ճա-
մայիքա , 'ի Պարմատոս , 'ի Պերմուտա , 'ի Նոր Գելանտա ,
յԱւստրալիա : Միացեալ Նաշանդք գրաւեցին Գլուխ
Բարեյուսոյ , Սանթա Քրուզ , Դեքսաս , Ֆլորիդա , Վա-
շինկթընի գիտարաններն : Գաղղիոյ կառավարութիւնն
խրկեց իւր մարդիկն 'ի Հայիթի , 'ի Մեքսիկոյ , 'ի Մար-
թենիքա , 'ի Փաթակոնիտա , 'ի Զիլի : Գերմանացիք գա-
ցին 'ի Փունիտա Արենաս , 'ի Պահիա , 'ի Պլանդաև 'ի Հարթ-
ֆօրտ : Հօլանտացիք՝ յԱրեւմտեան Հնդիկս , Պրազիլ
գրաւեց Ռիոյ Եանէյրոյ : Արձէնթէնի դաշնակցութիւնն
Քարտոսպոյի գիտարանն զրաւեց : Աշխարհիս այս այլ և
այլ և գեռ ուրիշ կողմանց մէջ գիտութեան այս անձ-
նընէր և անխոնջ զինուորքն յառաջմանէ հաստատուե-
լով կապաէին այն ժամուն յորում սլիտի սկսէին ա-
մենէքին իրենց գործողութիւններն . բայց հակառակ
երկրային պատերազմաց , այս անդամ յարձակման հրա-
ման երկնքէն պիտի տրուէր , յորդամ Արուսեակ մոլո-
րակըն , արեգական սկաւառակին վրայէն անցնէր , ա-
մենէքին իրենց այլ և այլ տեղերէն պիտի սկսէին գի-
տել . պիտի գիտէին ճիշդ սկաւառակին եզերքէն ա-
նոր ներս մտնէլն , վայրկեաններն և երկվայրկեաններն
պիտի համրէին , պիտի հսկէին նաեւ անոր դուրս ել-
նելն , վերջապէս մանրակրկիտ գիտողութեանց պիտի
ենթարկուէին անոր մուտքը , ելքը և ամեն շարժում-
ներն բոլոր իրենց մանրամասնութեամբք : Եւ այս գի-
տողութիւններով ալ չբաւականանալով՝ մինչեւ իսկ
ընդարձակ պատրաստութիւնք կատարուեցան այս ամեն

շարժմանց և երեւութից լրւսանկարներներն առնուլ
և իրենց հետ բերելու համար . որպէս զի երկար ժա-
մանակ ուսումնաց առարկայ ընեն զանոնք :

Արդ ինչ է բոլոր այս երկար և մեծածախ ճամբար
դութեանց , աշխատութեանց և յուզմանց պատճառն :
Մինչդեռ մեք հոս հանդիստ և անդորր մեք սովորական
զբաղմանց կը հետեւիմք , առանց հայեաց միսկ ճգելու
յերկինս ի վեր . ինչպիսի անհանդարտ և խռովայրոց
ոգի է այս որ կը մղէ այս ազգերն և գիտուններն յար-
ձակելու երկնից խաղաղ և լայնածաւալ դաշտերուն վր-
րայ , և թոյլ չտալ որ գեղեցկութեան և միրոյ դիցու-
հին խաղաղութեամբ և անվորով անցնի արեգական
առջեւէն . ինչ յանդուգն և անպատկառ հայեցուածքներ
են սոքա որ այսքան հեռի վայրերէ կը ճգուին , այսքան
փափուկ և չքեղ թագուհուոյ մը վրայ , յորժամնա թե-
թեւասահ քայլիք կը մտնէ և կելնէ արեգական ոսկի
դւներէն : Բոլոր այս վրդովմանց և աշխատութեանց
գլխաւոր պատճառն այն է որ Արուսեակի այս անցքին
միջոցաւ՝ աստեղաբաշխք կը յուսան գոհացուցիչ կերպով
լուծել այս անդամ , աստեղաբաշխական խիստ կարե-
ւոր խնդիր մը , որ է գտնել ճշգտապէս երկրիս հեռա-
ւորութիւնն արեգակին : Թերեւս ուսանք , մանաւանդ
աստղաբաշխութեան գասագքերնին նոր սերտած պա-
տանիք , զարմանան՝ երբ լսեն թէ երկրիս արեգակէն
հեռաւորութիւնն նոր պիտի գտնուի , քանզի շատ ան-
գամ լսած են թէ այդ հեռաւորութիւնն է 95 միլիոն
մղն : Այս թիւն անշուշտ բաւական ուղիղ է , բայց
և այնպէս միշտ ձանցուած էր , և վերջերս աւելի եւս՝
որ յիշեալ թիւն բացարձակապէս ուղիղ չէ , և հաւա-
նականաբար երեք միլիոն մղոնի չափ աւելի է : Գիտու-
թեանց մէջ ճշգտութիւնք խիստ մեծ կարեւորութիւն

ունին , և միայն ռամկային կամ անուս մտքերն են որ անոնց կարեւորութիւնն չեն կրնար տեսնել : Բայցյայս մանէ , արեգական հեռաւորութիւնն սովորական խնդրոց կարգէն չէ , կան այլ խնդիրք որ ուրոյն կրնան նկատուիլ , և այնքան մեծ առնչութիւն չունին ուրիշ խնդրոց հետ գէթ առ երեւցին : Բայց այս արեգական հեռաւորութեան խնդիրն կրնայ աստղաբաշխութեան ամենամեծ խնդիրներէն մին համարուիլ : Առանց մանրամասն բացատրութեանց դիմելու՝ կը չատանամք միայն ըսելով աստանօր , թէ այս հեռաւորութիւնն այն միակ չափն է , որ մեր ձեռքն ունենալով կը կարողանամք ուրիշ մաթեմաթիքական դժուարին հաշիւներ կատարել : Այս չափն որպէս թէ մի կանգուն պիտի լինի աստղաբաշխին ձեռքն որով պիտի չափէ դիւրաւ և ճշգրութեամբ բոլոր մոլորակաց մեծութիւնն և զանգուածն նոցա շրջաններու ճիշդ սահմաններն , նոցա շարժմանց արագութիւնն և իւրաքանչիւրին հեռաւորութիւնն արեգակէն և իւրամէ ,

Ահա այս է համառօտիւ խնդրոյն մեծութիւնն :

ԲՐՈՅ. Յ. ՃԵՇԻՉԵԱՆ

Բիւրակն , Հանդես



ԿԵՆՑԳԱԿԱՆ ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆ

ԲՐՈՅ. ՅԱԿՈԲՈՍ ՃԵՇԻՉԵԱՆ

ԴԱՍԱՏՈՒ Ի ՌՕՊԷՐԴ ՔՈԼԵՃ

Ռօպէրդ Քօլէժի նախկին համբաւաւոր աշակերտն ազգային սակաւարիւ զիտնոց մէջ կարեւոր տեղ մը կը բոնէ , որ հմտութիւն ունի Հայերւն , Անգղիերէն լեզուաց , ընդի Գրազիտուրեան , Մաքեմարիքական ուսմանց եւ Աստեղագիտուրեան :

Բազմամիուս նեղինակն՝ որ նաեւ առաջին կարգի ճարտարախօս մ'է , ազգ. բազմարիւ լսարանաց մէջ այլեւայլ զիտական նիւրոց վրայ դասախոսութիւնը բրած է որք օգտակար եղած են հայ հասարակուրեան :

Իւր զրաւոր երկերէն նշանակուրեան արժանի են Շարժմունք երկային մարմնոց , զիտական բանախօսութիւնը զոր խօսեցաւ Ընթերցասիրաց Ընկ. լսարանին մէջ . եւ բազմարիւ ուսումնական յօդուածներ որք լոյս տեսան Բիւրակն կիսամեայ հանդիսին մէջ :

Յարգելի Բրօյ. Յ. ՃԵՇԻՉԵԱՆ երկար տարիներէ ի վեր Ռօպէրդ Քօլէժի մէջ Հայ. լեզուի եւ Գրակամուրեան դասախոսութիւն կընէ ամենամեծ արդեամբ :



ԲԱՐԻԶ ԵՒ ԼՈՆՏՈՆ

Ոչ եւս Բարիզի եղելութիւն մը , այլ գրեթէ անձնական եղելութիւն մը պիտի պատմեմ . և այս իսկ է որ Մանչն անցայ Լոնտոն գնացի , Մանչն անցնիլը վտանգ մ' անցնել է և Լոնտոն երթալը ուրիշ աշխարհ երթալ է : Ինձ մանաւանդ ո՛րչափ անախորժ է Ովկիան , ոչ իր գորշագոյն թլիբայորդ⁽¹⁾ ալիքները կը սիրեմ , ոչ իր կատաղութիւնը : Ժամանակէ մ' վեր մանաւանդ ոչ եւս կը հասկնամ վ . իւկօն երբ կըսէ :

Ըզդառնութիւն մոռնամ սրտիս երբ մեծութիւն կը
տեսնեմ

Անոր համար ահա և հոս ծովսւն դրացի եկել եմ :
Եւ ոչ ուրիշ քերթօղի մը հետ դառն ալիքներէն քաղցրութիւն կ'ակնկալեմ իմ աւուրց համար : Զէ՞ . Վիրդիկոսի հետ ա՛լ մի միայն զգիսխոզ ջուրց կը սիրեմ և Միլտոնի ըզդափախոլ ջուրս անձրեւաց . և չեմ Պայրըն⁽²⁾ որ ըսեմ Ովկիանոսի ալիքներուն , բող որտայ Ովկիան այլ պէտք է տանի զիս , Ովկիանոսն՝ որուն այս ջրանցքը նեղուածը կուգայ իրեն և որ ստամբակեալ⁽³⁾ երկու եղերաց գէմ ճայն կուտայ իւր անդընդոց որ իրենց բոլոր եղեռն ու ալիք գուրս հանեն : Այլ Ովկիանոսին ալիքներէն ալ կազմափ մարդ և ահա գնացի ի Լոնտոն ու դարձայ , Լոնտոն որ ինք միայն տէրութեան մը չափ մեծ է և բազմամարդ : Բարիզ երկու միլիոն բնակիչ ունի , Լոնտոն չորս միլիոն : Եւ որչափ տարբեր են երկու քաղաքները , Բարիզ աշխարհի քաղաքն է ,

(1) Թուայորդ , մթընցած :

(2) Պայրն , հռչակաւոր անդիացի բանաստեղծ (1788-1824) :

(3) Սրբականիլ , ապստամբիլ , գլուխ քաշել :

Լոնտոն աշխարհի սատանն⁽¹⁾ է , Բարիզ սիրելի , Լոնտոն պատկառելի . Բարիզի յատկանին է վայելութիւն , Լոնտոն մեծվացելութիւնն է . Բարիզ ցնծուն և արթուն , Լոնտոն գործօն և խոհուն . Բարիզ ամեն բանի ծաղրածու , Լոնտոն ամեն բոտնի ակնածու . Բարիզ բազում այն է որ թեթեւ ու անզդաստ , Լոնտոն միշտ ծանր ու զգաստ . Բարիզ այսօր ձեռներէց վաղը ձեռնթափ , Լոնտոն անցողգողդ ձեռնարկու Բարիզ հաւասարութեան քաղաք , Լոնտոն ազատութեան քաղաք , Բարիզ միշտ կը խլափի , Լոնտոն երբեմն կը չարժի :

Բարիզի մէջ վարցները կ'ապրին մարդիկ , Լոնտոնի մէջ տաւները կ'ապրին . Բարիզ եկեղեցի երթալն ամօթիք համարուի , Լոնտոն եկեղեցի չերթալն ամօթիք համարուի : Ընտանիք և կրօնք , ահա երկու մեծ բան որոնցմով անկարելի է որ մարդ մը առաքինի չըլլայ , որոնցմով անկարելի է որ ազգ մը մեծ չըլլայ : Աշխարհի մէջ կէտ մընէ այս կզզին . այլ է երբեմն որ այդ կէտը աշխարհի կը հրամայէ , ինչպէս Ֆօքս⁽²⁾ ըսաւ օր մը Նարօւէօն Մեծին : Եթէ Թիէսուի⁽³⁾ պատմութիւնը քովս ունենայի՝ բառ առ բառ կ'օրինակի հոս այս հետաքրքրական խօսակցութիւնը Գաղղիոյ աշխարհակալ կայսեր և Իիթի⁽⁴⁾ ախոյեան այն մեծ անգղիացւոյն մէջ , ուր յանկարծ Ալպիոնի⁽⁵⁾ զաւկին ամբարտաւանութիւնը

(1) Ուգան , մայրաքաղաք :

(2) Ֆօքս , անդղիացի հռչակաւոր քաղաքագէտ (1748-1806)

(3) Թիէսու , գաղղիացի նշանաւոր քաղաքագէտ և պատմաբան հեղինակ «Պատմութիւն Գաղղիոյ յեւական» և այլ մատենից :

(4) Իիթ (Ալիկամ) , անդղիացի մեծահռչակ քաղաքագէտ (1759-1806) :

(5) Ալպիոն , Մեծին Բրիտանիոյ հին անունը :

կ'արթննայ : Ամբարտաւանութիւն . ինչ շուտ կը հանէ մարդ գրչէն այսպիսի բառեր հետեւելով ընդհանուր կարծեաց հոսանքին : Անզդիացին կը զգա՞յ ինքզինքը , բայց ամբարտաւան չէ . ինչ որ ամբարտաւանութիւն կը թուի իր վրայ , շատ անգամ ամշկոտութիւն է : Կարծես թէ դեռ խոսան բան մը ունին այս մարդիկ որ կը խանին : Բարեկամիս մէկը կըսէր թէ քաղաքակրթեալ վայրենիներ են և այս ալ թերեւս իրենց մեծութեան գաղտնիքներէն մէկն է : Այլ ի բաց առեալ այս մասնաւորութիւնը , իրենց ընդհանուր բնաւորութեանը մէջ կըսեն թէ ոչ ոք անգիտացի լրտիկ մը չափ գիտէ մեծարել դիմացինը , քաղցր ու քաղաքավար ըլլալ : Որչափ ալ մարդ ընկերհաշտական գաղափարներով տոգորուած ըլլայ անկարելի է որ հիմացմար կանգ չառնէ անգիտացի ազնուականի մ'առջեւ : Եւ ինչպէս մեծ չզգայ մարդ զինքը և մեծութեան կնիքը չկրէ վրան երբ որդի ի հօրէ վեց կամ ութ հարիւր տարուան նախահայրներու զանակն է , ամենն ալ տանուտեարք , ամենուն ալ քաղաքը՝ Լօնտոն : Այս իմաստով պիտի ըլլայ որ մեր նախնիք որ Ռոտանիկ բառը կը դործածէին ընդհանրապէս , Հօրորդի կըսեն եղեր ազնուական մարդու , ինչպէս կարդացած եմ կարծեմ Խորենացւոյն մէջ :

Մարդ մը երբ այս երկիրը կը տեսնայ ու իր բընակիչները կը ճանչնայ , մէկէն կ'ըսէ ինքնիրէն , « Ուր էր թէ մնային միշտ ասանկ » : Առաջին անգամ Լօնտոն գալուս այս եղաւ իմ տպաւորութիւնս . անկէ ի վեր տասն անգամ նորէն եկայ , միշտ տպաւորութիւնս նոյն մնաց :

Բայց եթէ անգիտացիքն ու իրենց բարոյականը կը սիրեմ , այլ չ'եմ սիրեր իրենց ճայրոտ (1) երկինքն ու

բալուտ (1) և թօնուտ (2) մթնողորտը : Հազիւ հազ այս մէկ քանի ամսուան մէջ երբեմն կը ցրուին մառամբուղք և թոյլ կուտան նշուկիցն արեգական վայլիլ Լօնտոնի մշտականաչ մարմանդներուն վրայ որք այն հազուադէպ ժամերուն կարծես թէ կը խայտան խարտիչազեղ սպիտակափայլ անկլուցեաց խոչոր քայլերուն ներքեւ : Այս մէկ քանի ամիսը դգեակները կը պարպուին և Լօնտոն կը լեցուին : Հեռուէն ու մօտէն ով որ կրնայ Լօնտոն կուգայ ուր ընկերական ընթացքը կը սկսի արտաքոյ կարզի վայլով մը վայլիլ : Հացկերոյթք ու երեկոյթք իրարու կը յաջորդեն , ու ցերեկներն ալ պարտէցներու մէջ կը չարունակեն տօնք և հանդէսք : — Բաց է աղդային Խորհրդարանը . բաց են բոլոր թատրոնները , Այլ Խորհրդարանին սեմին վրայ կանգ առնենք . Հըլլայ գահավէժ դատողութիւնք , երբ ունկնդիր ըլլանք մանաւանդ Խրանտայի վիճարանութեանց , գան աւրեն մեր այնքան գեղեցիկ տպաւորութիւնները կամ ուրիշ վիճարանութիւնները մեզ հրապուրեն քաղաքական կարգի իննդրոց : — Թատրոն մանենք ուր ահա պիտի երգէ Բաթթին , քաջոլար երգիշը , « Քօվընդ կառտըն » ի սուխակը :

Ով ազդ մեծ . շուայլ ի ծափահարութիւն , շուայլ ի վարձատրութիւն . երբ տալ ուզէ՝ քիչ տալ չ'գիտէ , լիաբուռն կուտայ ու կարծես թէ շը յագենար տալով : Հո՛ն պէտք էր ըլլալ և լսել ու տեսնել : Քառորդ մը անընդհատ տեղացին՝ փունջք , արցակք (3) , կողովներ , պըսակներ , տափինիներ , տափիղք և քնար , թագ և

(1) Բալուտ , մթնուապատ :

(2) Թօնուտ , խօնաւ , անձրեւոս :

(3) Տըսու , փունջ :

ապարօշ ; և վաղուցուկը (1) և քայռու (2) և մանեակ և ուրիշ չը գիտեմ քանի տեսակ բան , դրասանդ , ծաղիկ և պտուղ — և արկղեր ու զգրոցներ , ո՞ զիտէ ի՞նչ — և դարձեալ ծաղիկ , դարձեալ դափնիք — ու նոր փունջեր , նոր սլակներ , վերջը չեկաւ : Կարծես այս մարդիկը և այն լատիք (տիկնայք) , որ սիրուերնին ի ձեռին ունին և ձեռքերնին քսակնին , կոչին աննըման երգողին .

«Երկու ամիսէ ի վեր զմայլեցուցիր մեզ , վերացուցիր , յափշտակեցիր , հոգւոյդ բոլոր յուզմենքն և որպահիդ վայնասունը թափեցիր , մրմունջ կամ աղաղակ , ի հոսանս երկնանուագ դաշնակութեանց , թրթռացնելով մեր սիրատերն և մեր զգայութիւններն ողողելովյալիս վէտ ի վէտ հիանալի ձայնիդ որուն փոխ տըւած էին թռչուններն՝ իրենց դայլալիկը , առաւօտն իւր պայծառութիւնը , իրիկունն՝ իւր նուազումներն , և է՛ զի Ովկիանոսն՝ իւր մոնշիւնը , երկինք՝ իր սահանաց ձայնը և ամպրոսկը (3) իրենց շանթը — ա՛ռ փոխարէն որքան որ կրնաս :

Ու եթէ շամչնային աւելի պիտի տային :

Գ. ՕՏԵԱՆ

Մասիս

(1) Փուշւարք , կանանց մազի զարդ :

(2) Քայռու , կանանց վրզին սոկի կամ անդամանդեայ զարդ :

(3) Ալոքոսկ , փոթորիկ :

ՊԵՀԻԿԹԱԾԼԵԱՆ ԵՒ ԱԼԻՇԱՆ

Պէշիկթաշլեան , իրը բանաստեղծ չ. Դ. Ալիշանէն անմիջապէս յետոյ կուգայ , որ հին և նոր հայերուն քերթողն է թերեւս :

Թէ բանաստեղծութիւնը մտքին գինովութիւնն է , որպէս կ'ասէր իզզէտափին-Ապիւլ-Ֆօտայիլ-Ապտէլ-Վահապ-Ամատէտափին-Պին-Իպրահիմ-էլ-Սէնճանի , ուրեմն ինչ աւելի հետաքրքրական քան իրարու քով բերել և բաղդատել երկու մեծ զինովներ , այսինքն երկու մեծ քերթողներ , որպէս Ալիշան և Պէշիկթաշլեան :

Երկուքն ալ բանտուած են այն սոկիէ վանդալին մէջ որ կը կոչուի «ոտանաւոր» . մին արծիւ է , միւսն ազաւնի : Վանդակը , զոր արծիւը նեղ կը գտնէ , լայն է աղաւնիին : Ուր արծիւը ստիպուած է ինքն իւր մէջ ամփոփուիլ , աղաւնին հօն ազատ կը շարժի : — Ալիշան խիտ և հօծ իմաստներով կը լնու իւր տողերը . Պէշիկթաշլեան լայն աստղաբէզ կուտայ իմաստներուն , և ինչ որ մի տողով կը բացարէ արծիւն Ալիշան , սաբազմաթիւ տողերու մէջ կ'ընդլայնէ զայն մեղմիկ :

Երկուքն ալ կ'երգեն : Ալիշանի երգը գոռում , Պէշիկթաշլեանինը ձլուըիւնն է : Մի ջրվէժ է Ալիշան , որ ոռնալով ժայռէն վար կը նետուի , փըրփուր և կոհակ կը ժայթքէ զէպ երկին , և քարերը ծեծելով , խութերու վրայէ ցատքերվ կը վազէ ահեղամուռնչ , կարծես մի յաւիտենական խոչընդոտի գէմ կոուելով , հայնոյերով բարձրէն վար կ'ոստու , աւելի վեր թոչելու համար . եւ այս ելեւէլը իւր քերթուածներուն յատակագիծն է : — Պէշիկթաշլեան մի առուակ է , որ խոտին տակ գըդըչելով կը սահի , չի հոսիր՝ կը ծաւալի ,

մերթ հոս մերթ հոն , մի արեւու ճաճանչ կը հաւքէ իւր ծոցին մէջ և դարձեալ մարզերու տակ կը թաքչի աննշան , և մի ուղուուն ստուերի պէս՝ հեղաշարժ բեկրեկներ յօրինելով՝ ինքն իւր մէջ կը խայտայ :

Ալիշանի քնարը սեւ պատանքի մէջ թաղուած է կիսովին , կրօնաւորի պատանն է այն , որ իրը անկողին Պրոկրուտի , բանաստեղծին խանդը կը ծայրատէ : Պէտչիթաշլեան չունի այս նախակազմը : Ուստի , երբ Պէտչիթաշլեան Աստղիկին կը նայի , Ալիշան հառաշելով Արեգին կը դառնայ :

Երկուքն ալ ունին հանճարի մեծ աչքերը , որովք խորերու մէջ կը յառին անդադար : Կարծես Աստուած վեհութեան կնիքը կը դրոշմէ այդպիսի բիրերու վրայ , որք մի բացիսիկով և մի կշոռով՝ ով գիտէ քանի՛ անհուն խոհեր կը ծրարեն : Անդո՞ւթ հանճարներ , որք կը հաւքեն ինչ որ գեղեցիկ , ինչ որ գողորիկ , ինչ որ վեմ է , կը կապտեն բնութիւնը , և ապագային ոչինչ կը թողուն կոյս , անյագ մեղուներ , որք անձնիւր վարդի հիւթը կը ծծեն . չոր թերթեր միայն կտակելով յաջորդներուն :

Մ. ԶԵՐԱԶ

Գրական փորձեր



ԿԵՆՍԵՐԻՑԱՆ ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆ

ՄԻՆԱՍ ԶԵՐԱԶ

ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Երիտասարդ զրագետը հմատ է Հայ. Ֆրանս. Անգլուրի եւ Յոյն լեզուաց , ինչպէս նաև լնդ. պատմութեան եւ ընդ զրագիտութեան :

Ճահնազարեան վարժարանի նախկին համբաւառը աջակերտն Երկրագունու հանդիսին առաջին քանի մը տարուան շրջաններուն (1870-1872) խմբագրապետութիւնը վարեց . այս հանդեսն նշանաւոր եղաւ . իւր հըմտագոյն յօդուածներով :

1870 ին սկսեալ Մ. Զերազ կը զրէ առ հասարակամն նիւրերաւ վրայ , ունի այլեւայլ Երկասիրութիւնն որոց մէջ լիշտակելի են :

Գրական փորձեր (1874) . որ կը պարունակէ գեղեցիկ յառաջաբանով մը՝ ընտրօղական լեզուի համառու քերականութիւն մը , արձակ եւ ուսանաւոր քերուածներ , ճառեր , բրադատումներ , եւ զանազան բանական գրուածներ :

Սոյն զիրքն որ մէծ աղմուկ հանեց զրական ասպարիզին վրայ , ընտրօղական լեզուի օրինակ մը կուգար ընծայել , այն լեզուին որով շարադրած էր իւր երկերն . քէ եւ իւր առաջարկած դրուրիւնը զերծ էր աշխարհիկ լեզուի քերականութիւններէն . սակայն եւ այնպէս կը պարունակէր այնպիսի կետեր որ կը յեղաշրջէին արդի լեզուն :

Մեծամեծ վեճեր ծագեցան, բազմաքիւ թէր ու դէմ գրողներ եղան, որոց պատասխանեց ընտրողական լեզուի հեղինակը :

Գրիւ եւ ոռւր ստորագրութեամբ յօդուածներովն :

Գրական փորձերն, ի բաց բողոքի լեզուի մասն, Մ. Զերազի հոյակապ գործն և այն հասակին մէջ յուրում արտադրեց :

Վարժապետական ժողովոյ մէջ (1874) որ ազգային ամեն կարգի դաստիարակներէ կազմուեցաւ. հայ վարժարանաց կանոնաւորութեանն եւ դասառուաց ու դաստիարակաց վիճակին բարորմանը վրայ խորհնելու համար. Մ. Զերազ ընդարձակ ճառ.եր խօսեցաւ լեզուի խնդրոյն վրայ որ ապա հրատարակուելով Ազգային դաստիարակութիւն անուամբ առանձին հատոր մը կազմեցին :

Ունի նաև այլեւայլ նիւրոց վրայ զրած յօդուածներ որ լոյս տեսած են զանազան ազգային թէրքերու եւ հանդիսից միջոցաւ : Նշանաւոր են մանաւանդ Կրթական դասեր մակարով յօդուածներն որ անգոյիական վարժարանաց նկարագրերն են :

Ազգային գործոց մէջ բանիբուն երիտասարդը ծանօթ և ամենուն իւր մատուցած ծառայութեամբը :

ԼԱՍՏԱՌԹԻՑ (1)

Լամառթի՛ն, ամենէն աւելի նա է բանաստեղծ, զի հոգւոյ բանաստեղծն է նա : Երբ իր քնարին առաջին ձայնը լսելի ըրաւ, այնպէս եղաւ իրրեւ թէ առաջին անդամ կը հնչէր բանաստեղծական քնարին ձայնը ֆըրանսորյի մէջ, երբ հազիւ թէ ցրուած էին քաղաքաւեր և աշխարհաւեր պատերազմաց ծուխերը, երբ սահմարձակ ազատութիւնն ու ապա երկաթէ դանդանաւանդն (2) հեղձամղձուկ ըրեր էին այն մեծ ազգին հանձարը, երբ մարեր էր աւելուն և ընդարմացեր էին հոգիներն ամենուն, երբ երկիւղն՝ երկիւզածութեան տեղն էր բաներ, երբ երկրաքարը մատենագրութիւն մ'ամբարտաւան հանձարի մը լսուու նայուածքներէն ալ չ'ակնածելրո՛՝ բոլորովին նուաստացուցեր էր բանաւորութիւններն ու սիրտերն և ասլականութեան հոսանքը տղմուտ գետի մը պէս կը հոսէր կ'անցնէր այն մեծ հանձարին ոտքերուն առջեւ : Ինչ որ Շաթօպահիան չը կըրցաւ ընել. Լամառթին ըրաւ զայն : Անհունին մեծ հորիզոնը բացաւ ընդլայնեց այն վայրահակ հոգիներուն առջեւ՝ որք իրենց այլակերպութեանը վրայ իրենք ալ զարմացան : Իր բոլոր տաղերուն մէջ որք երածշոտութեան մը պէս կը հնչէին, երկնից կարօտովն անձկայրեաց (3) հոգին՝ վեր կը սլանար միշտ երկրէ : Աէրն որ կ'երդէր աստուածային պաշտամամբ խառնուած էր . սէրն ու ամեն բան կ'առնէր իրեն հետ յեթեր կը բարձրացնէր : Մշտամառունչ աղօթք մընէր նա, և ուրիշ ինչ

(1) Լամառթին, մեծանուն բանաստեղծ գաղղեացի (1790—1869).

(2) Դանդանաւանդ, սահմարձակ.

(3) Անհունաց, կարօտով սիրտը երած:

կրնար ըլլալ բնութենէ ներշընչեալ այն բանաստեղծը .
ո՞չ ապաքէն ամենայն ինչ կ'աղօթէ յաստիս , ո՞չ ապա-
քէն ժամեր կան , այնպիսի խորհրդաւոր ժամեր ուր ա-
մենայն ինչ արարչութեան մէջ կը տեսնես որ աղօթքի
գողով բռնուած է , թռչունը , ծաղիկը , տունկը , ա-
ւազի հատիկը , ո՞չ ապաքէն ամենայն ինչ կը սարսւայ ,
կ'արտասուէ ու կը պաղատի : Եւ միայն մարդս պիտի
չ'աղօթէ՛ , մարդս որոյ վրայ կը խութեն աղէտք , որ բո-
լոր բնութեան մէջ անժառանգեալ՝ ի՞նքն է միայն ո-
րոյ միսիթարութիւնը , յոյսն ու մեծութիւնն է խօսի՛լ
ընդ Աստուծոյ : Բոլոր ներշընչմունք էր Լամասթին , և
ներշընչմունք ըսել վէտք չ'իմանալյախուռն և յան-
դուգն երեւակայութեան մը արշաւանքը բանին և ի-
մաստութեան սահմանին մէջ , այլ հոգւոյն ցոլացմուն-
քը իմացականութեան վրայ : Բանաստեղծը անտեսա-
նելին կը նշմարէ և ինչ որ ուրիշները կը նշմարեն նա կը
տեսնէ . բարոյական մարդը կը նախազգայ , բանաս-
տեղծը կը մարդարէանայ , իրաւունք ունէին Լատինք
որ մարդարէ ու բանաստեղծ միեւնոյն բառով կը բա-
ցատրէին :

« Բանաստեղծին օրհնեալ է անունը , անիծեալ է
կեանքը » : Այն մարդը որուն անունը բոլոր աշխարհ
յուշի կը կապէր , իր քաղաքական ձախորդութեանց մէջ
տեսաւ վնաքը լքեալ ամենէն , լքեալ իր բարեկամնե-
րէն իսկ , բան մը որուն համար Ժիւլ-Փավուը մեծ հո-
գիներու ամենամեծ տառապանքն է կ'ըսէ : Մեկուսի
ապրեցաւ աշխարհէ , պարտքերու և մոռացութեան
տակ ձնշեալ , և աս որ զլյուֆին էր երգեր և ծօսէնն
էր գրեր , Դաշնակներու ու Խորհրդածութեանց գըր-
քին հեղինակը , տեսաւ իր վերջին օրերուն , ի նախ-
նեաց մնացած իր կալուածները , տունն ու այգիները

որոնց իր հոգին էր խառներ , տեսաւ որ մէկիկ մէկիկ
ուրիշներուն ձեռքն անցան ամենքն ալ . և ինք որ ար-
դէն չ'էր սիրեր զաշխարհ , զզուեցաւ աշխարհէ և մեկ-
նեցաւ անտրտունջ . ինչպէս անտրտունջ կը մեկնի ովլ
որ ալ բաժակին մրուրը քամած է և որ արմատ չէ ձը-
գած յաշխարհի , ինչպէս կ'ըսէր ինք ալ հետեւեալ տո-
ղերուն մէջ .

« Ահ , լայ թո՛ղ , լայ այն մարդն որոյ ձեռք մոլեխանձ
Յարեալ իրը ըզբաղեղ ամացն իւր թեկորաց
Վաղուան հետ կը տեսնէ իր յոյսն ալ որ կ'անցնի .
իսկ ես որ՝ արմատ ոչ ձրգեցի յաշխարհի
Ես կ'երթամ անաշխատ պէս թեթեւ տերեւին
Վերըերեալ ըընչովն երեկին » :

Օր մը նորէն պիտի կրկնէ աշխարհ իր անունը . մար-
դըս երկրագարը իրականութեամբ գոհ չը կրնար ըլլալ
և ոչ ապականութեան և խենէշ⁽¹⁾ զեղսութեանց մէջ
ապրիլ երկար ժամանակ . պէտք է մաքուր օդ ծծէ :
Ու երբ զիստութեանց ամեն գիւտերէն ետքը և իմաս-
տափրութեան ամեն ձեւերէն ետքը՝ մարդիկ նորէն
սկսին բնտուել մեր հորիզոններէն անդին ու մեր բոլոր
մթնոլորտներէն վեր՝ անապական⁽²⁾ ճշմարիտ լցուն որ
անմատչելի հեռաւորութիւններէ կ'անդրածքի ի մեզ մեր
աշխարհէն ստուերներուն միջեւէն , երբ զգան պէտքը
իրենք իրենցմէ վեր բարձրանալու , նորէն պիտի կար-
դան ըզլամառթին որ զիրենք փոխադրէ միշտ մաքուր
ըսփիւռներու⁽³⁾ մէջ , սպանշացնելով իրենց ականջներն

(1) Խենէշ , ցոփ , անառակ :

(2) Անապական , անարատ :

(3) Սէտառտ , գոյական է և կը նշանակէ՝ ընդարձակութիւն :

ու սիրտը երկնային դաշնակութիւններով որոնց արձաւ գանգը զեռ չէ մարած ու չը պիտի մարի :

Գ. ՕՏԵԱՆ

Մատիս

Պէտքական Եկ ԴՈՒՐԵԱՆ

Բանաստեղծ մը նախ իր հոգւոյն մէջ գտնելու է այն յոյզն զոր կամի ունկընդրին հաղորդել . թերեւս այդ ալ բաւական չըլլայ, եթէ ազնիւ կիրք մը չը բունէր բանաստեղծին սրտին մէջ, երբ ցաւ մը չըմրուար հոն :

Այդպիսի կիրքով սովոր են երգել մեր քանի մը Ռուսահայ տաղերգուք, Պատկանեան, Նալբանդեան, և ուրիներ, որոց ոտանաւորներէն հայրենավառ խանդ մը կը չնչէ :

Այդպիսի սրտով կերգեն ահաւասիկ Պէշիկթաշեան և Դուրեան, ամենուն սիրելի զոյգ մը վաղամեռիկ բանաստեղծներ, իրենց գողարիկ տաղերուն մէջ : Իրենց սիրոյն, ցաւերուն, ճակատագրին համանձանութիւնքը կարծես իրենց քնարներն ալ կը ներգաշնակաւորեն :

Երկուքին ալ Մուսայն⁽¹⁾ կը սիրէ թաւուտները,

(1) Մուսայ, Արամազդայ և Մնեմովենի աղջկունք՝ ինքոյ էին որ Ապողանի հետ Պարաս և Եւկտու լերանց գագաթները կը բնակէին : Մուսայք՝ Դպրութեանց և Գեղարուեսահց պաշտպան կը համարուէին :

Մուսայից իւրաքանչիւրն զատ զատ պաշտօն ունէր, Գէտ պատմութեան աստուածուչին էր . Կաթոռէ՝ պերճախօսութեան և դիւցազնիրդութեան . Մէջո՞ն՝ ողբերգութեան . Տոյք՝ կատակերգութեան . Բայինէ՝ տաղերգութեան . Երատօ՝ կրօնական և սիրային նուագաց . Եւրեբէ՝ երաժշտութեան և հոփուական բանաստեղծութեան . Ուրանէ՝ աստղաբաշխութեան . Թորիո՞նք՝ պարի :

առուակները, սոխակն ու կուսանը : Երկուքն ալ մօտանց կը նշմարեն կենաց վերջալոյսը : Քանի սիրուն տենջք, քանի գեղեցիկ յոյսեր պիտի թաղուին անլոյս հողին տակ, քանի մրմունջք, քանի տրտունջք պիտի շոգիանան սրտամորմոք տաղերու մէջ յաւերժանալու համար :

Երկուքին ալ ոգիքը կը սիրեն մենանալ⁽¹⁾ սգատերեւ նոձեաց ներքեւ, նստիլ դամբանին մնարը⁽²⁾, սուզել իրենց աչքը գերեզմանէն անդին, չեղիլ իրենց էութենէն, վերանալ, տարուիլ անծանօթ աշմարհ մը, և անջրապետէն ասդին դարձունել երկրաւոր նայուածք մը, ասդին ցաւոց հովիաը, և սիրելիներ որոնել ու խօսիլ. յաւիտենականութեան եղերքէն :

..... Եւ բազմելով չիրմիս վերայ
Եկ գոչեցից առ նա, եկ, չեմ նոյն յորմէ խորշէիր դու .
Տե՛ս, զիա՞րդ գեղեցիկացոց զիս մահ, արար զիս տարա փելի .
Միթէ դարձեալ ատիցե՞ս զիս և անդրագոյն քան ըգ չիրմի .
Լուր ինձ Հրանոյշ

Զեմ կենդանի, և է՞ր փակես զաշսդ զիս ոչ անսանել,
Զեմ կենդանի և է՞ր ի բաց խոժոռ ըգդէմոդ զջես .
Եկեալ չեմ զիշերազրօն ձեր զըգուանաց դընել կըրա ձիմն⁽³⁾
Եւ ոչ համայն զօրութեամբ մեռելութեան և դամբանին Ամբաւութեան իմոյ սիրոյս փոխան ըզսէր քո պահանջել,

(1) Մէնանալ, առանձնանալ :

(2) Սաւոր, գլուխն կողմը :

(3) Կրճէն, արգելք, դժուարութիւն ,

Զոր կենդանեաւս ինձ զըլացար , միթէ մահո՞ւս տա-
ցես չնորհ :

Ուր աւելի Պէշիկթաշեան մելամաղճոտ և փափուկ ,
Դուրեան աւելի ջղային խառնուածք մը , պատանեկան
տիոց կորով մը կը բերէ իւր ողբերուն մէջ , ինչպէս հոս .

Ողջոյն քեզ Աստուած դողդոջ է ակին
« Շողին՝ փթիթին՝ ալոյնու վանքին ,
« Դու որ ճակտիս վարդն ու բոցն աշերուս
« Խեցիր թրթուումն ցրթանց , թոխն հոգւոյս ,
« Ամպ տըփր աշացս , հեւք տըփր սըրտիս ,
« Ըսիր մահուան դուռն ինձ պիտի ժպտիս ,
« Անչուշտ ինձ կեանք մը կազմած ես ետքի
« Կեանք մ'անհուն շողի՝ բոյրի՝ աղօթքի ,
« Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ
« Հոս մառախուղի մէջ համը՝ անշըռնչ ,
« Այժմէն թող որ շանթ՝ մ'ըլլամ դալկահար՝
« Պլուիմ անուանդ մունչեմ անդադար ,
« Թող անէծք մ'ըլլամ քու կողդ իրիմ ,
« Թող յորջոջեմ քեզ , « Աստուած ոխերիմ » :

Ո՞վչէ արտասուած Պէշիկթաշեանի Քնար և Շիրիմը
Յետին Հառաջքը կարդալով : Ո՞վ նորատի բանաստեղ-
ծին ալ , Յանը , Մահը , Յուշը կարդացած է առանց
արտասուելու :

Պէշիկթաշեանի համար նմանող մէկ կըսեն ու կանց-
նին շատերը . մենք ալ այնպէս կը ճանչենք զինքը ,
ինքն իսկ չենք կարծեր որ ծածկել ուզած ըլլար երբէք
իր հետեւողակիւնը : Բայց նմանողութիւնը միթէ երէ՞կ
մահացու մեղք մը դարձաւ ի գրագէտս , ո՞չ ապա-
քէն ամենքն ալ մեծ ու պղտիկ , աւելի կամ նուաղ նմա-

նողներ են : Միթէ Ուժիքի ⁽¹⁾ նմանելէ փախչելու հա-
մար՝ Պէշիկթաշեան մը Մոռովի ⁽²⁾ բաղմանը հետեւո-
ղութեամբ Հայ քաջորդւոյն զմայլելի եղերերգը զգու-
շանալո՞ւ էր գրել :

Ինչո՞ւ ուրեմն հանձարները հանձարոց հետ հաղոր-
դակցին , չփուին , է՞ր գոհ չըլլալ ուրեմն անհարթ հան-
ձարներէն և թողուլ որ բանաստեղծը յաճախէ Տանթէի ,
Շիլէրի , Շէքսրիյրի , Պայրընի , Լամարթինի պէս հոյա-
կապ վարպետներուն դպրոցները , եթէ ազգային բա-
նաստեղծութիւնը բնաւ օգուտ մը պէտք չէ քարէ այդ
յաճախումէն :

Պէշիկթաշեան նմանող մէկ , այո՞ , բայց աննման նը-
մանող մը . իսկ Դուրեանի մէջ բազդատարար աւելի
անկախ ողի մը կը տեսնենք , բանաստեղծական ոգի
մը՝ որ իւր սնունդն իւր մէջ կը գտնէ :

Մ. ՆՈՐԻԿԵԱՆ

Մասիս , Իրագիր

Ն. ԱՊԻԿՍԻՆԵԱՆ ԵՒ ՆԻԿՈՂՈՍ ՊԱԼԵԱՆ

Նիկողոս Պալեան , Գինէի կը դաւանէր զինքն աշա-
կերս : Ինքն իսկ էր աւիւն և յափշտակութիւն , մինչ-
դեռ Ուստինեան անխուով խորհրդածութիւնն էր . յոր
անքթիթ ⁽³⁾ աչօք նայէր մին , խանդավառ արձակէր

(1) Շարէ Ուժիքի անդիացի բանաստեղծ , որոյ Թաւու-հան ձնա-
լութէ քերթուածին նմանողութեամբ գրած է Պէշիկթաշեան
Բանական անդադար , սիրուն ոտանաւորը .

(2) ձնա Մահէր , Անդիացի նշանաւոր զօրապետ , որ Սպանիս
պատերազմին մէջ սպաննուեցաւ : (1761—1809) .

(3) Անդիէր անշարժ :

միւսն ականողիս⁽¹⁾. մին ձեւին յարեալ մանաւանդ՝ միւ-
սը հոգւոյն :

Միոյն համար իրականութիւնը միայն կար, և ինչ որ
թուաբանական ձեւի մը չէր կրնար վերածել կամ երկ-
րաչափական գիծերու ճշդութիւնն ունենալ՝ սխա'լ էր .
դեղեցկութիւնը համաչափութեան մէջ կը բնտուէր և
ուզդութիւնը կանոնաւորութեան մէջ : Միւսը՝ իրակա-
նութենէն վեր ճշմարտութիւնը կը բնտուէր, համաչա-
փութենէն դուրս համաձայնութիւնը ու կանոնէն դուրս
արդարութիւնը, և բնական հետեւութեամբ, այս աշ-
խարհէն դուրս աշխարհ, այս կեանքէն դուրս կեանք
և այս էակներէն դուրս էակ : Մին անսայթաք⁽²⁾ ըն-
թանար գիծերով շրջապատեալ, միւսը խոյանար՝ տա-
տանեալ ի փոթորկաց և ի շանթիցն հարուածեալ՝ երե-
ւակայութեան բացած ըսկիւներուն մէջ այլ բա-
զում այն էր որ թեւերն ածելով կ'իջնար գտնել իր բա-
րեկամն ու պատմել իր տեսածները որ տեսիներ էին
ու ըզգացածներն որ ազգեցութիւնք էին, և է՝ զի բա-
րեկամն այլ՝ յափշտակեալ վերանար բարեկամին թեւե-
րով և այսպէս զիրար գտնէին ու իմիասին աշխատէին
մին իմաստուն ու միւսն ալ գրեա՛թէ մարդարէ, մի
և եթ ունենալով նպատակ-բարին :

(1) Աէանու կամ՝ աւանովէ՛, ազք :

(2) Անսայթաք, հաստատ . անվրէպ :

ՄԱՄԼՈՅ ՏԱԿ

Ճ Ա Շ Ա Կ

ԸՐԴԻ ՀԵՅ ՄԱՑԵՆԱՇԻՐՈՒԹԵԾՆ

ԾԱՂԿԱՔԱՂ ԹԱՇԽԱՐՀԱԿ ԼԵԶՈՒԻ

Մ-Ա Ա Ն Բ.

Ար պիտի հրատարակուի յառաջիկայ Յուլիսի մեջ

«Ազգային գրադարան



NL0246575

